

8569  
8570

ՄՇԱԿՈՒԹԻՒՆ

ԳԵՏԱԿԱԽՆՉՈՐՈՅ

8571

8572

8573

8574

8575



Ա. ՊՈԼԵԱ

ՑԳԱՔՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

635.2

5-84

4880

1094  
p 87

2002

2011


# ՃԵՐԱՄԱՐԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ

ԵՐԿԱԾՈՒՐԵԱՅ

Հ. ՄԱՆՈՒՔԻ Վ. ՔԱԶՈՒՆԻ

Ի ՄԻՒԹ-ԱՐԵԱՆ ՈՒԽՏԵՆ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՑՆ ԴԱԶԱՐՈՒ

1895

12118

ՇԵՐՍ.ՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ


ԿՐ ՇԵՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

638.2 ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾԱԿԱՆ

ԵՐԿԱՍԻՐԵԱՑ

Հ. ՄԱՆՈՒԵԼ Վ. ՔԱԶՅՈՒՆԻ

Խ ՄԻՀԻԹԱՐԵԱՆ ՈՒԽՏԵՆ



ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՑՆ ԴԱԶԱՐՈՒ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Սատուծոյ մեծութիւնը ոչ միայն յայտնի կը տեսնուի ի մեծամեծո այլ և ի մանունս: « Երկինք պատմեն զփառս Աստուծոյ » ըստ Սաղմուերգուն, տեսնելով պարզ զիշերոյ մթան մէջ բիւրաւոր աստղներ՝ կախուած երկնից անհուն տարածութեան մէջ, մին քան զմիւն մեծ և նշուագեղ, որոց առջև երկիրս է իր հատ մի աւագոյ: Այլ ես կ'ըսեմ, թէ փառաւորեալ է Աստուած և ի մանունս և ի չնչին կարծեցեալ արարածո, որոց մէջ զարմանահրաշ կ'երկին ինձ երկու մանր միջատներն, Շերամ և Մեղու, որոց երկուքին ալ գործօն և վաստակասէր կեանքը, իրենց կանոնաւոր կենցաղալարութիւնը, և առ մարդիկ ունեցած մեծ օգտակարութիւնը, իմ միտքս ապշեցուցած են, և իրենց աշխատասիրութիւնը և անխոնչ ջանքը ինձ օրինակ եղած:

Մին թթենւոյ տերեւներէն կազմէ իր նրբաթել հիւսուածը, որով արգունիք և տաճարներ կը զարդարուին գոյնագոյն կերպասներով: Միւսն ծաղկանց վրայէն հաւաքելով անուշիկ նեկտարը, յօրինէ մեղք քաղցրածաշակ ի կերակուր մարդկան, և մոմով կը լուսաւորէ Աստուծոյ տաճարները: Երկուքն ալ զարմանալեաց արժանի ըլլալով, ուզեցի երկուքին ալ կենաց նկարագրութիւնը ի գրի առնուլ, և առանձին գրքուկներով հրատարակել, յուսալով թէ օգտակար կրնան ըլլալ իմ սիրելի ազգիս:

Սկսինք նախ շերամէն: — Շերամի թրբուրը, որ և կ'ըսուի Հեղիկ որդեն, մեր բազում խնամոց արժանի եղած է իր օգտակարութեան համար, և վայրենի

ՎԴ 33-57

բնութենէն ընտանի բնութեան վերածուած, մինչդեռ  
ուրիշ միջատաց թրթուրներն՝ որ կ'ապականեն պար-  
տէզները, արտերը և անտառները՝ կը ջանամք ջնջէլ:  
Շերամի թրթուրը կամ որդը աւազաչափ ձուէ ծնանե-  
լով, և իր 30 օրուան մէջ հետզհետէ մեծնալով, ու  
չորս անգամ իր վրայի խորխը ձգելով և գառնալով  
ի Հարամենակ, կազմէ իր բնակարանը, որ կոչի Բժոյժ,  
ամենանուրը թելով մը, որոյ երկայնութիւնն է իրը  
հինգ հարիւր մետր, և նորա մէջ փակուելով կ'առնու  
վերջին կերպարանափոխութիւնը դառնալով ի թի-  
րեն: Բայց քանի որ գեռ թիթեան դարձած չէ, կամ  
թէ ըսել, քանի որ որդը բժոժին մէկ ծայրէն ծակե-  
լով գուրս ելած չէ թիթուան կերպարանօք, մարդիկ  
կը սպաննեն որդերը բժոժներուն մէջ հնոցի տաքու-  
թեամբ: Եւ այս բժոժներէն կը հանեն զմետաքս, թելին  
մէկ ծայրէն բռնելով և ոլորելով ճախարակի վրայ,  
դնելով բժոժները տաք ջրոյ մէջ որ կը լուծէ իրենց  
վրայի մածուցիկ նիւթը: Բայց որովհետեւ մէն մի բը-  
ժոժի թելը խիստ բարակ է, չորս հինգ բժոժներու  
թելերը ի մի զուգելով այդպէս կ'ոլորէն ճախարակի  
վրայ, և ելածը կ'ըսուի լընտաքս անզործ, կամ թէ  
ըսել, առանց հանգերձանաց, որ գեղեցիկ և փայլուն  
է և միանգամայն զօրաւոր:

Իսկ այն բժոժներն ուսկից հարսանեակները ծա-  
կելով գուրս կ'ենեն ի կերպարանս թիթուան՝ քիչ ո-  
րէն արու և էզ իրարու զուգելով, և էզը նոր ձուեր  
ածելով կը մշանջենաւորէն իրենց ցեղը, և իրենք կը  
մեռնին:

Աւրիշ ամեն միջատաց թրթուրներն ալ իրենց կեր-  
պարանափոխութեան ժամանակ կազմեն իրենց բժոժ-  
ները, բայց և ոչ միոյն նիւթը օգտակար է, զի խառն  
և շփոթ է իրենց կազմածը, տկար և փոշետեսակ:  
Արայն շերամին է օգտակար:

Շերամը կը բաժնուի երեք տեսակ ըստ գունոյ

բժոժից, որք կ'ըլլան գեղին, կանաչ և ձերմակ. և  
այս երեք տեսակները ունին իրենց միջանկեալ գոյ-  
ները որք կը լինին խառնածնութեամբ, և կը տար-  
բերին ևս մեծութեամբ բժոժից:

Շերամի որդը խիստ հին ժամանակէ հետէ ծա-  
նօթ էր ի ձենաստան, և կը յիշատակուի Փրիստոսէ  
2600 տարի առաջ, և անկէ մուտ Ասիայ արևմտեան  
կողմերը Փրիստոսէ 200 տարի առաջ: Մարկոս Աւ-  
րելիս կայսեր ժամանակ՝ Փրիստոսի 165 թուականին  
Հռովմայեցի գեսպան մը կրցաւ մոնել ձենաստանի  
ներսերը, բայց շերամաբուժութիւնը իրեւ գաղտնիք  
կը պահուէր հոն: Եւ Փրիստոսի 419 թուականին  
ձենացի կոնջ մը ձեռքով, որ էր կին թագաւորին Քո-  
թանի, մտաւ Հռովմէական երկիրը: Կ'ըսուի թէ  
գրեթէ նոյն ժամանակ, այս ինքն 462ին մտած ըլլայ  
նաև Յապոնացւոց աշխարհին մէջ:

Իսկ թէ երբ մտած է ի Հնդկաստան և ի Պարա-  
կաստան յայտնի չէ ժամանակը, արդեօք ձենաստանի  
ժամանակակից թէ յետոյ, սոսուգիւ չեմք գիտեր:

Վեցերորդ դարուն մէջ, այս ինքն 552ին երկու  
կրօնաւորաց ձեռքով Պարսկաստանէն եկաւ ի Կ.  
Պոլիս շերամի ձուեր, զոր խնամեցին սեաւ թթենոյ  
տերմեներով որ կային հոն: Բայց ոչ Յուստինիանոս  
կայսրն՝ որ յայնժամ կը թագաւորէր, և ոչ իր յա-  
ջորդներն օգուտ մը քաղեցին ասկէ, կանգնելով իիւ-  
զանդացւոց կայսերութեան երկրին մէջ մետաքսա-  
բեր գործարան մը, որ կարենար մրցիլ Արմելքի  
գործարանաց հետ:

Ութերորդ դարուն սկսաւ ծաղկիլ մետաքսագոր-  
ծութիւնն Արաբացւոց ձեռքով: Իրենց բոլոր ընդար-  
ձակ տէրութեան մէջ, Պարսկաստանէն սկսեալ մինչեւ  
ի կովկաս, Սպանիա, Աիկելիա և Աֆրիկէի եղերը  
տարածեցին շերամի և թթենոյ մշակութիւնը:

Աիկելիային և Սպանիայէն մտաւ յիտալիա և ի

**Գաղղիա:** Շերամաբուծութիւնը 1300էն ժամանակ ծաղկած էր իտալից Մոտենա, Պոլոնիա և Փլորենտիա քաղաքներուն մէջ։ Եւ 1360էն Պոնաֆիտոս Փականինոս պոլոնիացին հրատարակեց գրուած մը շերամաբուծութեան վրայ։ Գրեթէ ի նմին ժամանակի սկսաւ ծաղկիլ շերամաբուծութիւնը Գաղղիայ Ավինիոն, Մոնփելիէ և Մարսիլիա քաղաքներուն մէջ։ բայց ինչպէս իտալիա նոյնպէս և ի Գաղղիա սկ թթենույ տերեւները կը գործածէին ի սնունդ հնդիկ որդանց։ Ճերմակ թթենին շատ ուշ մտաւ յԱբեկելից յԱրեմուս։ Ճերմակ թթենին 1434էն մտաւ ի Տուկանա, և 1495էն Կարոլոս ութերորդի ժամանակ մտաւ ի Գաղղիա, իտալից Նէապոլիս քաղաքէն բերուելով,

Գաղղիայ մէջ Փրանկիսկոս Ա, Կատարինէ Ավտուին մզի և Հենրիկոս Գ. տուին մզում մը ճերմակ թթենեաց մշակութեան։ Բայց շերամաբուծութիւնը ծաղկեցաւ ի Գաղղիա Հենրիկոս Դին ժամանակ, որոյ հրամանաւ 0լիվիէ Սէրբէ երեւելի ագարակագէտը հրատարակեց 1599էն մետաքսի վրայ գրուած մը, և 1601էն բերաւ ի Պարիս 20,000 ճերմակ թթենի։ Եւ թագաւորին հրամանաւ Գաղղիայ այլ և այլ կողմերը կազմեցան տնկարաններ ճերմակ թթենեաց, որոցմէ քառասուն տարուան միջոցի մէջ ելան չորս միլիոն թթենիններ։ Եւ եկեղեցականք ու աղնուականք ամենքն ալ թագաւորին հաճոյ ըլլալու համար կազմեցին թթաստաններ։ Բայց մահուամբ թագաւորին (1610) ետ մնաց ճեռնարկեալ գործը։ մինչեւ յիսուն տարիէն վերջ Քոլպէր նոյն կերպով սկսաւ ծաղկեցնել շերամաբուծութիւնը։ Եւ այն ժամանակ Գաղղիայ մէջ կ'ենէր իրը 15,000 հազարագրամ մետաքս անգործ, որ կը պատասխանէ 200,000 հազարագրամ բժուժից բերքին։ Եւ Թուրի, Լիոնի, Պարիսու գործարանները կ'առնուին տարին 500,000 հազարագրամ մետաքս անգործ յԱբեկելքէն, Սիկլուայէն և Իտալիայէն։

Հետզհետէ սկսաւ ծաղկիլ Գաղղիայ մէջ շերամաբուծութիւնը, այնպէս որ 1760 ց1780 Գաղղիայ մէջ կ'ենէր 400-500 հազար հազարագրամ մետաքս անգործ, որ 1820-ց1840 հասաւ մի միլիոն հազարագրամի, 1840-ց1855 երկու միլիոն հազարագրամի, և յետոյ պակսեցաւ հնդիկ որդանց հիւանդութեանց համար։ և 1889էն կ'ենէր 600 հազար հազարագրամ անգործ մետաքս, որ կը պատասխանէ ինն միլիոն հինգ հարիւր հազար հազարագրամ բժուժից։

Դնեմք հոս աղիւասկով, թէ 1889էն ո՞րչափ բժուժ կ'ենէր բովանդակ Եւրոպայէն և աշխարհիս չորս կողմէն, մերձաւոր հաշուով։

ԵԽԲՊԱ. - Իտալիա . . . .	42,000,000	հազարագր.
Գաղղիա . . . .	9,500,000	"
Աւստրիա, Մահառասան	2,160,000	"
Թուրքաստան Եւրոպից	4,800,000	"
Սպանիա . . . .	1,500,000	"
Յունաստան	500,000	"
Լուստանիա . . . .	250,000	"
Սուետ . . . .	210,000	"
Ուսմանիա, Պուլքարխստան	170,000	"
Ռուսաստան Եւրոպից	120,000	"
	57,510,000	"
ԱՍԻԱ. - Ճենաստան . . . .	455,160,000	"
Յապոնիա . . . .	42,580,000	"
Հնդկաստան . . . .	55,700,000	"
Միջնաշխարհ Ասիոց	5,500,000	"
Ռուսաստան Ասիոց	3,200,000	"
Թուրքաստան Ասիոց	3,000,000	"
Պարսկաստան . . . .	4,500,000	"
Կորէստան . . . .	200,000	"
	507,550,000	"
ԱՓԻԿ. . . . .	100,000	"
ԱՄԵՐԻԿԱ. Հիւանդացին . . . .	6,000	"
" միջին և հարաւային . . . .	50,000	"
	507,486,000	"

Ուստի բոլոր աշխարհիս մէջ տարին կ'ելնէ 300 միլիոն հազարագրամէտ աւելի բժոժ մետաքսի, ուսկից կը հանեն իբր 20 միլիոն հազարագրամ մետաքս անգործ և 30 միլիոն մետաքս թերի: Եւրոպայի մէջ կը գործածուի իբր 10 միլիոն մետաքս անգործ և 8 կամ 10 միլիոն մետաքս թերի, մնացորդն կը գործածուի Ասիս մէջ: Եւրոպայի գլխաւոր վաճառատեղին է Գաղղիա, ուր 8,000,000 հազարագրամ մետաքսի առուտուր կ'ըլլայ տարին:

Եւրոպայի մէջ տարուէ տարի գործածուած անգործ մետաքսին քանակն է

Գաղղիայ բերք	.	.	.	604,600	հազարագր.
Խաւալիս	»	.	.	5,026,200	»
Աւասրիս	»	.	.	194,200	»
Սպանիս	»	.	.	75,200	»
Արևելից և Կովկասիս	.	.	.	725,600	»
Ճենաստանէ բերուած	.	.	.	5,717,200	»
Յալոնիսյէ	»	.	.	4,577,000	»
Հնդկաստանէ	»	.	.	765,800	»
				40,546,200	»

Կը տեսնուի այս աղիւսակէս որ 10 միլիոն անգործ մետաքսին 6 միլիոն կու գայ Ասիսյէն:

Ի յառաջարանի մատենիս այս ընդհանուր տեղեւ կութիւնները տալէն վերջ, անցնիմք մասնաւոր գիտելեաց հնդիկ որդան, ծանուցանելով թէ առաջնորդ գործոյս առած եմք Երգինեռ Մայլոյի հնդիկ որդան վրայ ըրած դասախուրիւնները (Leçons sur le ver à soie, par Eugène Maillot), և Հենրիկոս Քուայայի բան դասախուրիւնները (Compendio di Bacologica in venti lezioni, da Enrico D.r Quajat), որ վարժապետ է Պատուիսնի հաչակաւոր շերամաբանական վարժոցին:

Դ գործածուած մետաքսի առաջնական մասնակի է Արևոտնական գործածուած մետաքսի առաջնական մասնակի:

## ՇԵՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԶՈՒ

ԳԼՈՒԽ Ա.

ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԶՈՒՈՑ ՇԵՐԱՄԻ,

ԵՒ ՊԱՀՊԱՏՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ.

1. Ընդհանուր գիտելիք շերամի ծուոց վրայ. — Շերամի ձուերն զոր կ'ածեն էզ թիթեռներն, կոչին անդէպ առմամբ նաև Սերմեն շերամի, և կ'ածեն յունիս ամսոյ մէջ, 25 ց30 աստիճան տաքութեամբ հարիւրաման չերմաչափի:

Չեն է ձուարդ և քիչ մը տափարակ, տրամագիծն է իբր 1 հազարորդամետր, որ ըստ տեսակաց քիչ մը կը տարբերի. յապոնականը աւելի փոքր է, իտալականը աւելի մեծ. առաջնէն 2000 հատ պէտք է մի գրամ կշռելու համար, երկրորդէն՝ 1500. իսկ մեծ քժումներու տեսակէն՝ 1400էն ց1200:

Իրենց տեսակարար կշռել ըրէն քիչ մը աւելի է, այս ինքն 1,08:

Նոր ածուած ձուերուն գոյնն է բացագյոն գեղին, որ աստիճանաբար հինգ վեց օրուան մէջ կը դառնայ ի գորշ մոխրագոյն և երեմմ ի գեղին հողագոյն: Այն ձուերն որ չեն բեղնաւորիր՝ կը մնան բացագոյն գեղին և կը չորնան:

Գուերն թիթռան մարմնէն բաժնուելէն ետքը պատաճ կ'ըլլան խժեղին չնարակով մը, որով փակած կը միան մօտակայ մարմնոց վրայ: Իրենց բնական վայրենի վիճակին մէջ փակած կը մնան թթենեաց կեղեսյն վրայ, իսկ շերամոցներու մէջ կտաւոյ վրայ:

Բազումք ի շերամաբուծից այս վիճակիս մէջ կը պահեն ձուերը, միայն կը կախեն կտաւները սենեկի մը առաստաղէն որ դէպ ի հիւսիս ըլլայ: Զերան մէջ կը բաժնեն ձուերը կտաւներէն, գնելով քանի մը ժամ պաղ ջրոյ մէջ, և յետոյ բութ դանակով մը կը քերեն, և ձուերն կ'իյնան ջրոյ տակ: Կ'ամանեն ջուրը, թողլով որ կորնչին այն հատերը որ կը լողան ջրոյն երեսը. յետոյ կը փոխեն ջուրը երկու երեք անդամ, և ի վախճանի երբ կը տեսնուին որ ձուերն մաքուր են, աղատելով իրենց վրայի մածոցիկ նիւթէն, կը գնեն կտաւոյ վրայ և կը թողուն սենեկի մը մէջ որ չորնան առանց կրակի: Քանի մը օրէն ետքը կը բաժնեն 25 կամ 30 գրամ ի կշիռ, և կը գնեն առանձին մանր քսակներու մէջ, որք պիտի ըւլան բարակ և անօսր. կամ կը գնեն քարտենէ շենուած տուփերու մէջ, որոց վերին կողմը ծակ ծակ ըլլայ, և կամ կը տարածեն մեծամեծ տուփերու մէջ, որոց յատակն ըլլայ կտաւէ, և կը պահեն մինչև ցգարուն սենեկի մը մէջ որ դէպի հիւսիս ըլլայ և առանց կրակի: Բայց այս կանոններն ընդհանուր են և ըստ հանգամանաց կը փոփոխին:

2. Կազմուած ձուոյ. — Շերամի նոր ածուած ձուն երկու մասն կը բաժնուի. մին խեփոր հաստատուն, միւսն Միջուկ՝ լրց:

Խեփորն է նուրը և կիսաթափանց մաշկ մը, ունելով եղջեր բնութիւն և պնդութիւն. կը լուծուի կալոյ մէջ, և կը բովանդակէ ծծումք. որով և կ'որոշի խեփորտէ, որ կ'ենէ ուրիշ զեռնոց և խեցեմորթաց խեփորէն, որոյ մէջ չգտնուիր ծծումք, և ընդ հակառակներու բորակածին:

### Դնեմք երկուքին ալ բաղկացութիւնը.

Բաղկացութիւն խեփորի ձուոյ	Բաղկացութիւն խեփորտի
Հորամի ըստ Վերանի	ըստ Փէլիկցի
Բնածուխ . . . . . 50, 9	47, 58
Ջուածին . . . . . 7, 1	7, 02
Բորակածին . . . . . 17, 2	59, 45
Թթուածին . . . . . 19, 5	6, 45
Ծոռումք . . . . . 4, 4	0, 00
Մոխիք . . . . . 4, 0	0, 00

Շերամի ձուոյ երեսը ծածկեալ է մանր բջիջներով, և կողերը ամենանուրը առուակիներով, նկատելի մանրացուցաւ: Զուոյ փոքրագոյն ծայրը քիչ մը տափարակ է, և հոն կայ նամն փոքրիկ ծակի մը, որ կ'ըսուի Մանրածակ, որ ձուն ածելէն առաջ բաց կ'ըլլայ, ուսկից կ'ընդունի արգասարեր տարրը, և յետոյ կրակուի. և մանր որդը ճշգիւ խեփորին այս կողմն է որ կրծէ գուրս ելնելու համար: Զուոյ միջուկը՝ որ է կէս հեղանիւթ և լոյծ մարմին, կը բաղկանայ անբաւ մանր գնաւակիկներէ, մանրացուցաւ նկատելի, որք նման են գնդակաց գեղնուցի ձուոց թռչնոց, և կան առ ի կախ սպիտային հեղիկի մը մէջ. որոց բովանդակութիւնը կազմէ զԱրգասարեր տարր, որ է նիւթ մննդարար բողբոջի: Բողբոջը յետ ձուարկութեան կը դառնայ կոյտ մը բջաց երիգաձև, որք հետզհետէ կը բազմանան նպաստիք արգասարեր տարեր, և կազմեն զմարմին սաղմին:

Եւ այդ կազմութեան արտաքին նշանն է, մանուշակագոյն կամ գորշ բջիջներն, որք կը ըրջապատեն արգասարեր տարեր երեսը, և ասով է որ ձուոյ կեղկը կ'երեւի գեղին, կամ գորշ մոխրագոյն և կամ գեղին հողագոյն: Խեկ ըստ այլոց, գունաւորութեան պատճառ կը համարուի ձուոյ կեղեկին անմիջապէս տակիլ նուրը թաղանթի մը կազմութիւնը, որ կոչի Փառ: Թէ որ օդոյ աստիճանը շատ վար ըլլայ, ձուոց կեղեկին գունաւորութիւնը կ'ուշանոյ:

3. Տարրաբանական բաղկացութիւնն ծույ. — Փէ-  
լիկոյ գաղղիացին 100 գրամ շերամի ձուերը այրե-  
լով դառաւ մոխիր 1 գրամ 285, որոյ բաղկացութիւնն է

Թթուուտ լուսածնական	.	.	.	.	55,8
Կալի	.	.	.	.	29,5
Մաղնէսիա	.	.	.	.	10,3
Կիր	.	.	.	.	6,4
					100,0

Եւ դիտեց թէ ինչպէս այդ մոխիրը կը նմանի ցո-  
րենոյ մոխրոյն ըստ բաղկացութեան։ Վասն զի ցո-  
րենոյ մոխրոյն բաղկացութիւնն է ըստ Պուսինկոլի

Թթուուտ լուսածնական	.	.	.	.	47,0
Կալի	.	.	.	.	29,5
Մաղնէսիա.	.	.	.	.	15,0
Կիր	.	.	.	.	2,9

4. Չու ախտացեալ. — Դիտելով շերամի ձուն  
մանրացուցով, որ ստուարացնէ 400 ց500 ի տրա-  
մագիծ, եթէ գտնեմք անոր միջուկին մէջ մանր ձուա-  
ձև և փայլուն մարմիններ, որք են պատառաբոյծ  
էակներ, նոքա նշանակ են որ իրենցմէ ծնած որգերը  
կը մեռնին ըստ մեծի մասին յառաջ քան իրենց  
կերպարանափոխութիւնը կատարելու։ Ուստի և հար-  
կաւոր է որ շերամաբոյծը ստանայ այնպիսի ձուեր,  
որ ազատ ըլլան այս հիւանդութենէս։ Վերջը պիտի  
խօսիմք թէ ինչպէս կրնամք ազատ ըլլալ այս հիւան-  
դութենէս։

5. Ազլեցութիւնն օդոյ. Շնչառութիւնն ծուոց. — Նոր  
ածուած ձուոց գունաւորութիւնը յառաջ զայ ի ծծելոյ  
զթթուածին, որոյ աղդեցութիւնը կրնայ ծառայել ի  
ցուցանել զշափ վերլուծութեան օդոյ, առանց ուրիշ  
տարրաբանական աղդակի։ Զուերն կ'արտաշնչեն  
միանգամայն ջրեղէն զոլորչի և թթուուտ բնածխա-  
կան։ Ուստի այս կրկին երեսոյթն է տուրեառութիւնն  
շնչոյ. որ և կը շարունակէ տակաւին երբ այլ ևս  
գունաւորութեան վրայ փոփոխութիւն չտեմնուի։ Կըր-  
նամք ասոր ապահով ըլլալ ի վերլուծութենէ օդոյ

փոքրիկ բաժակի մը, որոյ տակ գրուած ըլլայ պըլո-  
կուոց մը ի ձուոց շերամի։ Եւ աւելի պարզաբար ստու-  
գած կ'ըլլամք ի պակասութենէ կըռոյ, զոր շարունա-  
կաբար կը կրկն ձուերն, ըստ հետագայ համեմա-  
տութեան։

### Լորուստ կըռոյ ձուոց շերամի.

Առաջին ամսոյ մէջ յետ ածելոյ կը պակսի 20/0 իր նախկին կըռէն.	1	»
Երկորրդ ամսոյ մէջ	.	»
Յաջորդ վեց ամսոց մէջ (ի ձմերան)	1	»
Տասներորդ ամսոյ մէջ (ի ժամ թխելոյ)	9	»
Բոլանդակ իրը 45 0/0		»

Եւ ասով կը տեսնեմք որ շերամի ձուոց շնչոյ տուրեւ-  
առութիւնը սաստիկ է նոր ածուած ժամանակ, և  
սաստկագոյն ի գարնան՝ տաքրութեան աղդեցութեամբ.  
ուստի պէտք չէ յայնժամ կուտել ձուերն իրարու-  
վրայ, կամ փակել փոքրիկ ընդունաբաններու մէջ։  
Ճմբան ժամանակ քիչ է տուրեառութիւն շնչոյ։

Եւ այս բանիս համար ձուոց հատերն կը դրուին  
անօսր և նուրբ քսակներու մէջ, որոց երկայնութիւնն  
է 15 հարիւրորդամետր և լայնութիւնը 10 հարիւրոր-  
դամետր 1 ունկի կամ 25 գրամ հատից համար<sup>(1)</sup>, և  
կը դրուին տարածուած և ոչ իրարու վրայ, որ-  
պէս զի կարենան համարձակ օդ ծծել։ Ապակի ա-  
մաններն և մետաղական տուփերն որ լաւ գոցուած ըլ-  
լան, անյարմար են ձուոց պահպանութեան, եթէ  
ըլլան ըստ բաւականին մեծ։

6. Ազլեցութիւնն լսնակութեան ի վերայ ձուոց  
շերամի. — Պէտք չէ թողուլ շերամի ձուերն սաստիկ  
խոնաւ տեղ, վասն զի արգելեալ կը մնայ իրաքան-  
չիւր հատին երեսէն ջրեղէն զոլորչեաց արտաշնչու-  
թիւնը։ Կրնայ նաև հատերուն վրայ բորբոս գոյա-  
նալ և այլայլել միջուկը։

Որը չոր պահելու համար կրնամք սենեկին կամ

(1) Ըստ Գաղղիացուց մի ունկին է 23 գրամ, և ըստ Խտալացւոց  
50 գրամ։

ընդունարանին մէջ, ուր կը պահուին ձուոյ հատերն, գնել կենդանի կրոյ կտորներ, որք կը ծծեն օդոյ խոսնաւութեւնը։ Չորութեան չափը գիտնալու համար կրնամք զնել սենեկին մէջ մաղէ խոնաւաշափ մը։ Փորձուած է որ երբ խոնաւաշափը ցուցանէ 75 աստիճան, այն է յարմար չորութեան ասափանը ձուոց պահպանութեան համար, և յայնժամ օդը կիսով չափ յագեալ է։ Եւ երբ գործին ցուցանէ 85<sup>0</sup>, պէտք է զնել հոն կիր կենդանի։ Եւ եթէ առաւելումք չորութեան աստիճանը գործածելով քուուկ կրածնի լուծեալ, յայնժամ ձուոց երեսէն եղած արտաշնչութիւնը զօրաւոր կ'ըլլայ, որով և ծնունդը կը դժուարի։

7. Ազդեցութիւն տաքութեան եւ ցրտութեան ի վերայ ծուոց շերամի. — Խօսիմք կիմս օդոյ խառնուածոյն փոփոխութեանց վրայ, որք կրնան ազգելի ձուարկութենէ մինչեւ ի ժամանակ ծնանելոյ ի ծուոց։

Երոպայի մէջ գործածուած շերամի ծուերն չեն կրնար ծնանիլ յառաջ քան զձմեռն, որչափ ալ տաքութեան աստիճանը աւելցնեմք։ Տարուելով նաեւ ի կենդալա Հնդկաստանի, նոյն յատկութիւնը կը պահէն։

Եւ առկայն երբեմն կը պատահի, որ ձուերն կը ծնանին ձուարկութենէ տասն կամ տասնեհինդ օր ետքը։ Բայց այսպիսի ձուերն դիպուածական իմն են և սակաւաթիւք, և պատճառը անյայտ, և իրենց ծնունդը կը կարծուի թէ յունիս կամ յուլիս ամսոյն սաստիկ տաքութենէն և տեղւոյն չորութենէն կախումն ունի։ Բայց պէտք չէ փոյթ ընել, վասն զի ինքնիրեն կը դադրի, և հետեւաբար կրնամք թողուլ ձուերն ամարան մէջ այն սրահը ուր ածան, քան թէ վախնալով տանել ցուրտ տեղ մը, ինչպէս կ'ընեն շերամաբոյժերէն ումանք։

8. Երկածին, Եռածին կամ Բազմածին որդունք. — Թէպէտ ինչպէս որ ըսինք, Երոպայի շերամի որդերը են տարեսրական, այս ինքն տարին միանգամ կը ծնանին, բայց կան Յապոնիա և Ճենաստան տեսակներ՝ որք կը ծնանին տարին երկու կամ երեք անգամ, և կոչեն Երկածին, Եռածին, կամ հասարակ անուամբ Բազմածին։ Այս տեսակներէն Երոպա բերելով կարելի չէ եղած նոյն արդինքը ունենալ.

9. Ելեկտուութեան եւ թթուութից ազդեցութիւնը շերամի ծուոց վրայ. — Վերասնի և ուրիշ շերամաբանից փորձերը կը ցուցանեն, թէ երբ չփելք վրձնով շերամի ծուոց հատերը, կամ չոլցի ելեկտուական մեքենայով ելեկտուական կայծեր թափեմք անձրւանման ծուոց վրայ, և կամ երեք վայրկեան ելեկտուական հոսանք հազորգեմք, կը ծնանին ութի կամ տասն օրուան մէջ։ Բայց այս փորձերը կը յաջողին տասն կամ տասներկու օրուան նոր ածուած ծուոց վրայ և հիներուն վրայ ոչ միօրինակի։ Նոյնպէս կ'երացէ ծնունդը եթէ ծուերը հինգ վեց վայրկեան ընկղմեմք քլուաչքածնական, բորբակական ծծըմբական թթուուտից միայն մէջ։

Բայց այս փորձերը զիանոց համար են և ոչ թէ սովորական գործածութեան համար։

10. Շերամի ծուոց պահը յորում չեն կրնար ծնանիլ, կոչի Պամ անձնենականուրեան, և կը տեէ Երոպայի բարեխառն կլիմային մէջ մինչեւ սկսի ցուրտը. այս ինքն, յաւնիսէ մինչեւ ցնոյեմբեր. բայց կրնայ աւելի ևս երկարել։ Այսպէս Փիլիէն փետրաւարի կամ մարտի մէջ բերուած ձուերն, ածուած ըլլալով նոյեմբերի մէջ, չեն կրնար ծնանիլ բայց եթէ յաջորդ տարւոյն ապրիլի մէջ։ Բայց այս ժամանակս ալ կրնայ կարճիլ, և վերածիլ ի հնգետասան կամ քսան օր, ինչպէս փորձով ցուցուց Տիվլոյ, եթէ ծուերն ածուելին հնգետասան կամ քսան օր ետքը դրուին սառնարանի մէջ։

Ցետ առաջնոյ պահուն գայ երկրորդն, այս ինքն Պամն ամերկելոյ, յորում ձուերն կը դրուին ցրտոյ աղցեցութեան տակի թէ այդ աղցեցութեամբ մասնկային փոփոխութիւն մը կ'ըլլայ արգասաբեր տարեր հեղկին վրայ, որով այդ մարմինն աւելի յարմար կ'ըլլայ թթուուկանալու։ Հասարակօրէն այդ պահը կը տեէ մեր կլիմային տակ նոյեմբերէ մինչեւ փետրուար կամ մարտ, բայց կրնամք երկարել տարի մը և աւելի՝ ցրտացուցիչ գործիներով։ և կրնամք կարճել եթէ ծուերն հին ըլլան։ Տիվլոյ փորձեր է որ վեցամսեայ հին ծուերն բաւական եղած են քանի մը օր ցրտոյ տակ դնել, որպէս զի կարող ըլլան ծնանել.

մինչդեռ յիսուն կամ վաթուն օր պէտք է ցրտոյ տակ զնել այն ձուերն, որ երկու կամ երեք շաբաթուան են: Եւ միանգամայն նոյն անձը փորձեր է որ ձմերելոյ համար յարմար աստիճանն է զրոյի մօտ: Եւ սակայն ասկէ աւելի ցրտութեան աստիճան մը — 18°, — 20° և մինչեւ — 30° վեաս մը չբերեր ձուոց:

Չմերելոյ ժամանակ ձուերն թմրած կը մնան, և կուշանայ սաղմնառութիւնը: Խոնաւութեան տոււելովիւնը, օդոյ պակասութիւնը, մեքենական շարժմունք, որք ուրիշ վայրկենի մէջ կրնան իրենց վրայ մեծամեծ այլայլութեանց պատճառ ըլլալ, յայնժամ են զրեթէ անազդակ: Այս բանիս համար լաւ կը համարուի երկարել այս պահը, և նուազել ընդ հակառակն յաջորդը որոց վրայ պիտի խօսիմք:

Երրորդ պահուն մէջ որ կոչի ջնոնմերային, ձուերն կը սկսին համարձակ չնշել օդոյ տաքնալովին, և այս պէս մօտենալ ի ժամանակ ծննդեան: Այդ պահը որ կը տեէ փետրուարէ մինչեւ ապրիլ կամ մայիս, ամեն պահերէն աւելի գժուարին կը համարուի ձուոց լաւ պահպանութեան համար: Պէտք է որ ջերմութեան աստիճանը յաջորդաբար աւելնայ, որպէս զի սաղմին գոյացումը ձուոցն մէջ աստիճանաբար ըլլայ, առանց զգալի դադարման: Եւ եթէ յետ ցրտութեան վաղահաս տաքութիւն մը վրայ գայ, սաղմին գոյացումը կը կրէ երազումն և դադարումն, որով և ծնունդը կ'ըլլայ անպիտան, կամ կը մեռնի սաղմը ձուոցն մէջ: Այս պահուն տեականութիւնը կախումն ունի օրեւրուն թիւէն, որ պիտի անցնին ձուոց ցուրտս սենեկէն ելնելով և մտնեն այն սենեակը ուր պիտի ծնանին, հաշուելով իրը կէս աստիճան տաքութիւն իւրաքանչիւր օրուան համար: Արդ, օրինակ իմն, եթէ ուղեմք սկսիլ ծնուցանել 16° տաքութեամբ ապրիլի 10ին, և թէ ցուրտ սենեկին աստիճանը ըլլայ 5°, պէտք է հանել ցուրտ սենեկին մորտի 20ին, մինչեւ յայնժամ պէտք է մնան ցրտութեան մէջ: Եւ եթէ ըլլայ ցուրտ սենեկին աստիճանը զրոյ, պէտք է հանել անկէ մարտի 10ին: Համառօտ ըսել, ձուերը սառնարաննէն հանելէն ետքը պէտք չէ խալոյն ծնուցանել, այլ թողուլ գէթքանի մը օր սովորական բարեխառնութեան մէջ, որպէս զի ծնունդը կանոնաւոր ըլլայ:

11. Սենեակ ձմերելոյ. — Շատ կարևոր համարուած է շերամի ձուերը ցուրտ տեղ պահելը, որպէս զի օդոյ տաքութեան փոփոխութեամբ այլայլութիւն չկրեն: Եւ այս բանիս համար ի սկզբան կը պահէին լերանց վրայ, և ապրիլի մէջ անկէ վրա կ'իջեցնէն: Բայց հիմա արուեստական ցրտութեամբ կը պահեն մասնաւոր սենեակներու մէջ որ կոչի Չմերոց, որոց զիւտը կ'ընծայի Սուպանի խտալացի ճարտարապետի ի Լոմբարդիա (1878), որ է մի ի գլխաւոր շերամարուծից: Իր շնուածն է զրեթէ քառանկիւնի, 36 մետր երկայնութեամբ և 30 մետր լայնութեամբ. և անոր մէջ ձմերոցը 20 մետր երկայնութեամբ, 5 մետր լայնութեամբ և 4 մետր բարձրութեամբ կրկին պատերով շրջապատած, որոց միջէն կ'անցնի օդ, 15 չարիւրոգամետր թանձրութեամբ. և յատակը ջրաբաշխական կրով, և առաստաղը երկաթի ձողերով և աղիւսով: Այս աստատագէն կախուած են երեք երկաթի երկայն և գալուանացեալ արկղներ, որոց միջէն կ'անցնի բարկ լուծումն քլոսուկի մագնէսի որ կը սառի — 20°: Այս հեղուկը կ'երթայ Փիքթէի շըրտացուցիչ մեքենային մէջ, ուր դրուած է հեղուկ թթուուած ծծմբային, և գոյն կը գոյացնէ սասափի ցրտութիւն, որ կը հաջորդի ձմերոցին: Չմերոցին օդը զահելու համար, կը տարածուի փայտէ արկղներու մէջ կիր կենդանի. և այս օդը կը փոխափ գոներուն և պատուհաններուն ծակերէն, և երբեմն քիչ մը ժամանակ կը բացուին պատուհանները արեւուն աղելէն առաջ:

Այս ձմերոցին մէջ կրնայ պահուիլ մինչեւ 100,000 ունկի ձու շերամի: Որոյ նման շինեցան խտալիոյ ուրիշ կողմէրն ալ, քիչ փոփոխութեամբ:

12. Չմերոց կամ Սառնարան դիւրատար. — Վերայիշեալ ձմերոցը մեծագումար դրամոյ պէտք է, և ոչ ամենուն կարելի: Անոր համար հնարեցան դիւրատար և դիւրազին սառնարաններ կամ ձմերոցներ, ինչպէս են Օրլանտի, Վերսան, Վանուչչինի խտալացիներուն, որոց մեծութիւնը հազիւ կը համար նարդ մետրի, և կաղմութիւնը ամենուն ալ գրեթէ նոյն է: Արկդ մի է որ ունի կրկին կողեր, որոց մէջ

գրուած են յերմութեան վաս հաղորդիչ մարմիններ,  
ինչպէս է բուրդ, յարդ և այլն, և առաստաղը կազ-  
մեալ է մետաղեայ ընդունարանէ, որոյ մէջ կը գրուի  
սառ կամ ցրտացուցիչ խառնուրդ մը:

Այս դիւրատար սառնարանին մէջ կը գրուին շե-  
րամի ձուերը քսակներով, հարկաւ սակաւ չափով,  
որպէս զի մէջի պարփակեալ օդը բաւական ըլլայ  
ձուոց չնշառութեան: Եւ օդոյ խոնաւութիւնը բառ-  
նալու համար կը գրուի մէջը քանի մը կտոր կիր  
կենդանի: Նոյեմբերէ մինչև ապրիլ բաւական կը հա-  
մարուի երկու անգամ այցելու թիւնը:

Ով որ չունի այսպիսի գործիներ, պէտք է չանալ  
այնպիսի տեղ պահել շերամի ձուերը որ խոնաւ չըլ-  
լայ և ոչ արեգգէմ, և օդը հովահարեալ և բարե-  
խառնութեան աստիճանը միօրինակ: Այս զգուշու-  
թիւններով ըստ կարի լաւ կը պահուին շերամի ձուե-  
րըն, ինչպէս որ կ'ընեն ի Գաղղիա, ուր չկան գեռ  
վերոյիշեալ ձմերոցներու և սառնարաններու զործա-  
ծութիւնը:

Ըսածնէս կը հետեւի, որ պէտք չէ շերամի ձուերն  
պառկելու սենեկին մէջ պահել, ինչպէս կ'ընեն ո-  
մանք, ուր տաքսութեան աստիճանը փոփոխութեան  
ենթակայ է, որով և ձուերն տաքսութեամբ երբ կը  
սկսին սաղմնառել, ցրտութիւն վրայ գալով ետ կը մնան  
և կը վնասուին: Եւ ոչ նկուղներու մէջ պահել, որ  
թէպէտ ցուրտ կ'ըլլան, այլ են հասարակօրէն խոնաւ,  
որով և ձուերն կրնան վնասիլ և մզլոտիլ:

## ԳԼՈՒԽ Բ.

ԹԻՌԻՄՆ. — ԾՆՈՒԽԴԻ Ի ԶՈՒԽՅ.

13. Սաղմնաւութիւն. — Եթէ քննեմք ձուն ձու-  
արկութենէ քանի մը օր ետքը, երբ իր բնական  
զոյնը առած է, գրեթէ նոյն կը գտնեմք իր ներքին  
մասը որ ինչ յետ ձմերելոյ: Գունաւորեալ փառին տակ  
բողբոյնը կը տեսնուի փոքրիկ երիզի մը պէս, կցեալ  
մանրածակին հակառակ կողմ, հատուած հատուած  
բաժանեալ: Այս երիզին երկու ծայրերը կը լայնան  
քիչ մը, և իրենց բջիջները կը միանան գեղնուցին բջիջ-  
ներուն հետ:

Ձուերը թիւելու վիճակի մէջ դնելը, կը նշանակէ  
այնպիսի հանգստամանաց մէջ դնել, որ կարենայ աննկար  
սաղմը հետզհետէ զարգանալ, և հասնիլ այն ժամա-  
նակին՝ որ խորտակելով ձուոյ կեղեւը կարենայ դուրս  
ենել և ծնանիլ:

Առանց խօսելու սաղմնառութեան կերպին վրայ,  
որ գեռ կատարեալ յայտնի չէ, կ'ըսեմք թէ սաղմն  
զէպի գուրս գարձած կողմը՝ է որդան փորին մասը,  
այնպէս որ գեղնուցը կմանկը կը մնայ, և այդ գեղ-  
նուցը կը հաղորդի երիզանե բողբոյնն միջին մասէն  
կազմեալ քսակին, ուր պարունակեալ են ստամոքս  
կամ միջին փորոտիք: Եւ միջին փորոտեաց կցեալ են  
վերին և ներքին փորոտիք, որոց միոյն ծայրն է բերան,  
միւսոյն՝ սրբան:

Երբ արգասարեր տարեր մննդագործութիւնը ըստ  
բաւականին յառաջացեալ է, յայնժամ աննկար սաղմը  
կէս շրջան մը կ'ընէ իր վրայ, և անով փորին կողմը  
կը դառնայ ներս և կոնակը գուրս: Փիչ ժամանակէն  
փորին խողովակը կ'ամբողջանայ, պորտը կը կազմուի,  
և կենդանին կը սկսի կերակրիլ բերանով: Եւ տակաւ  
մարմնոյն միւս մասերն ալ կատարեալ կըլլան, և որդը  
կ'ուտէ ինչ որ մնացած է գեղնուցին, հանդերձ վրայի  
թաղանթով: Եւ ի վախճանի, կը սկսի կրծել կեղեւը

մանրածակին կողմէն, որով կը լսուի կոիչ մը, և զայս կ'ընէ դուրս ելնելու համար. և այդ վայրկեանը յայտնի կ'ըլլայ նաև արտաքուստ ձուոյ կերպարանքէն, որ կը ճերմկի որչափ կենդանին դատուի կեղեւէն. կամ թէ լսել, ձուոյ միջուկը դառնալով ի թրթուր, կ'ամիսփի և կը հեռանայ կեղեւէն, և օդ մտնէ ներս:

14. Ծնունդ լիսնիւակ. — Շերամի թրթուրին ծնունդը ինքնին խկ կը կատարուի, եթէ ցուրտ սենեկէն հանելով ձուերն դնեմք գարնանային բնական տաքութեան մէջ: Բայց այս կերպով ծնունդը կ'ուշանայ և ըլլար միօրինակ այլ զանազան օրերու մէջ. և փորձուած է նաև՝ որ կենդանին տկար կ'ըլլայ, և շատ անգում կը մեռնի, և պատճառն է որ ձուոյ նիւթը բաւական ըլլար զինքը կերակրելու՝ ժամանակը երկարելով: Անոր համար կը գործածուի աշրուետական թխումն, որով ծնունդը կը կանիսէ և կ'ըլլայ միօրինակ, և քրեթէ ուղած օրերնիս:

15. Ժամանակ ծնունդը պէտք է ձգել այն ժամանակին, երբ սկսին թթենւոյ առաջին տերեները բացուիլ, որպէս զի մանր որդերը կարող ըլլան գտնել իրենց հասակին յարմար կերակուր. որ մեր բարեխառն գոտույն տակ է ասդրիլի 20էն մօտ: Բայց թէ որ եղանակը սովորականէն աւելի կանխահաս ըլլայ, պէտք է կանխել ծնունդը, վտանգը աչք առնով. և սակայն լաւ է մաս մը ձուոց պահել ցրտութեան մէջ, որպէս զի եթէ եղեամը չորցնէ թթենւոյ տերեւները, և հետեաբար մեռնին որդերը անկերակուր մնալով, կարող ըլլան պահեստի ձուերն փոխանակել: Բայց թէ որ չուզեմք վտանգը աչք առնուլ, լաւ է քիչ մը յապաղել ծնունդը, բայց ոչ շատ, որպէս զի տերեւները չլարծրանան, որով և կ'ըլլան դժուարամարս նորածին որդանց. թող զի երեք շաբաթ ետքը որդերը մեծնալով, կը գտնուին մըրկի և տաքութեան եղանակին մէջ, որ իրենց մահաբեր են:

16. Պայմանք թխման. — Պայմանք լաւ կերպով թխելոյ շերամի ձուերը, են Օդ, Տաքորիւն, և երբեմն քիչ մը խոնառորիւն. բայց օդոյ տաքութեան և խոնառութեան չափը հաստատուն չէ, այլ փոփոխական

ըստ պատշաճի ժամանակին, ի սկզբանէ թխելոյ մինչեւ ցվախճան: Բայց անտարակուսելի է ասոնց մեծ ազդեցութիւնը որդերուն կորովութեան, և հետեաբար յաջող վախճանին համար:

Հին ժամանակ աղբի տաքութեամբ ծնանել կու տային, կամ կանայք կը պահէին իրենց զգեստին տակ կամ անկողնոյ մէջ, ինչպէս մինչև ցայսօր տեղ տեղ կ'ընեն այսպէս տակաւին: Բայց այս կերպերը անյարմար են, որովհետեւ տաքութիւնը աստիճանաբար չաւելնար, այլ է անկանոն թող զի օդը համարձակ չքալեր, որ ամենակարեսոր է ձուերուն համար, որով և որդանց ծնունդը անկատար կ'ըլլայ, և շատերը կը մհոնին:

17. Ջերմասենեակ թխելոյ. — Ծնտիր շերամաբոյներն հիմա շատ տեղ կը գործածեն փոքրիկ սենեակ մը վառարանով, որոյ տաքութիւնը գետղհետէ պիտի աւելնայ զիւշը ցերեկ, օրուան մէջ կէս կամ մէկ աստիճան, սկսեալ 12 աստիճանէ հարիւրաման շերմաչափի համանիլ մինչև ի 22 կամ 24<sup>0</sup>:

Չուերը տարածուած պիտի ըլլան սենեկին մէջ թղթոյ վրայ, որպէս զի համարձակ օդ ծծեն. և պէտք է զիւշնք շարժել երբեմն երբեմն, որպէս զի ամենքն ալ հաւասարապէս շնչեն, որով և միատեղ կը պատահի իրենց ծնունդը: Կը գործածուի 25 գրամ ձուոց համար 2 տասնորդամետր քառակուսի տափարակ տուփ մը:

Մինչեւ այս վերջին տարիներս հարկաւոր կը համարուէր այս ինչ աստիճան խոնառութեան, թխելոյ սենեկին մէջ. անոր համար կը դնէին ամանով ջուր վառարանին վրայ, և ոմանք գետինն ալ ջրով կը սրսկէին: Բայց Վերսոնի փորձերը, որ Պատուալինի համբաւաւոր շերամաբանական վարժոցին գլխաւորն է, կը ցուցանեն թէ աւելի օգտակար է չոր օդը քան թէ խոնաւ օդը: Եւ սակայն քիչ մը խոնառութիւն լաւ կը համարուի, երբ ձուերը երկար ժամանակ չոր օդոյ մէջ պահուած են ձմերելոյ ժամանակ:

18. Տեւականութիւն թխելոյ. — Թխելոյ տեւականութեան ժամանակը հաստատուն չէ, այլ փոփոխական ըստ տեսակի ձուոց, ըստ ցրտութեան զոր կրեր են ձմերելոյ ժամանակ, ըստ բարձրագոյն չեր-

մութեան զոր կը կրեն թխելոյ ժամանակ, և ըստ սկզբնական և վերջնական ջերմութեան, և օդոյ խոնաւաչափական աստիճանին Ուստի ըստ այլեալ հանգամանաց կրնայ տեսել թխելոյ ժամանակը 15 օրէ մինչեւ 30 օր:

Այս ստուգուած է թէ որշափ սաստիկ ցըտոյ մէջ պահուին ձմեռը, այնչափ աւելի ժամանակի կարօտ են ծնանելու համար, քան թէ սովորական կերպով պահուէին, որով ծննդեան ժամանակը կ'երկարի 5 կամ 6 օր, և ամենուն ծնունդը միանգամայն չըլլար:

Զերմութիւնը եթէ սաստիկ լլլայ, կ'երագէ ծնունդը, նոյնպէս եթէ առաւելու խոնաւութիւնը:

Որդանց ծնունդը կ'ըլլայ յառաւօտու. կը ծնանին ըստ մասին առաջին օրը, երկրորդ օրը մեծագոյն մասը, և ոմանք երրորդ և չորրորդ օրը: Պէտք է իւրաքանչիւր օրուան ծնած որդերը առանձին պահել և սնուցանել:

Թխելոյ ժամանակ զգալի գոլորշացումն կ'ըլլայ ձուոց երեսէն, սաղմին շնչառութեան պատճառաւ. այնպէս որ ծնանելու ժամանակ իր կշռէն կը պակսի 8, 10 կամ 12 առ ½: Ունկի մը ձու որ կշռէ 25 դրամ, որոյ մէջ կը զտնուին իրը 36000 ձու, ծննդեան ժամանակ կը կշռէ 17 դրամ:

Կմբունութիւն որդանց	17 դրամ
» գատարկ խելորներու	5 »
» գոլորշացեալ ջրոյ	5 »
25	

19. Թիսոց կամ Ծնուցիչ գործի. — Այն շերամաբոյծներն որ շերամի ձուերը թխելու համար, չունին մասնաւոր շերմասենեակ, որոյ ծախքը աւելի է, և գիշերերը մասնաւոր ուշադրութեան կարօտ, որպէս զի տաքութեան աստիճանը վար չի լինայ, և կ'ուզեն միանգամայն ծնուցանել քիչ քանակով ձուեր, հնարուած են գիւրատար և փոքրիկ շերմարաններ, որ կ'ըսուին թիսոց կամ Ծնուցիչ:

Թիսոցներուն զիխաւոր պայմանն է կամոնաւոր տաքութիւն և հովահարումն. և այս պայմաններուն ըստ

կարի կը ծառայէ Օրլանտի իտալացւոյն թխոցը, որ կը բաղկանայ չորեքկուսի փայտէ մնդուկէ մէկ մետր բարձրութեամբ և 0,60 լայնութեամբ, որոյ երկու կողերը են ապակիէ և երկուքը փայտէ, և մէջը չերմաշափ մը դրուած: Սնդուկին յատակն է կրկին, և անսնյ մէջ դրուած է խեցեղէն սկաւառակ մը, որ կը տաքնայ ալքոհոլէ կանթեղի մը բոցով, և կը տաքեցնէ սնդուկին օդը չորս զընկէ խողովակներով, որ դրուած են սնդուկին չորս անկիւնները, և սկաւառակին մօտէն վեր բարձրանալով, կ'երթան սնդուկին առաստաղէն դուրս: Կամ ուրիշ չորս խողովակներ ալ որ դրամէն ներս օդ կը չնչեն. և առաստաղին վրայ կայ ծակ մը ուսկից տաք օդը դուրս կ'ելնէ: Սնդուկին մէջ կան կարգ կարգ շրջանակներ շարժական նուրբ շղարշով ծածկած, որոց վրայ կը տարածուին շերամի ձուերն, իրը 50 կամ 60 ունկի: Կրնայ ըլլալ այս գործին քան զայս աւելի մեծ կամ փոքր, և զինն է 120 փրանկ:

20. Թիսոց Սինի իտալացւոյն. — Օրլանտիին թխոցը որ աւելի ուշադրութեան կարօտ է, և ծախքն ալ աւելի, ալքոհոլ վառելուն համար, որ օրուան մէջ 1 կամ 1 ½ փրանկի ծախք կ'երթայ, Սինի իտալացին կատարելագործեց, գնելով փայտէ սնդուկին մէջ թանագեայ ընդունարան մը ջրոյ, որ սնդուկին չորս կողմ շրջապատած է ի ներփուստ և այս ընդունարանին տակ կը գրուի գիշերային փոքրիկ կանթեղի մը, որոյ շերմութեամբ ջուրը կը տաքնայ շարունակաբար, և շերմութիւնը կ'աւելնայ աստիճանաբար: Եւ որպէս զի մերմութեան կորուստ չըլլայ, կը գրուի փայտէ սնդուկին և ջրալից ընդունարանին կողերուն մէջտեղ շերմութիւն վատ հաղորդիչ մարմիններ, ինչպէս են փայտի տաշեղը, սղոցուք, բուրդ, և այլն:

Սնդուկին չորս կողմ հաստատուած են թանագեայ խողովակներ, որոցմէ ոմանք ներսի օդը կը փոխեն, և ոմանք դրամէն նոր օդ կը բերեն ներս: Գործւոյն մէջ վերնոյն պէս կան շրջանակներ շղարշապատ, ջրոյ ընդունարանին գատարկ միջոցին մէջ կարգ կարգ գետեղուած, որոց վրայ կը տարածուին ձուերը, իւրաքանչիւրին վրայ մի ունկի: Եւ շղարշով պատելուն

պատճառը այս է, որ որդունք քսուելով անոր, խորտակեն իրենց վրայի մետաքսեայ բարակ թելերը, որ կ'ունենան ձուէն ելնելու ժամանակ։ Թխոցին մէջ վրայէն կախուած է շերմաշափ մը, զոր դուրս հանելով կրնամք դիտել ներքին տաքութեան աստիճանը։

Տաքութեան աստիճանը գետպհետէ պէտք է աւելնայ, օրը մի աստիճան սկսեալ 15 աստիճանէ, և երրհանի 23 կամ 24 աստիճան հարիւրամասն շերմաշափի, կենալ հաստատուն նոյն աստիճանին վրայ, մինչև որ ծնանին որդունք 15 օրուան մէջ։

Այս գործին կ'աժէ 12 ունկի ծուոյ համար, 18 կամ 20 վրանկ. աւելի մեծը համեմատաբար աւելի թանկագին կ'ըլլայ։ Կանթեղին առօրեայ ծախքն է ամենաշնչին, հաղիւ 20 հարիւրորդ փրանկի, և ասոր մէջ ձուերը կը ծնանին ամենքը միանգամայն, և քիչ օրուան մէջ։ Այս օգտակարութեանց համար կը յորդորեմ ամեն ազգային շերմամարոյժները որ այս գործին ստանան, և անշուշտ զոհ կ'ըլլան, ինչպէս որ մեք զոհ եղած եմք. և թողուն հին պառաւանց կերպերը, զիտնալով որ որդանց աղէկ կերպով ծնանելին մեծ կախումն ունի ապագայ յաջողութիւնը։

21. Կղիու ծնած որդանց. — Օգտակար կը հահամարուի շերմամարութին զիտնալ՝ թէ որչափ որդունք ծնած են, որպէս զի ըստ այնմ պատրաստէ իրենց կերպակուրը և բնակութեան տեղը։ Այս բանիս համար պէտք է կռուել յետ ծննդեան շղարշով մէկտեղ, և տեսնել թէ 25 վրամ ձուէն ելած որդերուն կշիռը կը հաւասարի վերը (18) վրած կշռոյն, այս ինքն 17 վրամին. բառնալով շղարշին և վրայի տերեներուն կշիռը կշռելը պէտք է ընել քանի որ որդերը իրենց կղկղանքը թափած չեն։

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԹՐԹՈՒԻՐ

ԳԼՈՒԽ Գ.

ԱՆԴԱՄԱՋՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆ ԹՐԹՐՈՅ.

22. Երագ անումն թրթրոյ. Եւ իր զանազան հասակները. — Եերամը ձուէն ելնելէն ետքը է փոքրիկ թրրուր մը, որ կ'ըսուի Ապրիշ (նորածին), և է 3 հազարորդամետր երկայնութեամք, և կռուէ կէս հազարորդազրամ։ Պլուխն է ուե փայլուն, բոլոր մարմնոյն երկայնութեան վրայ ցցուեալ են թխագոյն մազեր, և կռնակին և կողերուն վրայ փնջածե մազեր։ Ապրէշը մեծնալով կ'ըսուի Ապրիշմազործ ձձի կամ որդե, Աերպասագործ կամ Կերպասարեր զեռուն, և Հեղիկ որդե։

Չուէն ելնելուն պէս կը սկսի իսկոյն ուտել թթենոյ տերեներուն փափուկ մասերը, և եթէ մանակը ըստ պատշաճի, շուտով կը մեծնայ։ Իր մեծնալուն համար հարկաւոր է նաև այս ինչ աստիճան շերմութեան, որ սովորաբար կ'ըլլայ 20° ց25° հարիւրամասն շերմաշափի։ Այս պայմանիս մէջ չորս հինգ օրէն ետքը կը տեսնեմք որ իր ախորժակը կը պակսի, իր շարժմունքը կը դանդաղին, մորթը կը ձգտի և լուսաւոր կ'ըլլայ։ և ի վախճանի, գլուխը վեր բռնած կը մնայ անշարժ, մինչև որ վրայի մորթը բովանդակ բաժնուի մարմնէն։ Այս մերկացումը կ'ըսուի Առային խորիսափում։ և ժամանակը որ կ'անցնի ձուէն ելնելէն մինչև առաջին խորիսաթափումն, կ'ըսուի Առաջին հասակ, որ կը տեսէ հինգ կամ վեց օր. (Տես տախտակ Ա.)։

23. Թրթուրը իր առաջին խորխը հանելէն վերջ, գլուխը կ'ըլլայ լայն, մազերը կարձ, մորթը գիծ գիծ և անփայլ: Ի սկզբան քիչ կ'ուտէ, յետոյ կ'առաւելու ախորդակը, և քանի մը օրէն ետքը կը նուազի, և կը պատրաստի երկրորդ անգամ իր խորխը վրայէն թափելու: Այս Երկրորդ հասակը կը տեէ չորս կամ հինգ օր:

Յետ երկրորդ խորխարափորհեան կը սկսի Երրորդ հասակը, ի նմին հանգամանս, և կը տեէ վեց կամ եօթն օր: Յետ երրորդ խորխարափորհեան կը սկսի Չորրորդ հասակը որ կը տեէ եօթն կամ ութ օր, և յետ չորրորդ խորխարափորհեան կը սկսի Հինգերորդ հասակը որ կը տեէ մետասան կամ երկոտասան օր:

Այս հինգ հասակներուն մէջ այն հասակը յորում որդը աւելի կ'ուտէ, կ'ըսուր՝ Հասակ շատակերուրհեան: Երրորդ հասակը է մեծագոյն շատակերութեան հասակ, չորրորդը՝ փոքրագոյն շատակերութեան հասակ: Այս երրորդ հասակն մէջ կ'առնու որդը իր մեծագոյն տարածութիւնը, և յայնժամ իր երկայնութիւնն է 8 կամ 9 հարիւրորդամետր, և կը կշռէ 4 կամ 5 զրամ. այս ինքն 8000 կամ 9000 անգամ աւելի իր ձննդեան ժամանակի կշռէն:

Յետ երրորդ հասակին, որ մեծագոյն շատակերութեան հասակն է, և իր մարմնոյն ծայրայեղ մեծութեան ժամանակը, կը սկսի պակսիլ իր կշռէն, թափելով շատ կղկղանք. և կ'ըսուրի թէ կը հասումնայ:

Դնեմք հոս գեղնագոյն ցեղին թրթուրին հետզետէ առած տարածութեան չափը, որոյ բժոժը կը կշռէ իրը 2 զրամ, և 500ը 1 հազարագրամ:

### Երկայնորհիւն. Լայնորհիւն. Ցարաժող.


Ծննդեան ժամանակ	5 հզ.դորդ.մ.	4 հզ.մ.	5 հզ.մ.ք.
Ա. խորխաթափութենէ վերջ 8	»	4, 25 »	10 »
Երկրորդ » » 15	»	2, 00 »	30 »
Երրորդ » » 28	»	5, 20 »	90 »
Չորրորդ » » 40	»	5, 50 »	220 »
Պետքոյն չափ երկայն.	80	»	7, 50 » 600 »

Եւ ըստ այսմ հետզետէ կշռն ալ կ'աւելնայ:

Դնեմք թէ 25 զրամ ձուերէ ելած 36000 որդանց կշռն է 17 զրամ:

Առաջին խորխաթափութենէ վերջ կը կշռն	0, 255 զրամ
Երկրորդ խորխաթափութենէ »	1, 698 »
Երրորդ խորխաթափութենէ »	6, 800 »
Չորրորդ խորխաթափութենէ »	27, 676 »
Հասուն հասակն մէջ »	151, 920 »


25. — Նկարագիր արտաքին գործարանաց Խըր Խորհրդի քառակի կամ առած է, չորրորդ խորխաթափութենէ վերջ (Ձեւ 1):



Ձեւ 1. — Հասուն հասակն առաջանակած խորխաթափութենէ. — Երկայնորհիւն. Լայնորհիւն. Ցարաժող:

Իր մարմինն է զլանաձև երկայն, ունելով տասներկու ուռոյց կամ մանեակ, առանց հաշուի տակ ձգելու զլուխը և սրբանի երկայնութիւնը։ Առաջին երեք մանեակներուն իւրաքանչիւրին վրայ կան մի մի զյգ ոտքեր կամ սրունքներ, որք կոչին Առաջակողմեան կամ թեփոտ ոտքեր, և իւրաքանչիւրը ունի երեք յօդուած, և կը վերջանայ սուր եղբնգով։ Հետեւալ երկու մանեակները չունին ոտքեր, ասոնցմէ վերջ վեցերորդը, եօթներորդը, ութերորդը, իններորդը, նմանապէս և երկոտասաններորդը ունին մի մի զյգ թաքեր բաղանեայ, որք և կոչին Սուտ ոտքեր, որոց ծայրը երկկարգ մանր ճանկեր կան, դարձած դէպ ի ներս. և այս ճանկերով անասունը ինք զինքը կը բռնէ. մինչդեռ առաջակողմեան ոտքերով կը բռնէ թթենւոյ տերեւը ուտելու համար։

Գլուխն է կլորաձև (Ձեւ 2), և վրայէն նայելով կը տեսնեմք որ պատած է կողմանի երկու թեփերով, և մի թեփ ճակատին վրայ։ Յետանոյն կպած է լայն և



ՁԵՒ 2. — Գլուխն հնդիկ որդան յետ չորրորդ խորխաթափութեան, Տասնապատիկ ստուարացեալ։

Ա. Կառափին. — Բ. Վերին շուրջն. — Գ. Կղակ. — Դ. Մամեկը. — Ե. Ներքին շուրջն և փող մետաքսեայ. — Զ. Աչք. — Լ. Բողկուկը։

կարճ մաս մը որ կոչի Վերին շուրջն։ Ի ժայր կողմանի թեփերուն հաստատուած են շօշափելու երկու գործարաններ, որք բաղկանան երեք զլանաձև յօդուածներէ, և կոչին Եղերք. և ասոնցմէ քիչ մը վեր դէպ ի եղերքը կան վեց զյգ պարզ աչքեր։

Գլխոյն տակ և յառաջակողմ կան երեք բլթակներ, կցեալ երարու հետ, զլուխը կազմելու համար։ Եւ են բարձրէն վար

Ա. Կղակը, որք են կարծր ատամնաձև կտորներ, որք կը շարժին դէպ ի լայն, գլխոյն զօրաւոր զբնդերաց աղղեցութեամբ, ուստի և յարմար են կտրելու թթենւոյ տերեւները։

Բ. Ծամելիիք, որք են կարծր ուռոյցներ, քիչ մը շարժական դէպ ի լայն, որոց վրայ ցցուեալ են թանձը և կարճ մազեր, և իւրաքանչիւրին վրայ կայ քովնտի գործարան մը երեք յօդուածներով, որ կը ծառայէ շշափելոյ, և կոչի Բողկուկ ծամելիաց։

Գ. Ներքին շուրջն, որ կը բաղկանայ երկու կակուղ և կիպ կտորներէ, և իւրաքանչիւրին վրայ երկնցած է գործարան մը շօշափեկան և յօդաւոր, որ կոչի Բողկուկ շրբեային։

Ի վախճանի, ներքին շրթան տակ կայ պտուկ մը կոնաձև, որոյ գագաթէն կ'արձակի դուրս մետաքսեայ թելը։


26. Մարմնոյն մանեկաց վրայ եղած ուռոյցները, որ կը տեսնուին առաջին հասակին մէջ երկայն մազերով, անհետ կ'ըլլան հետեւեալ հասակներուն մէջ, և մազերն ալ կը կարծին և կ'ըլլան ցանցառ։ Միայն կ'աւելնայ երկայն և ուղղորդ եղիներ մը մետասամներորդ մանեկին վրայ։ Կը տեսնուին ևս հինգերորդ և ութերորդ մանեակներուն վրայ երկու մահկաձև բիծեր, որք և կ'երեւն թափեալ խորիսին վրայ։ Եւ ընդհակառակն խայտարդէս բիծերն որ կը տեսնուին տեսակաց ոմանց վրայ, ներքին գունաւորիչ նիւթէն յառաջագայեալ, տպաւորուած չեն ըլլար թափեալ խորիսին վրայ։

Վախճան տամք թրթրոյն արտաքին կերպարանաց նկարագրին, յիշատակելով իր կողերուն վրայ եղած ութետասն մանր և սկ բիծերը, որք կոչին Ենչահաեր,

որք են ծակեր շնչողական խողովակաց, որոց վրայ վերջը պիտի խօսիմք:

27. Նկարսգիր ներքին գործարանաց որք են ի մոռմադ. — Շերտամի ներքին գործարանաց մէջ ա-

ԱԱ. Կունակին առանց. — ԲԲ. Վաղարշովական խողովակաց. — Գ. Գործարան ձնդրական. — Ծ. Գործարան միազգային. — Ժ. Խորով լուսակաց. — Ժ. Խորով լուսակաց.



Ձեւ 3. — Ներքին կողմանաժ հնդիկ որդան.

մինէն աւելի աչքի զարնողն է մարսողութեան խողովակը, որ գործէ շիտակ է, և բերանէն կ'երթայ մինչև ի սրբան (Ձեւ 3): Սար վերին մասն է Որիոր,

սկսեալ բերանին խորէն, և երկուստեք կան երկու զելզձք լորձնայինք. յետոյ գայ Սուամոքս, որոյ կողերուն վրայ կան բազմաթիւ բջիջք գեղձայինք, որք բաշխեն կալաքարային հիւթ մը յարմար տերևները մարսելու: Յետոյ գան Աղիք, բաժանեալ երկու մասն, ի Կորայի և ի Նախայի, ուր կը մնան կղկղանք յառաջ քան գուրս թափելը: Մարմնոյն կծկեալ մասուն, որ կը բաժնէ ստամոքսը աղիքէն, կ'ելնեն երկու առուակներ յորոց իւրաքանչիւրը կը բաժնուի երեք հիւղեր կամ խողովակներ, երկայն և ծալ ի ծալ, և կը տարածուին ստամոքսին վրան և տակը, և յետ բազում ծալքէր ընելու կը համնին սրբանին քսակին մէջ, Այս խողովակներն կոչին խողովակիր Մարզիկեայ կամ խողովակիր միզական, միզամաղձային, որոց մէջ կը գտնուին խողովակաձև բիւրեղներ, նման անոնց որ կը ծածկեն մարմնոյն երեսը յետ խորիսաթափութեան. կը գտնուին ևս զանազան միզատք թանձրացեալք, և երբեմն ութանիստ բիւրեղք թըրթընչկատի կրոյ: Դիտելու բան է որ խորխաթափութիւնը կատարուելէն վերջ, միզական խողովակներն զբեթէ կը գտատարկին, մինչդեռ յառաջագոյն լի են սիւրեղներով:


Ստամոքսին դրսի կողմէն կը շրջապատէ նուրբ թաղանթ մը, որ կը ծածկէ բովանդակ փորոտիքը և կոչի Պորտամիզն: Ասոր ծալքերուն մէջ կը հաւաքուի հեղուկ մը որ կոչի Արիւն, և է պայծառ, անդոյն կամ քիչ մը գեղնագոյն: Կայ կոնակի մորթին տակ մասնաւոր գործարան մը, ուր կը գտնուի տերակ մը արիւն, նուազ գնտակիկներով. կայ և խողովակ մը դըն գերային նրբակող, և կոչի Աման րիկնային, որոյ կողերուն վրայ ամենեկին ծալ կամ կափարիչ մը չկայ. և սոսորին ծայրը բոլորովին գոց կ'երկի, և միայն առնելի ծայրը բաց' գլխայն մէջ. ուստի արիւնը կը մտնէ այս գործարանին մէջ ներհոսմամբ: Այս ամանը կը կծկի 40 ց50 անգամ մի վայրկենի մէջ, ետևէն դէպ յառաջ, և կը մղէ արիւնը ի վեր, որ գայ խառնուելու միւս արեան չետ:

Այս շրջանիս մէջ արիւնը կը միանայ թթուածնի չետ, թանալով շնչափողյ հիւղերը, որք են շնչողու-

թեան գործարանք և ամենանուրբ խողովակք, և յան-  
գին ի շնչահանս՝ յերեսս մարմնոյ:

28. Երբ զատեմք չափահաս չերամէ իր մարտղա-  
կան զործարանը, կը մնայ երկու երկայն և փայլուն  
աղեքներ ծալ ի ծալ (Ձեւ 4), որոց մէջ կը հաւաքուի  
մետաքս: Այս աղեքը կը բաժնուին երեք մաս: Ստո-  
րին մասը որ է անփայլ, անգոյն կամ հազիւ դեղ-  
նագոյն, է գլանաձև խողովակ մը իբր 1 հազարոր-  
դամետր տրամագծով, և ծալ ի ծալ, որոյ երկայնու-  
թիւնն է 14 կամ 15 հարիւրորդամետր, ուսկից բաշխի  
բուն մետաքսեայ հեղուկը: Միջին մասը՝ աւելի ու-  
ռուցիկ, է անգոյն, ճերմակ բժոժ ունեցող որդանց,  
և գեղնագոյն դեղին բժոժ ունեցող որդանց. և բաշխի  
խիժեղէն մածան նիւթ մը, որով պատեալ է մետաք-  
սեայ թելը, և տայ նմա զգոյն դեղին կամ կանաչ:  
Իրեն տրամագիծն է 3 հազարորդամետր, և երկայ-  
նութիւնը 6 կամ 7 հարիւրորդամետր: Ի վախճանի,  
վերին մասը կը բաղկանայ երկու խողովակներէ 3  
կամ 4 հարիւրորդամետր երկայնութեամբ, և ՅՇՄ  
տրամագծով ի ծայրի, որ հետզհետէ կը նուազի որ-  
շափ մօտենայ մետաքսաբեր պատճին. և յառաջ քան  
հասնելն առ այն, կը միանան երկու խողովակներն  
ի մի: Այս միաւորութեան կէտէն կ'ենեն երկու փո-  
քրիկ գեղձեր, զորս գտած է Տէ Փիլիպպի, որք  
լարծուն կ'ընեն մետաքսաբեր պատճին մէջի անցքը,  
և միանգամայն կը պատեն մետաքսեայ թելին վրայ  
մոմեղէն չնարակով մը: Այս երկու նուրբ խողովակ-  
ներն որք կոչին Խողովակի կղկղիչը, են իբրև կատա-  
րեալ թելհան գործի և ասոնց մէջ մետաքսեայ թելը  
կ'առնու իր ձեւը և հաստատութիւնը:

Թելը պատճին ծայրէն ելնելու ժամանակ կը բաղ-  
կանայ երկու ամենանուրբ և զլանաձև թելերէ, որք  
իրարու կը կպչին մածուցիկ նիւթով և կազմեն մի  
թել, որով կը հիւսուի բժոժը: Այս մածուցիկ նիւթը  
որ կը պատէ արտաքուստ բժոժին երեսը և կ'ընէ  
զայն գունաւոր, կը լուծուի օճառացեալ տաք ջրով,  
որով կրնամք դիւրաւ մանել ճախարակով մետաքսեայ  
թելը, որ է անգոյն, և դիմացկուն կալաքարային աղ-  
դեցութեանց:



Ձեւ 4. — Գեղձք մետաքսաբեր չափահաս հեղիկ որդան:

Սովորական բժոժին թելին լայնութիւնն է 0,4-0,02 և թանձրութիւնն 0,4-0,1, բայց մանկահասակ որդուն կազմած թելը աւելի նոռը է: Թելին զօրութիւնը այնչափ է որ կրնայ անկէ կախուիլ նոյն թելը կազմող որդը, և կը խորտակի կրկնապատիկ կշռու:

29. Անտաքսաբեր գեղձերուն կողերը կազմեալ են վեցանկիւնի բջիջներով, և անոնց երեսը տարածեալ է բազմաթիւ շնչափողեր: Նոյնպէս տարածեալ են շնչափողք ուրիշ ամեն աղեաց վրայ: Այս աղեաց մէջ տեղերը կան ճերմակ բլթակներ, լցեալ ճարպային նիւթով, և պատեալ պորտային թաղանթով: Այս ճարպային նիւթը կ'առաւելու թրթրոյ ժամանակը. և այսպէս կենդանւոյն մարմեոյն մէջ կազմի պահեստի նիւթ մը սննդարար, որով կրնայ ապրիլ ի վիճակ հարսնեկի և թիթռան, առանց ուրիշ կերակուր ընդունելու:

Կռնակին վրայի ճարպային ճիւսուածը թուի թէ ուրիշ բնութիւն և պաշտօն ունի: Իր բլթակներն որ աւելի գեղնազոյն են, ըստ գիտոնց ոմանց են գեղձք որ լերգի պաշտօն վարեն:


30. Գործարանվ շարժման եւ զգայութեան. — Շարժման և զգայութեան գործարաններն են դնդերներն և ջիղերն: Դնդերներն են մասն փորտտեաց, և իրենց կծկումը անկախ է ի կամաց անասնոյն, իսկ ջիղերն կը հպատակին կամաց անասնոյն: Ջիղերն են երիգածե խրձունք ի զուգահեռական ներդից կազմեալ, որոց ծայրերն յանդին յերեսս մորթոյ: Կարճ ջիղերն կը հաղորդին մի մանեկէ ի միւս մերձաւոր մանեակ, կամ մի և նոյն մանեկի մէջ կը մնան. իսկ երկայն ջիղերն խոտորնակի ձգուած են, և տան մարմեոյն շարժումն ոլորման: Խորագոյն դնդերներն գէպ յերկայնութիւն ձգուած են, կ'անցնին մանեկէ մը ի միւսն, և այսպէս ընդ բովանդակ երկայնութիւն մարմեոյն:

Քորնալիս շերամաբանը համրեր է հնդիկ որդան վրայ իբր 4000 դնդերք, մեծ և փոքր, որք կը շարժին ջղային գրութեամբ. և այս ջղային գրութիւնը կը բաղկանայ երեքտասասն հանգոյցներէ, որք են կոյտք կը բաղկանայ երկայնութիւն մարմեոյն:

մոյն զանազան կողմերը, զլխէն սկսեալ մինչեւ ստորին մասունս մարմեոյն: Պլխոյն մէջ կան երկու հանգոյցք ջղաց, կուրծքին մէջ երեք, փորին մէջ ութ:

31. Գործարանվ ծննդականութեան պաշտօնը ոչինչ է ի կերպարանս թրթրոյ. և սակայն կը նշարին նախ քան զառաջին խորխաթափութիւն այն գործարաններն, որ աճմամբ և հասնելով ի կերպարանս թիթռան պիտի ժառային ծննդականութեան, և աղոնք կոչին Ոմանք ծննդականք. և են երկու փոքրիկք գնդակք սպիտակիք, կը ունակին վրայ, ոչմ առ ոչմ կարանի երկու մանեկաց, որք կը կրեն երկրորդ և երրորդ գոյգ թաղանթեայ սրունքը: Այս զնդակներն կը մեծնան թրթուրին մեծնալով, և կ'առնուն երիկամանց ձև, երկու կամ երեք հազարդամետր երկայնութեամբ:


Մանրացուցով քննելով այս գնդակներուն մէջի պարունակեալը, կը տեսնեմք որ երկու տեսակ նիւթ կը բովանդակեն ըստ սեռի ծննդոց: Այն որ կը պատկանի արական սեռի, կը բովանդակէ նիւթ մը կէս հոսանուտ, հատածե, ուր կազմին բջիջներ, որք ժամանակ անցնելով կը մեծնան և կը բովանդակեն թափանցիկ սերմանց կոյտ մը. և այս բջիջները յետոյ ուրեմն կ'երկնան զլանածե, և մէջի նիւթն ալ զծային կերպարան կ'առնուն ընդ երկայնութիւն (Ձեւ 5), և կ'երեւի իբրեւ խորձ մը թելից:



Ձեւ 5. — Ծննդական ամանք արուի ըստ փորխալեայ:

Իսկ իգական ծննդական ամաններուն մէջ հատածե նիւթը կը ժողվի և կազմէ փոքրիկ կոյտեր, որք կը դառնան ի ձու: Յետ երրորդ խորխաթափութեան

կը տեսնեմք իւրաքանչիւր ծննդական ամանին մէջ չորս խողովակներ ծալ ի ծալ, որոց մէջ կը գտնուին ձուեր որբ կազմելու վրայ են (Ձեւ 6): Այս ձուաբեր խողովակներն աւելի յայտնի կը տեսնուին երբ որդը կ'առնու իր կատարեալ աճումը. և իւրաքանչիւրին յատակին վրայ կը տեսնուի կոյտ մը մանր հատից. և անկէ հեռու զանազան խումբեր գրեթէ հաւասար հեռաւորութեամբ, որոց իւրաքանչիւրէն կազմի մի մի ձու: Թուի թէ իւրաքանչիւր խումբին ձգողութեան



Ձեւ 6. — Ձուաբեր խողովակք իգի ըստ Քորնալեայ:

կեդրոնն է մի մեծ բջիջ, որ իրեն թափանցկութեամբն յայտնի կ'երեկի հատաձև և գիմահար կոյտին մէջ, որ իր չորս կողմ շրջապատած է. և այս մեծ բջիջը, որ կոչի թշտիկ սերմեական, ունի կորիզ մը յայտնի: Իւրաքանչիւր կոյտ կազմեալ է բազմաթիւ բջիջներէ, լցեալ արգասաբեր տարերով, որ է ի սնունդ սերմեական բշտիկի: Ի վախճանի, ձուաբեր խողովակին մէջ աւելի հեռու կը տեսնեմք ձուեր որ աւելի յառաջացաւալ են:

## ԳԼՈՒԽ Դ.

ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԹՐԹՐՈՅ.

32. Կազմուած մորթոյ. — Խորխամթափումն եւ զանազան բաշխք. — Տեսանք թէ ինչպէս երագ կ'աճի և կը մեծնոյ շերամի որդը երբ տրուի իրեն հարկաւոր կերակուրը. և հետևաբար հարկ կ'ըլլայ մորթը փոփօխել, նեղ գալով իր մարմույն:

Մորթը երկու ուրիշ կարգերէ կը բաղկանայ: Տակի մասը կոչի Երեամաշկ, և կազմեալ է բջիջներէ, յորոց ոմանք են բոլորի և լցեալ գունաւորիչ նիւթոյ հատիկներով, և ոմանք բազմանիստ և լցեալ պայծառ նիւթով: Եւ այս բջիջներն են կենդանական մասն մորթոյ, որոց մէջէն կ'անցնին շնչափողք, կլթք, և արինը կը թրցէ զիրենք անցնելով դնդերաց մէջէն որբ են մորթոյն տակ: Մորթոյն երկրորդ կարգը կոչի Վերեամաշկ, որ կը պատէ մարմույն երեսը, և կազմեալ է խելփորտային, ամենանուրը և համակերպ թերթերէ, որք ինչպէս հաւանական կ'երեկի բաշխին վերոյիշեալ բջիջներէն. և այս թերթերուն վերադրութեամբ և միաւորութեամբ կազմի մաշկեղէն և գիմացկուն մորթ մը, որ է դիւրագում և յարմար ի նեցուկ գնդերաց, որ հաստատուած են անոր վրայ: Վերնամաշկին վերին թերթը խորտաբորտ է, և վրան աստ անդ մազեր տնկուած, որ աչքով ալ կ'երեւին: Յայտնի կ'երեկի ի կազմութենէ խելփորտային մաշկին (1), թէ հետզհետէ կը կարծրանայ, և հետևաբար սահման մը կը զնէ թերթուրին աճման. և այս սահմանէն զուրս ենելու համար հարկ է որ այս մաշկը թողուի. և այս է խորիսարափորիչն ըսուած երևոյթը, որ կը կատարուի ըստ հետագայ օրինակի: Խելփորտային մաշկին տակ կը սկսի կազմիլ նոր թերթ

(1). Խերտուր կ'ըսուի խեցեմորթաց և զեռնոց պատենին կարծրագոյն նիւթը, որ է թափանցիկ և եղերանման:

մը համաբուն, խորտաքրոբա և մակոս, որ առաջնոյն տեղը պիտի բռնէ: Հին և նորակազմ մաշկերուն մէջ տեղ կը ժողվի տեսակ մը հեղուկ, ուր կը լողան ուղղանկիւնի տափարակ բիւրեղներ, և կը զատեն հին մաշկը մարմնէն, և կը հասնի ժամանակը որ այս մաշկը ուռելով մարմնոյն վրայ, կենդանին կը ձգէ զայն դէպի ետև և անկէ դուրս կ'ելնէ, սուտ ոտքերուն ճանկից օգնականութեամբ, որով կը ճանկէ վրայի խորխը, և ինքն սողոսկելով անոր մէջն դուրս կ'ելնէ:

Խորխաթափութենէ ետքը թրթրոյն երեսը ծածկեալ է մանր բիւրեղներով հեղին մեացեալ: Նոյնպէս ծածկեալ է թափած խորխին ներքին կողմը, մանաւանդ խոր տեղերը ուր դնդերները կպած էին. Գարձեալ, կը տեսնուին խորխին վրայ տասնեռութշնչահաններուն կպած՝ շնչափողներու կտորներ, և երաստանին կողմը՝ աղեաց կտոր մը կպած:

33. Ոէսմիւր փորձեր է որ օդահան մեքենային դատարկութեան մէջ չաւենար ճնդիկ որդան տարածոցը. որ կը ցուցանէ թէ օդը դիւրաւ կ'անցնի մորթոյն մէջն. որով և կենդանւոյն շնչառութեան մեծ դիւրութիւն կը մատուցանէ: Գարձեալ, փորձուած է որ սաստիկ սնօսրացեալ օդոյ մէջ կրնայ մնալ առանց մեռնելու քանի մը օր, և յետոյ սովորական օդոյ մէջ դնելով նորէն կ'առնու իր առաջին շարժմունքը:

Վլաքովիչ դուռ որ ճնդիկ որդան ենթամաշկին բջիջներէն բաշխին զանազան միզատք, մանաւանդ մի զատ աւշակի, որ կը ժողվի հատաձեւ, և թրթընչատ կրոյ՝ բիւրեղացեալ խողովակաձեւ: Այս վերջին բիւրեղներն նման են այն բիւրեղաց որ կը գտնուին Մալպիկեայ խողովակներուն մէջ, և թերևս յառաջ գան անկատար թթուուկացմանէ միզատից, վասն զի կատարեալ թթուուկացմանէ յառաջ զայ թթուուտ բնածխական: Վլաքովիչ դիմուր է նաև որ միզատներն առատ կ'ըլլան մորթոյ վրայ քանի որ կենդանին կ'ուտէ բուսական նիւթիւր: Բայց երբ դադրի ուտելէն, և ինքնակեր ըլլայ, և հետեւարա՞ մասկեր, անհետ կ'ըլլան միզատներն մորթոյ երեսն: Իսկ Մալպիկեայ խողովակներուն մէջ առաջին դիմուածին չեն տեսնուիր միզատք այլ միայն թրթընչկատք, և երկ կրորդ դիմուածին լի են միզատներով:

Համառօտ ըսել, թրթրոյ ենթամաշկին բջիջներէն բաշխին խեփորխտ, թթուուտ բնածխական, գոլորշիք լրոյ, թթուուտ թրթընչկական և թթուուտ միզական:

34. Շըջան արեան. — Տաքութեան աստիճան մարմնոյն. — Հին ատեն կը կարծէին թէ միջատաց արիւնն մտնելով շնչափողոյ ճիւղերուն ձեռքով, շըջան չընէր անոնց մարմնոյն մէջ, Բայց հիմա սուուզիւ հաստատեալ է արեան շրջանը, այլ ինչ կերպով ըլլալուն վրայ զանազան կարծիք կան:

Զափահասակ թրթրոյ մը կոնսակի երակին զարկն է մէկ վայրկենի մէջ 30 ց40, երբ անշարժ կեցած է, և կ'ըլլայ 45 ց50, երբ շարժման և ուտելու վրայ է, և կը հասնի մինչև 60 ց65, երբ սկսի մանել իր բժոժը, ոգոյ տաքութեան աստիճանը գնելով 20 ց25 չ. որ գրեթէ կը հաւասարի մարմնոյն տաքութեան: Եւ ասկէ կը հետեւի թէ փոխարինումն կ'ըլլայ շնչառութեամբ ընդունած ջերմութեան, և մարմնոյն երեսէն արտաշնչութեամբ արձակած ջերմութեան մէջ: Հարկաւ այս ջերմութեան քանակը կը տարբերի ըստ աստիճանի տաքութեան օդոյ յորում կ'ապրի շերամի որդը:

35. Տաքութեան եւ ցրտութեան ազդեցութիւնը շերամի որդան զարգացման վրայ. — Հերամարտյան սովորաբար կը դարմանեն իրենց շերամի որդերը 20° ց25° չ. տաքութեան մէջ. և յայնժամ թրթուրին կեանքը կը տեէ 30 ց35 օր: Բայց այս ժամանակը կրնայ երկարի մինչև 40, 50 օր և ասկէ ալ աւելի, եթէ տաքութեան աստիճանը ըլլայ 18°, 16° և ասկէ ալ վար: Ցրտութիւնը կը դանդաղէ որդան գործունէնութիւնը առանց զգալի վնաս մը հասցնելու իր առողջութեան, գէթ երբ այս ցրտութիւնը շափազանց չըլլայ և երկարատեւ:

Տաքութիւնը աւելցնելով 25 աստիճանէ վեր որդերը աւելի եռանգուն կ'ըլլան, ասէպ կ'ուտեն, որով և իրենց կեանքը աւելի կը կարճի: Եթէ տաքութիւնը ըլլայ 30 ց35°, կեանքերնին կը տեէ 24 օր, և 45° տաքութեամբ՝ 14 օր:

36. Պաշտօն շնչառութեան. — Մետաքսարեր որդը կ'ուզէ օդ շնչառութեան համար: 0 դը կը մտնէ մարմնոյն մէջ շնչահաններուն ձեռքով: Թէ որ այս



թէպէտ փորձով ստուգուած է որ իսկապէս պատճառ չեն հիւանդութեանց, բայց տերևոց ընտրութիւնը մեծ ազդեցութիւն ունի լաւ յաջողութեան։ Թթենւոյ ծառ ոերը կը սիրեն կակուղ և արեգգէմ երկիր, և պէտք է տնկել իրարմէ հեռի և ոչ խիտ առ խիտ, որպէս զի ուռչ ճանան, և երբեմն երբեմն աղբել, երբ սպառի հողայ նիւթը, և յօտել գէթ երեք տարին անգամ մը։ Այն տերևներն որ կանաչ փայլուն են, անոնք աւելի ընտիր կը համարուին, և գեղին տերևներն պէտք է թողուլ ի բաց, այլայլած ըլլալուն համար։

39. Բաղկացութիւն տերեւոյ թթենւոյ։ — Թըթենւոյ տերևոց տարրերութիւնը ոչ միայն կալպումն ունի ծառոյն տեսակէն, այլ հողին բնութենէն, պարարտութենէն, կտրելու ժամանակէն, տերևոց տարիքէն և դիրքէն։

Տերևոց տարիքը ըսելով կը հասկանամք այն ժամանակը որ կ'անցնեն պտկելէն մինչեւ կտրելու ատեն։ Որչափ տարիքը աւելնայ, ջրոյ համեմատութիւնը որի սկզբան է 80 առ 100 տերևոց կշռոյն, կը նուազի 65 առ 100։ Միջին չափով կրնամք համարել թէ 100 հազարագրամ դալար տերեւներ կը թողուն 26 ց29 հազարագրամ չոր նիւթ, որոյ մէջ կը գտնուի 3 ց5 առ հարիւր բորբակածին։

Տերևոց հաստատուն մասանց բաղկացութիւնը փոփխական է։ Ըստ աճել հասակին կ'աւելնան գայլախազային և կրային նիւթերն, և ընդ հակառակն նուազին թթուուտ լուսածնական, մագնէսիա և կալի։

Փէլիկո վերլուծանելով թթենւոյ տերևոց մոխիրը Առնիկէլի չընկայից մէջ, որ ժողված էին 28 ապրիլ, 28 մայիս և 10 յունիս, գտեր է այս հետագայ համեմատութիւնները,

28 ապրիլ. 28 մայիս. 10 յունիս.

Գայլախազ	.	.	3 , 6	18 , 6	20 , 6
Կիր	.	.	20 , 2	56 , 9	58 , 8
Լուսածնատ մագնէսիոյ			22 , 7	15 , 2	15 , 5
Թթուուտ լուսածնական			50 , 9	1 , 6	1 , 2
Թթուուտ բնածխական, կալի	20 , 2		52 , 7	26 , 4	

Նաև տարրերութիւն կայ ճիւղի մը ծայրի տերևներուն բաղկացութեան և վարի տերևներուն մէջ։

Լուսածնատով հարուստ եղող տերևոց փոխարկութիւնը ի տերևս բեռնաւորեալ կրային և գայլախազային նիւթովք՝ այնչափ աւելի երագ կ'ըլլայ, որչափ առաւելու թթենւոյն բուսական կարողութիւնը։

Ուստի այն տերևներն որ աւելի լուսածնատեալ են, նոքա աւելի մանգարաք են և փափուկք, և յարմարք առաջին հասակի որդանց։

40. Հաստնութիւն հնդիկ որդան։ — Զորրորդ խորխաթափութենէ ետքը առատ կերակուր պէտք է տալ, և այսպէս եօթն կամ ութ օրէն կ'առնու որդը իր ծայրագոյն կշռը, որ է իր 3,5 գրամ փոքր ցեղի համար, 4 գրամ միջին ցեղի համար, կ'անցնի 5,5 գրամը մեծահասակ ցեղի համար։

Անկէ վերջը կը դադրի ուտելին։ և կը չանայ կերածը մարսելու։ Կ'ուռին իր մետաքսարեր ընդունարաններն և կը մեծնան, մինչեւ բովանդակել իր փորին վեց առաջին մասնեկաց մեծազայն մասը։ Տերևոց կանաչ գոյնը որ կ'երեկը իր մարգարտեաց սպիտակ մորթոյն տակ, հետզհետէ անհետ կ'ըլլայ, քանի որ տերևներն հալելով զուրս կ'ելնեն մարմէն ի կղզանս, և մարմինը հետզհետէ կ'ըլլայ թափանցիկ փայլուն սպիտակ։ Երբ տերևոց վերջին մասերն ալ զուրս ելնեն, անոնց հետ կ'ելնէ մեծ կաթիլ մի կալաքարային հեղուկ, և դիտելու բան է որ բոլոր կենաց մէջ միայն այս ժամուս կը հանէ հեղանիւթ կղկղանք։ Որ ըստ Փէլիկոյի է զուտ երկնածիստ կալոյ լուծեալ։

Այս վիճակիս մէջ որդը հասունցած կը համարուի, և կղկղանաց արտաթորմամբ և ինքնակերութեամբ կը պակսի իր կուէն մի գրամ, և իր մարմինը կ'երկնայ և կը բարակնայ։

41. Կազմութիւն բժոնի։ — Որդը հասուննալէն ետքը կը մերժէ թթենւոյ տերևը, և աստանգական կ'ըլլայ։ Իր զլուխը երեցնելով և կնճիթը երկնցնելով կը չանայ խշտիէն վեր բարձրանալ, հետևաբար երբ տնկած բան մը գտնէ, կը բարձրանայ անոր վրայ եթէ դիմացը արգել մը չելնէ։ և ճանապարհ ըրած ժամանակ կը փսխէ իր մետաքսեայ շողիքը, որ կը

փակչի շրջակայ մարմնոց վրայ և իսկոյն կը պնդանայ: Կան որդունք որ այս կերպով կը կորսընցնեն իրենց մետաքսը, յայս կամ յայն կողմ տարածելով իրենց մետաքսեայ թելը: Այսպիսի անկանոն որդունք կոչին Որդունք օրոցարարք, որք կը կարնենան և կը դառնան ի հարսանեակ ի մերկուց կամ կը մեռնին: Բայց սովորաբար յետ աստանդական պտըտելոյ և իր գլուխը երերցնելոյ ամեն կողմ, կը գտնէ պատշաճ անկիւն մը իր բժոժը կազմելու համար: Եւ այսպիսի տեղ մը գտնելը դիւրացնելու համար կը անկեն ցախի ճիւղեր վանդակին վրայ: Յայնժամ որդը իր չորս կողմ ցանցակերպ հիւսուած մը կ'ընէ անկանոն, որ կոչի փորդ, և անոր մէկ կողմ կազմէ իր մարմնոյն համար ձուածե բնակարան մը մետաքսեայ արգապէս հիւսելով, որ կոչի բժոժ: Հինգ կամ վեց ժամ աշխատելէն ետքը կազմէ ճշդութեամբ բժոժին ձեւը: Մետաքսեայ առաջին խաւերն են ճերմակ, նաև գունաւոր ցեղերուն մէջ: Որդը շարունակելով իր աշխատութիւնը էտքէ հետզհետէ այս փաթութին մէջ իր մետաքսեայ թելը խաւ ի խաւ, որով քիչ ժամանակէն կը թանձրանայ բժոժը, և ինքն կ'ըլլայ անտես յաշաց: Երրորդ օրը, եթէ տաքութիւնը ըլլայ ըստ բաւականին, բժոժին կազմութիւնը ամբողջապէս կը լմնայ:

42. Բաշխումն մետաքսի. — Թէ որ քննեմք մետաքսաբեր գեղձից զարգացումը սազմին մէջ, կը տեսնեմք որ այս գեղձերը համարուն են լրձնային գեղձից և շնչափողերուն:

Մետաքսը կենդանւոյն համար տեսակ մը կդիպանք է, ուսկից կ'ազատի միանդամայն յայս ինչ ժամանակի, փոխանակ թափելու հետզհետէ որ կը գոյանայ: Եւ սաշկայն ճշմարիտ չէ ըսելը թէ բովանդակ գոյացած մետաքսը կ'երթայ բժոժի վասն զի որդը ձուէն ենելուն պէս, այս մետաքսաբեր գեղձերը կը սկսին կատարել իրենց պաշտօնը, արձակելով քանի մի թել մետաքսեայ: Կոյնպէս կարձակեն իւրաքանչիւր խորխաթափութեան ժամանակի, իրենց խորխը կցելու համար մօտակայ մարմնոյ վրայ:

Բայց մինչեւ չորրորդ խորխաթափութեան ժամա-

նակ, մետաքսաբեր բլթակներն այնչափ մեծցած չեն: Չորրորդ խորխաթափութենէ ելած ժամանակ կը կըլունեն 04ր, 01, մինչզեռ որդան կշիռն է յայնժամ լ գրամ: Բայց երբոր հասունանայ որդը, բլթակներն շատ կը մեծնան: Հասուն որդան մը, որոյ կշիռն ըլլայ 3 կամ 4 գրամ, իր բլթակներուն կշիռը կ'անցնի 04ր, 80, և ելած մետաքսին կշիռը քան զայս աւելի է: Եւ յիրաւի, Փեկիկո փորձեր է որ հասուն որդան չոր բլթակները մինչզեռ կշիռն 04ր, 10, բժոժին մետաքսին կշիռը կը հասնէր մինչեւ 04ր, 16: Մետաքսին այս առաւելութիւնը յառաջ գայ անկէ, որ բժոժը կազմելու ժամանակ բաշխի միանդամայն ուրիշ մետաքսը՝ մետաքսաբեր բլթակներուն մէջնէ:

Դժուարին է մեկնելը թէ ինչպէս մետաքսեայ թելը կը պնդանայ անցնելով արտաթորիչ խողովակներուն մէջնէ: Արգեօք մասնաւոր նիւթ մը բաշխի ի կենդանւոյն և ազդէ մետաքսին վրայ, կամ թէ Փիլիպպին գտած փոքրիկ գեղձերուն (28) մասնաւոր մէկ պաշտօնն է: Այս ստոյդ է որ ընդունարաններուն մէջ մետաքսեայ նիւթը լսգրծուած է և լոյժ: Թէ որ ճեղքեմք անոնց կողերը լրոյ տակ, մետաքսեայ նիւթը կը վաղէ մածուցիկ հեղիկի մը պէս, և կը պնդանայ ամբողջ, առանց նշան մը ցուցանելու թելային կազմութեան: Թէ որ ընկլմեմք լրախառն քացախական թթուուտին մէջ, մետաքսեայ բլթակներն կամաց կամաց կը պնդանան, և կրնան վերջը ձգիլ ի թել երկայն և պինդ:

Վերջը առանձին պիտի խօսիմք երրորդ մասին մէջ մետաքսեայ թելին և բժոժին հանդամանաց վրայ:

43. Զգայարանը հնդիկ որդան. — Մետաքսաբեր որդը բնութեամբ դանդաղ է ի շարժումն, և ընտանի կենաց վարժելով, շթողուր երբէք թթենւոյ տերեւներէն կազմեալ խշտին, այլ միայն երբ հասունանայ և մետաքսը մանելու ժամանակը հասնի, կը թողույայնժամ և կը բարձրանայ խորխներէ կազմեալ մացափին վրայ: Երբեմն կը տեսնուի որ ոմանք քիչ մը կը հեռանան իրենց խտիէն, մանաւանդ երբ մահաբեր հիւսնդութիւնէ մը բռնուած ըլլան:

Երբ ենեն ի մացառ, յայնժամ կը տեսնուի ի-

բենց վրայ քիչ մը շարժումն, բայց և այնպէս ոմանք  
կ'իյնան վար չկարենալով մագլել մացառին վրայ:

Բայց իրենց բժոժը շինելու ժամանակ մասնաւոր  
յաջողակութիւն մը ցոյց կու տան, որ չես ըսեր թէ  
այն ապուշ թրթրոց յօրինուածն է: Երբեմն երկու  
կամ երեք թրթուր միանգամայն կը փակուին մի բը-  
ժոժի մէջ: Կան ցեղեր որոց մէջ այս կրկնակ բժոժ-  
ներն շատ կը պատահին, որք տան կորուսանել բեր-  
քին յարգը:

Թրթուրներուն չօշափման գործարաններն են զլիաշ-  
ւորապէս իրենց եղջերիկներուն և կզակային ու շըրթ-  
նային բողկուկներուն ծայրերը, հօն կը գտնուին  
կարճ մազեր, որք յանգին նլուտ թելերով: Հաւանա-  
կան է որ նոյնպիսի մազեր գտնուին նաև իրենց մար-  
մոյն բովանդակ երեսին վրայ, բայց ցանուցիր:

Ճշշակառութիւնը իրենց բերանոյն կողերուն վրայ  
հաստատուած է:

Հոսոտելիք եթէ ունին, հաստատուած պիտի ըլլայ  
իրենց բերանոյն կամ չնշահանաց վրայ: Բայց հան-  
դերձ այսու, այդ զգայարանը փափուկ չէ. որովհետեւ  
կրնամք սնուցանել թանձր աղբի, քլոռի և ծծմբային  
թթուուտի գոլորշեաց մէջ, և այլն, որք մեզի համար  
անտանելի են:

Լսելիք թուի թէ ոչինչ է. ինչ և իցէ շառաչ և ա-  
զաղակ չեն խոռվեր զիրենք: Կ'ըսուի թէ որոտումը  
կը խոռվէ զիրենք մացառ ենելու ժամանակ. բայց  
ասոր պատճառն օդոյ ճնշման նուազումն է:

Ունին տեսանելիք, բայց թէ կը գործածեն զանոնք  
առարկայները որոշելու համար, նաև ի մօտոյ, այն  
անյայտ է մեզի. լոյսը զիրենք ոչ կը ձգէ առ ինքն  
և ոչ կը հեռացնէ: Կը կարծուի թէ կը խորշին փեղկի  
մը ճեղքուածէն եկած լուսէն, բայց թէ որ զգուշա-  
նամք օդոյ հոսանքէն և արեսուն ջերմ ճառագայթնե-  
րէն, կը տեսնեմք որ ամենեին խորշումն չեն ունենար  
չուսէն:

## ԳԼՈՒԽ Ե.

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՔ ԹՐԹՐՈՅ ԵՒ ԴԱՐՄԱՆ ՆՈՑԱ.

44. Զանազան հիւանդութիւնք հնդիկ ողջան. —  
Կը պատահի շատ անգամ որ ընդդէմ ամեն խնա-  
մոց, շերամի թրթուրներն կը հիւանդանան և քիչ  
ժամանակի մէջ կը մեռնին, իբր թէ ժանտախտէ հա-  
րուածեալ ըլլան, որով և մետաքսագործութեան ճար-  
տարաւթիւնը մեծապէս կը վնասուի:

Այս հիւանդութիւնները խնամելու գեղ մը չունիմք,  
բայց կրնամք առաջը առնուլ նախապահեստ զգու-  
շութեամբ: Եւ այս զգուշութիւնները լաւ ևս կը կա-  
տարուին, գիտելով թէ ի՞նչ հիւանդութեանց ենթա-  
կայ են թրթուրները, և ինչպէս շուտով կը տարա-  
ծուին այս հիւանդութիւնները: Ուստի հարի համա-  
րիմք խօսել համառօտիւ զլիասոր հիւանդութեանց  
վրայ, որք են կրախու, թրրրունախտ, Խմերախտ,  
Ծիրուրիւն, Պալորկն:

45. Կրախտի. — Կրախտի հիւանդութեամբ ախ-  
տացեալ շերամի թրթուրը թէ և մօտ ըլլայ մեռնե-  
լու, սակայն իր արտաքին կերպարանը ամենեին չփո-  
խեր, իբր թէ առողջ ըլլար. բայց իր մարմինը կը  
թուլնայ, և գոյնը կ'ըլլայ թեթև վարդագոյն: Կը  
թթուի իր արիւնը, և կոնակի երակաց թնդիւնը  
կ'աւելնայ: Մեռնելէն վերը կը կարծ բանայ, պա-  
հելով շրջակայ մարմնոց ճնշման տպաւորութիւնները,  
իբր թէ քարացեալ ըլլար: Իր գոյնը չոր օդոյ մէջ  
կ'երևի թխորակ. բայց թաց օդոյ մէջ, ինչպէս իր  
խշտեաց տակ, կ'երևի ճերմակ բորբոսով պատած:  
Երբ կենդանին մեռնի ի կերպարան հարսնեկի, կը  
կարծ բանայ և կը չորնայ և կ'առնու կրային կերպա-  
րան, և բժոժին մէջ կը շարժի, և կը հնչէ բժոժը իր  
շարժմամբ:

Որդանց շատերը կը մեռնին յառաջ քան համակեն

իրենց բժոժը կազմելը, և ոմանք կը կազմեն իրենց բժոժը կիսկատար կամ կատարեալ, և իրենք մէջը կը մեռնին կրացեալ։ Այս հիւանդութիւնը թուի թը սկսի աղիքներէն, և կը ճարակի բոլոր մարմնոյն ներսը և դուրսը հինգէն մինչև տասնեհինգ օրուան մէջ։

Այս հիւանդութեանս մեկնութիւնը տուաւ Բասսի իտալացի շերամարոյցը 1833ին, որ երկար ժամանակ անիմանալի մնացած էր։ Կը համարի ինքն թէ այս հիւանդութիւնս յառաջ գայ տեսակ մը սունկէ կամ բորբոսէ, որ իր անունով կոչեցաւ Բորբոս բասիանեան, որով պատի կենդանոյն մարմինը ճերմակ ծաղկաւ տութեամբ։

Այս ճերմակ և մանրացուցական բորբոսը կամ սերմիկներն՝ օդոյ շարժմամբ կյանալով առողջ որդանց վրայ, կամ տերեւոց վրայ զոր կ'ուտեն առողջ որդերը, խոկոյն կը հիւանդանան իրենք ալ կրախառով։ Աերմիկներն որոց տրամագիծն է Զ հազարորդ հազարորդամետրի, շուտով կ'ամին յանհունս և ճիւղեր կ'արձակեն որդան մարմնոյն մէջ, և կ'ապականեն արիւնը՝ որ լինի սաստիկ թթուուտային և բիւրեղական (Զեւ 7)։

Որդը մեռնելին ետքը մարմնոյն մէջն դէպի զուրս կ'արձակին ճերմակ բամբակելին թելեր և անոնցմէ անբաւ սերմիկք, որք կը տարածին ուրիշներուն վրայ, և նման են այն սերմանց որ կը տեսնուին հիւանդութեան սկիզբը։


Այս հիւանդութիւնս սեպհական չէ միայն հնդիկ որդան, այլ և ուրիշ միջատաց թրթուրներուն։

Թուի թէ տաք և չոր օդը կը նպաստէ բորբոսին տարածման, որ և կը տարածուի հեռու տեղ սերմիկներուն ձեռքով։

46. Աերմիկներուն իյնալին մինչև որդանց մեռնիլը կ'անցնի իբր տամն օր։ Եթէ ասկէ առաջ որդերը ելած ըլլան ի մացառ և բժոժնին կազմելու վրայ ըլլան, կը մեռնին բժոժին մէջ։ Ուստի այս հիւանդութեան ժառանգական չըլլալուն ամեննեին տարակոյս չկայ, վասն զի կրախառով ախտացեալ թթուր մը կը մեռնի յառաջ քան դառնալն ի թիթեան։

Բասսիանեան բորբոսին սերմիկներն կը պահեն իրենց բողբոջնուր կարողութիւնը մինչև երեք տարի չոր օդոյ մէջ, իսկ թաց օդոյ մէջ տարի մը։

Զեւ դարման մը այս հիւանդութենէ որդերը բժոջնու, որ է փոխադրական և ահաւոր հիւանդութիւն մը։ որ թէպէտ իր ամեն հասակին մէջ կրնայ երևան դալ, բայց առաւելապէս յետ երրորդ կամ չորրորդ խորխաթափութեան։ Ուստի մեր ամեն ջանքը պիտի ըլլայ հիւանդութեան առաջը առնուլ չնշելով բորբոսին սերմիկները որ յաջորդ տարին միւս անգամ չժաւալին



Զեւ 7. — Հարևանցի պատկեր բորբոսի բասսիանեան։

Սուուրացեալ 300 անգամ ի տրամագիծ։


Ա.Ա. Թանձութիւն մորթոյ։ — Բ.Բ. Թելք սերմաբերք և Սերմիկք. — Գ.Գ. Սպիտակուց անկոյ, բեղնաւոր փոշէք և ինուրեգք։

նոյն տեղւոյն մէջ։ Ասոր համար պէտք է այրել ծըծումք շերամոցին մէջ, և անկէ ելած ծծըմբային թըթուուտը կը սպաննէ ամեն սերմիկները։ Հարիւր մետր խորանարդ տարածութիւն ունեցող շերամոցին մէջ պէտք է այրել Զ կամ 3 հազարագրամ ծծումք մանրած, խառնելով հետք 200 կամ 300 գրամ բորբակ, և գոցել տեղւոյն ամեն պատուհանները ու գոները։

Վլուով շերամոցը ծխելն ալ նոյն ազդեցութիւնը ունի: Բայց յառաջ քան զայս պէտք է բաել պատերը, և շերամոցին ամեն կարասիքը և գետնոյն յատակը լուանալ լուծմամբ կալոյ կամ նատրոնի, և կամ ծծըմբատով զընկոյ կամ պղմնձոյ: Եւ կամ տարի մը նոյն տեղը շերամ չբռնել, որով մեռնին կրախտի սերմիկները:

Եթէ շերամի որդերը խնամելու ժամանակ տեսնեմք որ որդ մը կրախտացեալ է, պէտք է շուտով վերցնել զինքը, նոյնպէս և իր խշտին՝ առանց ցնցելու, և յետոյ իրենց կերակրէն ետև ամեն օր մի անգամ այրել ծծումբ և բորակ շերամոցին մէջ:

47. Թրթրունախտը. — Թրթրունախտը վերջին տարիներուն մէջ մեծ կոտորած ըրաւ շերամի որդանց, և մանրացուցի գործածութեան պատճառ եղաւ: Յայտնի կը տեսնուի արտաքուստ թրթուրին վրայ, որ հետզետէ կը փատի և կը փոքրկանայ և քիչ կ'ուտէ: Եւ քանի մը օրէն ետքը կը տեսնուի մարմնոյն վրայ ու բիծեր նման այրածի (Զեւ 8), և մանաւանդ սուտ




Զեւ 8. — Հնդիկ որդն թրթրունախտացեալ:  
Ստուարացեալ 2 412 անգամ:

ոտքերուն ծայրերը և մարմնոյն մանեակներուն միջանկեալ կակուղ տեղերուն վրայ: Եւ եթէ դիտեմք մանրացուցի մարմնոյն ներքին կողմը, կը գտնեմք անբաւ մանր ծուածե մասնիկներ (Զեւ 9), որովք լի են սուամոքսին կողերը, մետաքսաբեր գեղձերը, դնդերները, ճարպեղէն հիսուածները, մորթը, ջիղերը, համառօտ ըսել մարմնոյն ամեն կողմերը: Այս փոքրիկ ծուածե գնդակաց երկայնութիւնն է 4 ց7 հաղարորդ հաղարութամետրի, և լայնութիւնն 2 ց3 հաղարորդ հարուրդամետրի, և կը գտնուի ասոնցմէ մի ծույց մէջ զարորդամետրի:

Ասոնց էութեան վրայ զանազան կարծիք եղած են, բայց հիմա ընդունելի է՝ ամենուն, թէ այս մանրացուցական փոքրիկ մարմիններն յառաջ չեն գար յայլայլմանէ հաստատուն կամ հեղանիւթ նիւթոց մարմնոյն, այլ Քոսասերմիկներէ որք են բուսական պատառաբոց թրթրացող էակներ, ասոր համար անուանեցինք հայերէնի մէջ թրթրունք, և կամ Մասեմիկը Քորնալիոյ, յանուն Փորնալիա շերամաբուծի խտացուցոյ, որ 1856ին հրատարակեց ընդարձակ շերամաբանութիւն, և խօսեցաւ թրթրունաց վրայ, որք են ձուածե փոքրիկ մասնիկներ:

Քանի որ այս թրթրուններն սակաւաթիւ են, վնաս մը չեն բերեր թրթուրին, այլ երբ աւելնան կ'ըլլան վնասակարք: Այս հրանդութիւնը այնչափ յայտնի շերմէիր շերամի ծուոց վրայ, այլ յետ ծնանելոյ ծուոց կը զարգանայ, բազմանալով թրթրուններն. և յառաջ գայ աղոտեղի տերեններ ուտելէն և գէշ կազմութիւն



Զեւ 9. — Մասնիկը թրթրունախտի. —  
Ստուարացեալ 500 անգամ:

ունենալէն: Ուստի և մարսողական գործարաններուն ձեռքով կը մտնէ ներս այս պատառաբոյծը, և է փոխադրական:

Եթէ տրուին առողջ թրթրուններու այնպիսի թթենւոյ տերեններ, որոց վրայ գտնուին դալար թրթրուններ, յետ հինգ կամ վեց աւուրց կը տեսնուին անոնց վրայ թրթրունախտի նշաններ:

Թրթուրներն կը հիւանդանան երբեմն այս հիւանդութեամբ յետ չորրորդ խորխաթափութեան, և կազմեն նաև իրենց բժոժը, բայց թիթեռներն որ անկէ կ'ենեն թրթունք լեցուն կ'ըլլան, և անոնց ձուոց մեծագոյն մասը կ'ունենան այս հիւանդութեանս սերմը, ուսկից ծնած որդերը կը մեռնին, և կ'ըլլան պատճառ փոխադրութեան ախտին մերձակայ որդերուն վրայ, որը և կը մեռնին յառաջ քան ենելն ի մացառ։

Ուստի զգուշանալ պէտք է չսնուցանելու թրթրունախտացեալ որդ մը, որ իր կղկանօք, կամ դժակնացեալ մարմնոյն կտորներով կը տարածէ ախտը իր չորս կողմ։ Եւ ասկէ կը հետեցնեմք, թէ թրթրունախտացեալ թիթուան մը ածած ձուերով ինչպէս կրնայ փոխադրիլ այս ահաւոր հիւանդութիւնը ուրիշ հեռաւոր աշխարհներ։

Թրթրունը չորնալով յօդմ՝ իր փոշւոյն ձեռքով չկը բնար փոխադրել հիւանդութիւնը յաջորդ տարւոյն։

48. Զկայ գեղ մը թրթրունաց զարգացումը արդիւելու որդերուն գործարանաց մէջ, յետ մի անդամ ախտը տարածուելու։ Բայց կրնամք ապահով կերպով այս հիւանդութեանս առաջն առնուլ, պահելով շերամի այն ձուերն որ չունենան թրթրուններ, և այնպիսիները միայն ծնուցանել մաքուր տեղ։ Եւ այս է Փասթէօրի զիւտերէն մին, որոյ վրայ վերջը պիտի խօսմք (Գլ. ՃԱ)։

Երամոցն ալ պէտք է մաքրել լուսանալով պատերը, յատակը, վանդակները և ամեն գործիները որ կը ծառայեն որդանց, գործածելով նոր մարած կրի շիճ կամ ծծըմբատ պղղնձոյ, և կամ ծխել քլոռով։ Վլոռը թէպէտ կը փացնէ մետաղները, բայց զօրաւոր աղցակ մի է չնշելու թրթրունները։ Անենեակ մը որոյ տարածութիւնն ըլլայ 100 մետր խորանարդ, զայն քլոռով ծխելու համար, առ 250 զրամ աղ ծովային, 100 զրամ վերաթթուուկ մազնանական, 200 զրամ չուր և 200 զրամ թթուուտ ծծըմբական։ Խառնել զամենքը պուտան մը մէջ, և հեղուլ ծծըմբական թթուուտը առ սակաւ սակաւ։ զոցել տեղուցն ամեն պատուհանները և ծակերը, և թողուլ 24 կամ 48 ժամ, սենեկէն դուրս ելնելով։

Կամ ա՛ռ հազարագրամ քլոռուկ կրոյ և խառնէ

Յ լիտր ջրով, և առանձինն ամանի մը մէջ դիր 1 ½ հազարագրամ թթուուտ ծծըմբական և անոր վրայ լից լ լիտր ջուր, և ջրախառն ծծըմբական թթուուտը խառնէ առաջին խառնուրդին հետ, և թո՞ղ սենեկին մէջ 24 ժամ։


Ծծըմբական թթուուտին տեղ կրնամք խառնել հասարակ քլոռուտ ջրածնական 4 հազարագրամ, որ աւելի անվեսա է։

Թրթրունախտով ապականեալ տեղ մը առանձնացնելու համար ուրիշ մասերէ, պէտք չէ այն մասերուն հազորդել անկէ եւած որդերը, տերևները և ուրիշ որ և իցէ բան։ Յիրաւի քամին կրնայ թրթրունաց փոշին տանել հեռու տեղ, բայց այս բանս հաւանականաբար չորրորդ խորխաթափութենէ առաջ չկրնար պատահել, որով կրնամք ունենալ բժոժ, բայց ձուերն կ'ըլլան ախտաբեր։

49. Խորիրախտ։ — Եերամի որդանց այս հիւանդութիւնն ոչ ինչ նուազ մահաբեր է քան զթրթրունախտ և զկրասխտ, և մանաւանդ աւելի երկիւլալի է շերամաբուժից իրեն երագ յառաջադիմութեամբ և անստուգութեամբն ի սկզբան։

Որդերը իրենց կատարեալ աճումը առնլէն ետքը և մօտ ի մացառ ելնել, կը թունան կը ծունան և կ'երկնան իրենց վանդակին եղերքը և կամ մացառին ճիւղերուն վրայ (Ձեւ 10), և կը մնան կատարեալ անշարժ։ Իրենց կռնակի երակին զարկը կը դանդաղի, ոմանք կը ցռեն լրյժ և կ'աղտեղեն իրենց սրբանին բերանը, և ցեռը չորնալով կը գոցէ սրբանին բերանը։ Այս վիճակիս մէջ գեռ կը կարծուի թէ ողջ են, մինչդեռ անկենդան են, և քանի մը ժամէն հարիւրաւոր դիակներ կը համրուին։ Այս դիակները որ ի սկզբան պինդեկել են, չուտ մը կը թունան և կը կակլնան, և սենալով գարշելի հոտ կ'արձակեն, և փտութեան նշաններ կու տան։ Երբեմն կը պատահի որ չերամոցին բովանդակ թրթուրները կը մեռնին այսպէս, և երբեմն հիւանդութիւնը տկար կը յառաջալիմէ, բայց և այնպէս քիչերն են որ կարող ըլլան բժոժ կազմել, և երբեմն կը մեռնին նաև հարսնեկի վիճակի մէջ և կը փափէն բժոժին մէջ աղտեղելով զայն, և այսպիսի բժոժներն կոչին թժոժք աղտեղեալ։


Այս հիւանդութիւնը այնպիսի հիւանդութիւն մի է որ ամենուն յայտնի կը տեսնուի, որոյ զարգացման պատճառ կը համարուին որդերը խիտ առ խիտ դնելը,



Չեւ 10. — Որդունք խմորախտացեալք:

օդոյ պակասութիւնը, խոնաւ տաքութիւնը, տաքցած և թաց տերեներ կերցնելը, և այլն: Բայց թէ բնչ նշաններ կ'ունենայ այս հիւանդութիւնս, յայտնի եղած

է Փասթէօրի դիտողութիւններով 1867ին: Երբ որդերն այս հիւանդութեամբ զգածուին, իրենց մարսողութիւնը անկատար կ'ըլլայ և կը լիցուի մարսովական խողովակը թթենոյ տերեւով, որ կը սկսի խմորիլ և փտիլ: Այդ խմորումը նման է այնմ երբ թթենոյ տերեւ մը խաշելք, և ապակի ամանի մէջ դրած թողումք օդոյ մէջ: Կը գոյանայ տերեւոյն վրայ գործարանաւոր մարմին մը մանրացուցական, որ է խապէս խմոր, մանր հատիկներէ կազմեալ, համարչի հատիկներու պէս (Չեւ 11): Իսկ փուլթեան պատճառ հն հազարաւոր թրթրակներն կամ մանրակեացներն, որք կը շարժին աշխուժութեամբ հեղկին մէջ, որով կը թրջին տերեւին կտորները ստամոքսին մէջ: Այս պէս, մինչդեռ կենդանին կ'երեւի արտաքուստ առողջ



Չեւ 11. — Կաղմութիւն խմորախտի. Ստուարացեալ 500 անգմ:

Ա. Խմոր՝ համարչի հատիկներու պէս. — Բ. Թրթրակք:

վիճակի մէջ, ի ներքուստ կը գտնուի ծանր այլայլեալ վիճակի մէջ. և այս այլայլութիւնը քիչ ժամանակէն կը տարածուի բովանդակ մարմնոյն վրայ, և կը հասնի յանկարծական մահ: Աւելորդ է ըսկել, թէ բոլոր դիակներն լցեալ կ'ըլլան խմորով և թրթրակներով:

50. Այս ախտը փոխադրական է այնպէս որ խմորախտիւ մեռեալ որդ մը եթէ դնեմք առողջ որդերուն մէջ, խկոյն նոյն հիւանդութեան նշաններ կը ցուցանեն: Նոյն է ըսկել եթէ առողջ որդերը ուտեն այնպիսի տերեներ որք ազտեղեալ ըլլան խմորախտիւ ախտացեալ որդան մը ստամոքէն ելած նիւթերով կամ կղկղանօք կամ որ և իցէ փտեալ նիւթով: Ուրով խմորոյ գործարանական տարրներն հաղորդելով

այնոնց ստամոքին, իրենք ալ նոյն այլայլութիւնը կը կրեն և կը մեռնին։ Եւ եթէ բազմութեան մէջ ոմանք առողջ մնան, ըսել է թէ չեն կերած աղտեղի տերեներ ըստ բաւականին։ Այս ալ պէտք է աւելցնել, որ իրենց բերանէն ելած շողիքը արգել կ'ըլլայ բազմանալոյ խմորոյ և թրթրակաց, մինչև անդամ կարող է զիրենք ազատել այս ախտէն։ Եւ երբ այս շողիքը բաւական չըլլայ քանակով և որակով, յայնժամ խըմորը կը զօրանայ։

Այս հիւանդութեանս առաջը առնլոյ համար, պէտք է զգուշանալ խմորախտիւ ախտացեալ սենեկին մէջ չդարմանել չերամի որդեր, եթէ ոչ նախ սենեկին և ամեն կաղմածոց ապականութիւնը չնշելով քլուային կազով, պատրաստելով ըստ վերագոյն կերպի (48). և խնամով հսկել չերամի որդանց վրայ, սկսեալ ի ձուոյ մինչև ի կատարեալ աճումն, պահել զիրենք լայնարձակ ըստ աճել հասակին, փոփոխել տեղուոյն օդը, և տաքութիւնը չաւելցնել ջօ աստիճանէ վեր, տալ մաքուր և առողջ տերեներ, և տեղը մաքուր պահել ամեն վնասակար փոշիներէ, զգուշանալով որ փոշին տերենոց վրայ չերթայ, և ողջ մնացած որդերը առ ժամանակ մի պահեցողութեան ենթարկել։

Զանալ զօրացնելու որդանց կազմութիւնը. վասն զի սովորական հանգամանաց մէջ մանրակեացներն, որ կը գտնուին տերենոց վրայ, չեն այնչափ շատ, որ գորաւոր և առողջ որդ մը կարող չըլլայ մարսելու առանց նեղութիւն մը կրելու։ Ընդ հակառակն տկար որդ մը հանապազորեայ անմարսողութեամբ կը տկարանայ և ես, մինչև մեռանել, կ'աւելցնեմք նաև թէ տարւոյն մէջ կամ եղանակներ յորս վնասակար էակներն կը բազմանան կամ աւելի աշխայժ և զօրաւոր կ'ըլլան, այսպէս են յունիս և յուլիս ամիսներն. ուրեմն, եղանակն ալ ազգեցութիւն ունի չերամի որդանց վրայ։ Ուստի, որդերը ազէկ դարմանելու համար հարգաւոր է բառեխամանութիւն օդոյ, հովահարումն, և ընտիր ու առաւտ կերակուր։

Թէպէտ և այս հիւանդութիւնս ժառանգական չհամարուիր այլ դիպուածական, բայց լաւ է այն սենեկին որդերէն ուր տիրած է խմորախտը, չառնուլ թիթեռն

ձննդարերութեան համար, վասն զի տկար սերունդ կ'ունենան։

51. Ծիւրութիւն. — Այս ախտը խմորախտի տեսակ մի է, ծիւրացեալ որդ մը սովորական խմորախտացեալ որդան կը նմանի, անով որ իր ներքին մարսողական խողովակը է թանձր և դիմահար, և մէջը կը գտնուին առաւտ խմորոյ հատեր համարչի պէտք. բայց կը տարրերի անկէ անով, որ այս խողովակին մէջ քիչ կը գտնուին տերեւ և հեղուկ. բայց ասկէ, փոխանակ փտելու, այս որդերը կը նիհարնան և տակաւ կը հալին ու կը մաշին, նման թրթրունացեալ որդան, բայց առանց ունենալու թրթրուն մը։ Ծիւրացեալ որդանց ոմանց մորթը, փայլուն կ'ըլլայ և թափանցիկ, և այսպիսիներն կոչին լուսիկիք։ Ծիւրացեալ որդը չկրնար բժոժ կազմել, ուստի պէտք է նետել<sup>(1)</sup>։

52. Գալրուկն. — Եերամի որդանց վրայ կը տեսնուի ուրիշ հիւանդութիւն մ'ալ, որ թէպէտ վերիններուն պէս վնասակար չէ, նա մանաւանդ ըստ ոմանց բարեգուշակ, եթէ սակաւաթիւք ըլլան, բայց իր քննութիւնը կարեւոր է։ Նոյն սենեկին մէջ բնակակից որդունք որ թէպէտ քաջառողջ ըլլան, բայց կրնայ պատահիլ որ կերպարանափոխութեան կամ մացառ ելնելու ժամանակ տեսնուին աստ անդ որդունք որ զանդաղ կը շարժին, մարմիններն կ'ուռի, մորթերներն կ'ըլլայ փայլուն, բարակ և պիրկ, գոյնը գեղին՝ գեղնազոյն ցեղին վրայ, և ձերմակ կաթնեղին՝ ձերմակ ցեղին վրայ։ Եւ մորթոյն ձեղքուածներէն կ'արձակի պղտոր հեղուկ մը, որ կ'աղոտեղէ տերենները և որդերը՝ որոց վրայէն կը քայլեն կ'անցնին։ Այս հիւանդ որդերն կոչին Որդունք դաշիւացեալ, պարարտացեալ։

(1). Հասալացի հեղինակաց շատերը Atrofia անունը որ է Ծիւրութիւն, կու առն Pebrina հիւանդութեան. զոր կոչեցի թրթրունեիր, և կը համարին համանիւ երկու անունները։ Խոհեմուրին այլ կուտան Flacidezza անունը, որ կը նշանակէ թառլութիւն։ զոր ես լաւ համարեցի կոչել Խոհեմուրի, որովհետև պատճառ հիւանդութեան է խմորոյ գոյացումը իրենց սոսամոքսին մէջ։

Արմայն մէջէն ելած պղտոր հեղուկը, որով լը-  
ցուած են մարմնոյն խորերը, մանր բազմանիստ հա-  
տիկներէ կը բաղկանան, որոց մեծութիւնն է իբր 4  
հազարորդ հազարորդամետրի, և կը գտնուին առաւե-  
լապէս մարմնոյն ճարպոտ կողմերը և շնչափողոյ ճիւ-  
զերուն մէջ, որով յայտնի կ'երսէ թէ այլայլութիւն կը  
բերէ շնչողութեան պաշտաման, և մարմնը կ'են-  
թարկէ ապականութեան:

Թաց, ցուրտ և խղդուկ օդը պատճառ են դալկան,  
որ ըստ հասարակ կարծեաց չէ փոխադրական և ոչ  
խկ ժառանգական. ուստի և վնասակար չհամարուիր.  
և փոյթ շըլուիր եթէ սակաւաթիւք են դալկացեալ  
որդերը, այլ եթէ բազմաթիւք ըլլան յայնժամ բերքը  
կը նուազի, Աւելի կը տեսնուի ձենական ցեղին վրայ,  
և հիւսնդութիւնը չծաւալելու համար լաւ կ'ըլլայ  
ախտացեալ որդերը ժողվել և նետել, որպէս զի չաղ-  
տեղեն իրենց մարմնէն ելած հեղկաւ ուրիշ որդերը  
և թթենւոյ տերեները:

## ԳԼՈՒԽ Զ.

### ՃԵՐԱՄԱՐԾՈՒԹԻՒԹԻՒՆ.

53. Առաստութիւն բերոց ի շերամարծութութեան.  
— Շերամի որդերը բուծանելու ժամանակ ոչ միայն  
մասդիր պիտի ըլլամք որ ձուերէ ելած որդերը ըստ  
մեծի մասին իրենց բարի վախճանին հասնին, այլ և  
քիչ ծախսով կատարել զայն, որպէս զի աւելի շա-  
հարեր ըլլայ մեզի:

Արդ մի ունկի (25 զրամ) ձուերէ ծնած որդերը  
բուծանելու համար գրեթէ 100 փրանկ ծախս կ'եր-  
թայ տերեւոց գնոյն, ձեռքի աշխատութեան և ուրիշ  
կարեսը բաներու համար, և հետեւարար զնելով բժո-  
ժին գինը 4 փրանկ առ մի հազարադրամ, պէտք է  
որ 25 հազարագրամ բժոտէ աւելի բերք ենէ մի  
ունկի ձուերէ, որպէս զի շահաբեր համարուի աշխա-  
տութիւնը: Եթէ աղէկ գարմանուին շերամի որդերը,  
կրնամք մի ունկի ձուերէ ունենալ 50, 60 և մինչեւ  
70 հազարագրամ բժոտ, որ եղած աշխատութիւնը  
լիովին կը վարձատրէ: Լաւ է քիչ բռնել և աղէկ  
դարմանել, քան թէ շատ բռնել և քիչ բերք ունենալ:

54. Պայմաննք յաջողութեան ի շերամարծութեան.  
— Յաջողութեան պայմանները շատ են. բայց կրնամք  
պիտառապէս երկուքի վերածել.

Ա. Ձուերն աղէկ տեսակ ըլլան:

Բ. Ծնած որդերը դարմանել ըստ կանոնի երևելի  
շերամարուծից:

Վերջը պիտի խօսիմք թէ ինչպէս պէտք է ձուերն  
պատրաստել ի թիթաննէ, որ ամեն հարկաւոր հան-  
գամանքներն ունենան. բայց հոս այսպահ միայն կ'ը-  
սեմք. թէ առանց այս առաջինն պայմանին չեմք կրնար  
յաջողութիւն ունենալ:

Խօսիմք հոս երկրորդ պայմանին վրայ, այս ինքն  
թէ ինչպէս պէտք է բուծանել որդերը:

55. Կանոննք բուծանելոյ շերամի որդերը. — Զեմք

կրնար հաստատուն կանոններ աւանդել, քանի որ տեղեակ չեմք ըստ արժանաւոյն, թէ շերամի բնական վիճակի մէջ մնունգը ինչ պաշտօն կը կատարէ, և թէ ինչ հիւանդութեանց ենթակայ կրնայ ըլլալ: Շերամը բուծանելոյ արուեստը դեռ իր մանկութեան հասակին մէջն է, և ըսելիք կանոնները փորձոյ վրայ հաստատուած են:

56. Զգուշութիւն որդանց վրայ խորխաթափութեան ժամանակ. — Հնդիկ որդանց կեանգը կը բաժնուի հինգ պահ (22), կամ թէ ըսել՝ հինգ հասակ գործօն կենաց, որք և կը զատուին իրարմէ չորս ժամանակօք անգործ կենաց, երբ իրենց խորխը կը փոխեն:

Խորխաթափութեան ժամանակը՝ որ իրենց վտանգաւոր ժամանակը կը համարուի, կը տեսէ սովորաբար 24 ժամէ մինչև 48 ժամ, և այս ժամանակիս մէջ իրենց ներքին գործարանաց կազմութեան կատարեալ փոփոխութիւն կ'ըլլայ. ուստի ամեն կարելի միջոցները պէտք է գործածել իրենց օգնելու համար, որ անվտանգ անցնեն այս պահը: Այս բանիս համար ձենք և Յապոնացիք այն օրերուն մէջ որդանց թմրած ժամանակը կը ցանեն իրենց վրայ մազով մանր փոշի ածխոյ և կրոյ, որ թէպէտ ոմանց աւելորդ կ'երեսի, բայց միւս կողմանէ օգտակար կրնայ համարուիլ, գիտելով որ խոնաւութիւնը վնասակար է որդանց. որովհետեւ կիր կը ծծէ խոնաւութիւնը, և ածուի վնասակար կազերը:

Պէտք չէ ամենեին դպչել շերամի որդերուն իրենց թմրած ժամանակը և փոխել իրենց տեղէն. վասն զի գեռ քուն շմտած, քանի մը մետաքսեայ թելերով կը հաստատեն իրենց մորթը մօտակայ: տերեւոց վրայ, որպէս զի արթնցած ժամանակնին կարենան դիւրաւթափել իրենց վրայի հին խորխը. և այս թելերուն կոտրիլը պատճառ կ'ըլլայ, որով որդը չկարենալով մերկանալ իր խորխը կը մեռնի հաշմանդամ:

57. Հաւասարութիւն որդանց եւ պայմանք բուծանելոյ զնոսա եւ առատ բերը ունենալու. — Դնեմք մի ըստ միոնչ գլխաւոր պայմաններն լաւ բուծանելոյ շերամի որդերը, և հետեւաբար առատ բերք ունենալու:

Ա. Խորխաթափութենէ ենելին վերջը, պէտք է կանոնաւոր կերպով իրենց կերակուրը մատակարարել, և երբեմն երբեմն փոխել իրենց խշտին, կամ թէ ըսել անկողինը: Ամկէ կը հետեւի, որ եթէ ուզեմք եղեգնեայ վանդակի մը վրայ իրարու մօտ մնուցանել շատ որդեր, պէտք չէ որ մաս մը խորխաթափութեան մէջ եղած ժամանակ ուրիշ մաս մը ուտելու պարապի. և այսպէս այն մասը որ ետ մնացեր է, կը կորնչի ըստ մեծի մասին խշտեաց մէջ: Ո՞րչափ որդունք կը կորընչին այսպէս, այլևայլ ժամանակ արթննալուն պատճառաւ: Եւ որպէս զի ամեն որդունք իրենց վախճանին հասնին, որով և կ'ունենալը առատ բերք, պէտք է որ նոյն վանդակին վրայ եղած ամեն որդերը հասակակից ըլլան և հաւասարապէս մեծնան, որ և յառաջ զայ ամենուն միօրինակ կերակուր մատակարարելէն:

Որդանց հաւասար հասակ ունենալը կարեսր պայմաններէն մէկն է շերամաբուծութեան: Այս բանիս համար պէտք է զգուշանալ, ա. Չխառնելու իրարու հետ զանազան ժամերու մէջ ծնած որդերը: Իւրաքանչիւր ծնունդը պէտք է առանձին դարձմանել, նշանակելով կարգաւ իւրաքանչիւրին թղթոյն վրայ իրեն ծնած ժամը: Սոյն բանը պէտք է ընել իւրաքանչիւր խորխաթափութեան ժամանակ. վասն զի իւրաքանչիւր խորխաթափութիւն կը նմանի ձուէ ենելու:

Բ. Նոյն բարեխառնութեան մէջ պահել ամեն որդերը, որք ըլլան հաւասարք, և ամենուն հաւասարապէս բաշխել թթենաց տերեւները: Եւ յիրաւի, այն որդունք որ աւելի տաք են և առատապէս կերակրեալ, նորա աւելի կը մեծնան և կը յառաջանան իրենց հասակին մէջ քան զմիւները:

Որդանց միօրինակ կերակուր տալու համար, պէտք է զգուշանալ տալու մանկահասակ որդանց ամբողջ տերեւներ, որոր կարող չեն ուտելու. թող զի չորնալով կը փակեն իրենց ծալքին մէջ շատ որդեր, որք կորընչին խշտին փոխելու ժամանակ: Ուստի, տերեւները պէտք է բարակ կտրատել, և ցանել մեղմով որդանց վրայ: Եւ որովհետեւ այսպիսի կտրատեալ տերեւները շուտով կը չորնան, կը հետեւի ասկէ որ կերակուրը սովոր պէտք է տալ:

Գ. Պէտք չէ տալ ամենելին տերեւ այն որդեանց որ կանին իրենց քնէն արթննալը, մինչդեռ այլք տակաւին ի քոն են. վասն զի նախկին արթնցած որդեանց տերեւ տալով, անոնք կը մեծնան, և յետամնացները փոքրիկ կը մնան, և անով անհաւասարութիւն կ'ըլլայ մէջերնին։ Ուստի, պէտք է սպասել քանի մը ժամ որ գէթ կէս մասը արթնցած ըլլայ քնէն, որպէս զի կարենամք կերակուր տալ, և այս առաջին մասը կը կազմէ առանձին խումբ մը նոր վանդակի վրայ, մինչդեռ երկրորդները քնէն արթըննալին վերջ կազմեն նոր վանդակ մը, որով և տեղերնին կը լայնայ ըստ աճել հասակին։ Թէ որ սպասեմք 20 կամ 25 ժամ որ նոյն վանդակին վրայի ամեն որդունք միան գամայն արթննան և յետոյ տամք կերակուր, յայն ժամ նախկին արթնցածները կը կրեն, որ արդէն տկարացեալ են բնութեամբ, և կարօտ կերակրոյ։ Եւ եթէ իսկոյն տերեւ տամք նախկին արթնցածներոն, և զատեմք ուրիշ վանդակի վրայ, յայնժամ կ'ըլլան անհաւասար և խիտ առ խիտ։

Թէ որ ձուէ կամ խորխաթափութենէ ելած երկու այլեայլ հասակ ունեցած խումբերը՝ ուզեմք իրարու հետ միացնել գործը պարզելու համար, այդ դիւրին բան է, յետամնաց խումբին աւելի տաքութիւն և ստէպ կերակուր տալ, մինչդեռ հասակաւորին քիչ տաքութիւն և քիչ կերակուր տալ, և երբ մեծութեամբ հաւասարին, միացնել իրարու հետ։

Բայց պէտք չէ աշխատութիւնը դիւրացնելու համար մեծագումար խումբեր իրարու հաւասարցնելու փափաք ունենալ, վասն զի յայնժամ մացառ ենելու ժամանակ գործը շատ կ'ըլլայ, և չեմք կրնար ամենուն հասնիլ։

Համառօտ ըսել, որդանց հաւասարութիւնը որ է կարեւոր պայման առատ բերք ունենալու համար, կը ստիպէ զմեզ զանազան հասակի որդերը իրարմէ զատընել. միօրինակ տաքութիւն և կերակուր տալ, և տերեները ընտրել, մանաւանդ առաջին հասակներուն մէջ, և ի վախճանի, ամեն խորխաթափութենէ ետքը առանձին ոճ մը բանեցնել կերակրելու համար։ Եւ եթէ ոք անհոգ ըլլայ այս պայմաններուն, որդունք

հաւասարապէս չեն մեծնար, որով և կ'ունենայ քիչ բերք, այնպիսի անհոգ անձ մը։


58. Հետաւորութիւնն որդանց. — Պէտք է որդունք առանց զիրար նեղելու կարենան շարժիլ, ուտել, շնչել, և արձակել համարձակ իրենց մարմնոյն վրայէն գոլորշիք. և ի վախճանի, կատարել անխռով իրենց խորխաթափութիւնները։ Ուսկից կը հետեւ, թէ բացի իրենց մարմնոյն գրաւած տեղէն, պէտք է իրարմէ քիչ մը հեռաւորութիւն ունենան։ Եւ այս հեռաւորութիւնը կարեւոր է նաև փոխադրական հիւանդութեանց համար։ Փորձուած է որ այն որդունք որ լայնարձակք են, կը պահեն կատարեալ իրենց առողջութիւնը և աւելի բերք կու տան. և հակառակը կը պատահի, երբ իրարու վրայ գիզուած ըլլան և խիտ առ խիտ։ Որդերուն որչափ միջոց պէտք ըլլալը կախումն ունի իրենց մարմնոյն հետզհետէ մեծնալէն, որոյ չափը գրած եմք վերը (24)։ Եւ իւրաքանչիւր հասակին մէջ որչափ տեղ որ գրաւէ իրենց մարմինը, անոր եռապատիկ միջոցը պէտք է տալ իւրաքանչիւրին։ Եւ հետեւաբար, և ունկի ձուէն (25 գրամ) ելած որդանց մինչև ցառաջին խորխաթափութիւն պէտք է տալ և մետր քառակուսի միջոց,

Առաջին խորխաթափութենէ մինչև երկրորդը	5 մետր քառ.
Երկրորդէն մինչև երրորդ	9 »
Երրորդէն մինչև չորրորդ	22 »
Չորրորդէն մինչև ցմացառ	60 »

Ոմանք քան զայս քիչ միջոց կու տան թրթրոց, մանաւանդ վերջին հասակներուն մէջ. ուստի կարելի է քիչ մը միջոցը ամփոփել, առանց ինչ վնաս բերելու որդանց անման։

59. Վանդակ եղեգնեայ. — Քիչ տեղւոյ մէջ մեծ տարածութիւն ունենալու համար, ուրիշ կերպ չկայ բայց եթէ եղեգնեայ վանդակները իրարու վրայ կարգ կարգ զնել, հաստատելով էշերու վրայ ձողակներ 35 կամ 40 հարիւրորդամետր իրարմէ հեռու, և այս ձողակներուն վրայ դնել եղեգնեայ վանդակները (Զեւ 12)։ Վանդակները կրնան ինչեիցէ երկայնութեամբ

ըլլալ, բայց լայնութիւնը պէտք չէ որ 70 կամ 80 հարիւրորդամետրը անցնի, որպէս զի կարենայ մարդոյ բազուկը հասնիլ: Կամ շերամոց ուր վանդակները կը դրուին 10, 15 և մինչև 20 յարկ, տեղւոյն մինչ



Ձեւ 12. — Վանդակ եղեգնեաց վեց յարկ.

Երկացն, 24<sup>ր</sup>, 40<sup>ր</sup> և յն 0<sup>ր</sup>, 75:

չե ձեղունը հասնելով ինչպէս կը գտնուին Գաղլիոյ կերենա լերանց մէջ (տես Ձեւ 16), բայց յայնժամ պէտք է սանդխով աշխատիլ, և կազմել մի կամ այլ և այլ ոտից կռուաներ զանազան բարձրութեամբ,

վերին վանդակներուն վրայ դիւրաւ աշխատելու համար: Եշերուն վրայ դրուած ձօղակներն կրնան ըլլալ հաստատուն և կամ շարժական: Շարժական եղած ատենը կրնամք ուզած հեռաւորութիւնը տալ: և լաւագոյն կը համարուի շարժականը: Այսպէս եղեցնեայ վանդակները պատրաստելին վերջ, պէտք է իւրաքանչիւր յարկին վրայ հասարակ և թանձր թուղթ գնել, որպէս զի թրթուրներուն կղկղանքը և փոշին չանցնի մի վանդակէ ի միան: և միանգամայն կարող ըլլաց ծծել խոնաւութիւնը որ վնասակար է որդանց:

60. Որդանց ընակութիւնը լայնելու եւ խշտին փոխելու կերպ: — Կան զանազան կերպեր, որոց գործածականները գնեմք:



Չուն ենելէն ետքը գնել պէտք է որդանց վրայ մանր տերեներ, որոց վրայ երբ կը ժողվին որդունք ըստ բաւականին, վերցնել զանոնք և անոնց տեղ ուրիշ տերեներ գնել: և վերցուցած տերեները գնել կարգաւ թղթապատ վանդակի մը վրայ, ոչ իրարու չափազանց մօտ, և այսպէս ճետպչետէ փոխադրել որդերը նոր վանդակին վրայ: և ցրուած մանր որդերը ժողվելու համար գործածել բարակ փետուր մը կամ վրձին մը, և յետոյ տալ իրենց կերակուր, տերեները մանր չարդած, և սրսկել իրենց վրայ աստ անդ, և քիչ մը իրենցմէ դուրս, որպէս զի աւելի ընդարձակին:

Խորխաթափութիւններէն ետքը եթէ տրուին որդանց ամբողջ տերեներ կամ մանր տերեազգարդ ճիւղեր, երբ որդունք կը ժողվին անոնց վրայ, փոխադրել զանոնք տերեով կամ ճիւղով միասին ուրիշ վանդակի վրայ, ինչպէս ըսկնք վերը:

Եւ եթէ տեսնելիք որ որդերը խիտ առ խիտ են, կրնամք զիրենք լայնել կերակրոյ ժամանակ վրանին աստ անդ տերեներ կամ ճիւղեր գնելով, և յետոյ այս տերեները կամ ճիւղերը վրայի որդերով փոխադրել ուրիշ տեղ, և մնացածները թողով հին խըշտոյն վրայ և կերակրել, որ իսկոյն կը ընդարձակին:

61. Այս կերպը շատ ժամանակի և համբերութեան կարօտ է: Եւ ուզելով շուատով կատարել, կը գործածուին բարակ թղթեր՝ բոլորչի ծակերով, որոց

տրամագիծը համեմատ կ'ըլլայ որդանց հասակին : Հետագայ ձևերը կը ցուցանեն ծակերուն իսկական մեծութիւնը առաջին և հինգերորդ հասակի որդանց համար (Ձեւ 13): Միջանկեալ հասակներուն համար



Ձեւ 13. - Ծակոտկէն թուղթ շերամի որդերը ժողվելու համար : - Ծակերուն ճիշտ մեծութիւնը, առաջին և հինգերորդ հասակի որդանց համար :

ծակերուն մեծութիւնը կ'ըլլայ համեմատաբար այս երկու մեծութեանց մէջ :

Այս թղթերուն տարածութիւնը կ'ըլլայ ըստ պատշաճի . օրինակ իմն, 25 հարիւրորդամետր լայն և 40 չափանի իմն առաջին հասակի համար, հարիւրորդամետր երկայն առաջին հասակի համար,


և 50 լայն և 80 երկայն վերջին հասակի համար : Կը տարածեմք այս թղթերը որդանց վրայ, որոց կ'ուղեմք խշտին փոխել կամ զիրենք լայնել, և թղթերուն վրայ կը դնեմք իրենց կերակուրը : Որդերը իսկոյն անցնելով թղթոյն ծակերէն, կ'ելնեն առերևներուն վրայ : Եւ երբ կը տեսնեմք որ բաւական ելած էն, կը փոխադրեմք զիրենք թղթով միասին ուրիշ վանդակի վրայ : Մնացած որդերն ալ կը փոխադրեմք նոյն կերպով ուրիշ նոր վանդակի մը վրայ : Եւ այսպէս խշտին ազատ կ'ըլլայ ամեն որդերէ, և կը մնան վրան քանի մը որդունք առ ի քարշ, զորս կը նետեմք, կամ առանձինն կը պահեմք : Եւ յետոյ կը վերցնեմք խշտին և կու տամակ ոչխարաց և խոզից ի կերակուր : Փոխանակ թղթոյ կրնամք գործածել հասար գերձանէ հիւսկէն ցանց, քառակուր ծակերով, որ ունի այս օգտակարութիւնը, որ կրնայ լոււացուիլ և երկարաւել է, այլ գործածութիւնը դժուար է, և ոչ դիւրին թղթոյ պէս :

Բայց ինչպէս կը տեսնուի, վանդակներու վրայ որդերը մնուցանելու կերպը ունի նաև իրեն գծուարութիւնները և աշխատութիւնները, խշտին փոխելու և որդերը լայնելու համար : Ուզեցին պարզել այս գործողութիւնները կատարելագործելով արևելեան կերպը, այս ինքն ճիւղերով մեծցնելը, բայց ցարդ չյաջողեցան :

62. Ճիւղերով մնուցանելու կերպ : — Արևելք եղեգնեայ վանդակներուն գործածութիւնը շըլլալով, սենեկին գետնոյն վրայ կը տարածեն խշտին թթենոյ ճիւղերով յետ երկրորդ խորխաթափութեան, և այս խշտին չփոխելով ամեննեին, ճետզհետէ կը բարձրանայ թթենոյ ճիւղերով զոր միշտ խաչաձև իրարու վրայ կը դնեն, որով մէջերնին ծակ կը մնայ, և որդանց կղկղանքը այն ծակերէն վար կը թափի :

Իսկ Պարսկաստան շերամոցը կազմեն թթաստանի մէջ յօրինելով գեղջկական ճիւղ մը, տնկելով վեց կամ ութ ցից գետնի վրայ, այնպէս որ ուղղանկիւնի ձև առնու իրը 6 մետր երկայնութեամբ և 4 մետր լայնութեամբ . և այս ցիցերը իրարու կը կցեն գետ-

նէն 2 մետր բարձրութեամբ, և հարևանցի յատակ մը կը կազմեն ծողերով, այնչափ ամուր որ կարենայ մարդ վրան ելնել. և այս շէնքին վրայ կը ծածկեն յարդէ երկկողմնակի երդիքով, 5 կամ 6 մետր բարձրութեամբ (Ձեւ. 14): Յատակէն իբր կէս մետր բարձր կը դնեն չորյած ճիւղեր, և անոնց վրայ թթենւոյ տերեւալից ճիւղեր: Որդերը կը գրուին այս ճիւղին մէջ յետ երկրորդ կամ երրորդ խորիսաթափութեան: Ամեն օր առաւօտ և երեկոյ իրենց կերակուր կուտան թթենւոյ դալար ճիւղերով, դնելով առաջնոյն



Ձեւ. 14. — Տաղաւար չերամ բուժաներց,  
բարձր 6 մետր, լայն 4 մետր:

վրայ խաչաձե: Որդերը կը տարածուին այս ճիւղերուն ամեն կարգին մէջ. այնպէս որ 24 մետր քառակուսի տեղւոյն տարածութիւնը կը համեմատի վանշ դակաց գէթ 48 մետր տարածութեան և ասկէ յառաջ գայ տեղւոյ ինայութիւն. և որովհետեւ կղկղանքը ծակերէն վար կ'ինայ, հարկ չըլլար խշտին փոփոխել: Եւ երբ որդերը իրենց հասակը առած ըլլան, և մօտ ելնելու ի մացառ, յայնժամ երդիքին տակ


կը դնեն խոփիւներ և յարդ, որոց մէջ որդունք կազմեն իրենց բժոժէր:

Այս արևելեան կերպը թէպէտ պարզ է և աշխատութիւնը քիչ, բայց բերքն ալ քիչ կ'ըլլայ. վասն զի որդանց կէս մասը կ'ինայ գետին և կը մեռնի. և չեմք կրնար իրենց սատակները վերցնել. գարձեալ, թթենւոյ ճիւղերուն հետզհետէ իրարու վրայ կուտակութիւնը կը խափանէ օդոյ շրջանը, որով և որդանց վատառողջութեան պատճառ կ'ըլլայ: Բաց ասկէ, թթենւեաց ճիւղերը ամեն տարի կտրելը վասակար կը համարուի իրենց երկարակեցութեան, և ծառերը շուտով կը փնանան, քան թէ երկու կամ երեք տարին անգամ մը կտրելը: Եւ հետևաբար այս կերպը, որ կը գործածուի ևս իտալիոյ Ֆրիուլիին կողմէրը, չըրնար վերագաս համարուիլ եղեկնեայ վանդակներէն:

63. • Քավալլոյն կերպը. — Քավալլոյն կերպը ուրիշ ամեն տեսակներէն աւելի օգտակար կը համարուի իրեն պարզութեան, աշխատութեանց սակաւութեան և բերքին առատութեան համար: Կը դրուին չերամոցին կամ սրահին մէջ երկու կարգ ճողեր, երկու երկու դէմ առ դէմ, ըլլալով իւրաքանչիւր կարգին երկայնութիւնը 1<sup>ր</sup>, 20 և լայնութիւնը 0<sup>ր</sup>, 85: Այս ծողերուն վրայ հաստատուած են պտուտակաւոր կեռեր կամ պարզ սեպեր, իրարմէ 50 հարիւրորդամեր հեռաւորութեամբ: Այս կեռերուն վրայ կը դրուին ընդ լայնութիւն ծողակներ իբր 1 մետր երկայնութեամբ, և այս ծողակներուն վրայ ընդ երկայնութիւն կը դրուին ուրիշ գաւազաններ իրարու մօտ և զուգահեռական (Ձեւ. 15), որք կրնան ըլլալ միակառու կամ երկկտուր: Այս գաւազաններուն վրայ կը դրուին թթենւոյ ճիւղերը շերամի որդերով. և քանի յարկ որ ուղեմք կրնակը հաստատել, իրարմէ 50 հարիւրորդամետր հեռաւորութեամբ:

Արդ ըսեմք թէ ինչպէս կը վերցուին թթենւոյ հին ճիւղերը, երբ իրենք վրայէ վրայ դրուելով կազմեն 10 կամ 12 հարիւրորդամետր թանձրութեամբ խշտի մը: Իւրաքանչիւր կեռին վրայ ճիշդ 10 կամ 12 հարիւրորդամետր բարձր կայ ուրիշ կեռ մը, և այս կեռերուն վրայ առաջնոյն պէս կը դրուին ծողակներ

և գաւազաններ, երբ թթենւոյ ճիւղերը համնին այս  
բարձրութեան։ Եւ յայնժամ թթենւոյ նոր ճիւղերը



Ձեւ 15. — Կաղմած Քալալոյի եռայարկ։

Ա. Առաջին յարկին մէկ կարգը. — Բ. Երկրորդ յարկին ընդ  
լայնութիւն դրուած երկկարդ ճողակները. — Գ. Երրորդ յարկ  
երկարգ և ամբողջ։

կը դրուին այս երկրորդ նոր կարգին վրայ, և երբ  
որդերը ենեն նոր ճիւղերուն վրայ յայնժամ տակէն  
վերցնել առաջին յարկին վրայ եղած ճիւղերը հանելով  
ճողակներն ու գաւազանները, և որպէս զի աղտե-  
ղութիւնները չթափին իր տակի յարկին վրայ, տա-  
րածել անոր տակ պաստառակալ մը, յետոյ ամփո-  
փել և տանել թափել յաղբանոց։ Այս կերպով խը-  
տին մաքրելէն վերջ, նոր դրուած յարկը իջեցնել  
առաջնոյն տեղ, որպէս զի եթէ Հարկ ըլլայ, կարե-  
նամք նոյն կերպով միւս անգամ փոխել խտին։

Նայելով ձևին վրայ կը տեսնեմք որ երեք յարկը 6  
մասն բաժնուած է, և վերը դրած շափերով կը գըտ-  
նեմք իրեն տարածութիւնը

$$6 \times 1^{\text{st}}, 20 \times 0^{\text{st}}, 85 = 6^{\text{th}}, 12,$$

Եւ որովհետեւ որդերը թթենւոյ ճիւղերուն մէջ  
ցրուած կը կենան, ուստի 6<sup>th</sup>, 12 տարածութեան մէջ  
կրնան կենալ այնչափ որդունք որչափ կը կենան 12  
մետր քառակուսի եղեցնեայ վանդակէ խշտոյ վրայ.  
և հետեւաբար տեղույ խնայութիւն կ'ըլլայ։ Խոկ այն  
որդունք որ կրնան գետին իյնալ, կրնամք ժողվել  
գետնոյն վրայ թթենւոյ ճիւղեր գնելով, և յետոյ փո-  
խազրելով յարկաց միոյն վրայ, որով կորուստ չըլլար։

Եւ այսպէս կրնամք ունենալ առատ բերք՝ եղեց-  
նեայ վանդակին գործածութեան հաւասար, և միան-  
գամայն ճիւղերու վրայ գարմանելու կերպին խնա-  
յութիւնը, մանաւանդ ձեռքի աշխատութեանց նուա-  
զութեան պատճառաւ։ Ուստի այս կերպս քան զա-  
մեն կերպ օգտակար և պարզ կը համարուի, և հա-  
սարակաց գործածութեան արժանի։

64. Հովանարումն շերամիցի. — Տեսանք վերը  
(37) թէ հովահարումն հարկաւոր է շերամի որդանց  
ոչ միայն չնշելու համար այլ և շերամոցէն հալածելու  
յիեղէն գոլորշին, բնածխական թթուուտը, և ուրիշ  
արտաշնչութիւնք որ կ'ենեն որդանց և իրենց խը-  
տեաց վրայէն։ Եւ այս բանիս համար հարկաւոր է  
չոր օդ, և ասկէ կախումն ունի գլխաւորապէս շերա-  
մաբութութեան յաջողութիւնը։

Տանտուրյ իր ընտիր շերամաբութութեան գրքին

մէջ կ'ըսէ, թէ « Կը տեսնեմք որ գեղացիները յաշաւ մառեալ են անպիտան տեղւոյ մէջ բուծանել իրենց շերամները, և պատճառն է որ երբեմն յաջողեր են առատ բերք ունենալ, առանց մտածելու թէ այս բացառիկ յաջողութիւնը ուրիշ բնաբանական պատճառէ առաջ եկած է: Կընայ ըլլայ, օրինակ իմն, որ տարի մը աղէկ եղանակ ըլլայ, և օդը չոր հիւսիսային, յայնժամ գէշ անգամ հոգալով դժուարին է որ անյաջող ելք ունենայ: Եւ պատճառն է օդոյ չըրութիւնը, որ հիմնական կարեոր բանն է որդանց առողջութեան համար: Այդ առողջարար օդը որ կը փչէ, կը նորոգէ ամեն տեղւոյն օդը, նաև գոց տեղեւրուն, և կը մտնէ իրարու վրայ զիգուած որդանց մէջ: Կը ծծէն որդերը այդ առողջարար օդը և կամ արտաշնչեն ըստ բաւատկանին, և իրենց խշտին չոստիր՝ չոր մնալուն պատճառաւ: Կը տեսնեմք չոր և յարաշարժ օդոյ արգասիքը հիւղերու մէջ ուր կը պահեն շերամի որդեր, և լեանոտ տեղեր, ուր որդերը աւելի լաւ կը յաջողին քան թէ դաշտային տեղեր: Այդ գեղացիները այսպիսի չոր տարւոյ մէջ շերամի առատ բերք ունենալով, և յաջորդ տարին գէշ բերք, չեն կրնար հաւատալ թէ տեղւոյն դիրքէն յառաջ գայ, ուր նախընթաց տարին առատ բերք ունեցան: Բայց մեք գիտեմք որ առատ բերք ունենալու յաջողութիւնը ոչ երբէք կը պակսի, ինչեցէ ըլլայ օդոյ փոփոխութիւնները »:

Ասկէ յայտնի կը տեսնուի որ շերամոցը այնպէս պէտք է կարգել որ միշտ հովահարեալ ըլլայ, Եւ յիրաւի, օդոյ լուծիշ ազդեցութեամբն կրնամի խնայողական կերպով հայածել գուրս գոլորշոյ մեծ քանակը որ կ'ենէ որդանց մարմնէն և խտիէն: Շերամաբոյծներէն ոմանք մտածեցին, թէ չորացուցիչ նիւթեր, ինչպէս է կենդանի կիր, կրնան երբեմն հովահարութեան տեղը բռնել: Շատերը կը ցանին որդանց և խտեաց վրայ կրոյ փոշի յետ չորրորդ խորխաթափութեան, որպէս զի կրախտէ պահէ որդերը: Ասկէ յառաջ եկած օգտակար արգասիքը կը ցուցանէ օդոյ և խտեաց չորութեան կարեորութիւնը: Բայց սովորաբար այս կերպերը թանկագին են. լաւ կը

համարուի կրակի զօրութեամբ օդոյ շարժումն տալ, և անով աւելցնել միանգամայն օդոյ կարողութիւնը չըրեղէն գոլորշին լուծելու:

Շերամոցը տաքցնելու երկու կերպ կը գործածուի. այս ինքն, օդը դրսէն մոցնել ներս և հոն տաքցնել. և կամ շերմաբեր գործով տաքցուցած օդը ներս մոցնել խողովակով, զնելով շերմաբեր գործին շերամոցէն դուրս: Առաջին կերպը աւելի պարզ է, և մեք միայն անոր վրայ կը խօսիք, զանց առնելով երկրորդ կերպին վրայ խօսելու, որ ծախփի կարօտ է, և ոչ այնչափ յարմար ներքին օդը փոխելու:

Շերամոցը կրակարանով տաքցնելը ընդունելի չէ, վասն զի օդը չփոխեր. թող զի կրակ դարձած ածուխն ալ կ'արձակէ քիշ մը թթուսկ բնածխոյ վնասակար որդանց: Լաւ է վառարան և ջերոց, որք կը վառին շերամոցի մէջ, և տեղւոյն օդը տաքցնելով կը փոխեն միանգամայն:

65. Տանտոլոյի շերամոցը. — Տանտոլոյ, որպէս զի կարենայ շերամոցին մէջ որեկիցէ օդով հովահարումն ունենալ, հաստատեց շերամոցին մէջ վառարաններ: Գիտեմք որ տաքցնելու համար եղած սովորական վառարանները խնայողական չեն, օդոյ հետ մէկուեղ տաքութեան տասնին իններորդ մասը գուրս կը հանեն ծխանին ձեռքով. բայց այս տաքցած օդոյ անհօւն կորուստը օգտակար է շերամոցի օդոյ փոփոխութեան համար: Գիտեմք որ տարածութեամբ 20 հարիւրորդամետր քառակուսի և ըստէի մէջ օդոյ շետք երագութեամբ, վառարանի մը ծխանը գուրս կը հանէ 25 ժամուան մէջ 34,500 մետր խորանարդ օդ: Բայց Մորինի հաջուէն, 1 հազարազրամ փայտ այրելով ժամուան մէջ, կը պատասխանէ 140 մետր խորանարդ օդոյ փոփոխման, հանածխով 200 մետր խորանարդ օդոյ: Շատ անգամ առանց կրակի, ներքին և արտաքին օդոյ տաքութեան աստիճանին տարբերութեամբ, վառարան մը կը հանէ գուրս ժամուան մէջ քանի մը հարիւր խորանարդ մետր օդոյ: Այս սկզբամբ Տանտոլոյ իր շերամոցներուն մէջ հաստատեց շատ վառարաններ, ոչ եթէ կրակով սրահը տաքցնելու համար, այլ եթէ հարկը պահանջէ, երբեմն երբեմն վա-

ոել իրենց մէջ խոխւ կամ փայտի տաշեղներ, որք շոտով բորբոքելով, շարժման մէջ կը դնեն օդը, ու անց սրահին տաքութեան աստիճանը աւելցնելու։ Եւ որպէս զի օդը դիւլաւ փափոխի, Տանտոլոյ տեղոյն առաստաղին, յատակին և պատերուն վրայ շընչահան ծակեր ըրաւ ամեն կողմ։ Այս չնչահաններուն ամենքն ալ ունին իրենց գոնակները, բանալու և գոցելու համար, ըստ որում հարկ ըլլայ օդոյ հոսանք մը ունենալու բարձրէն վար կամ անոր ներհակ, և կամ ընդմիջական։ Իսկ տաքցնելու համար կը գործածէ մի կամ այլեայլ աղիւսակերտ ջերմարաննր, վառարաններէն կատ։


Տանտոլոյ իր շերամարուծութեան գրքին մէջ կը դնէ նաև իր շերամոցներուն մեծութեան չափը։ Մէծագոյն շերամոցը որ կը ծառայէ 20 ունկի ձուոց որդերուն, երկայնութիւնն է 25 մետր, լայնութիւնն 10, և բարձրութիւնն 6 մետր մինչև երդիք։ Ունի 5 պատուհան հիւսիսային կողմ, 5 հարաւային կողմ, 3 յարևմուտս, և 3 դուռ յարեելս։ Յատակը ունի 7 չնչահան, երդիքը 8, և պատերը 13, այս ինքն իւրաքանչիւր պատուհանին տակ մի հատ։ Եղեգնեայ վանդակները դրուած են երեք կարգ, և իւրաքանչիւր կարգին լայնութիւն է 1<sup>ր</sup>, 60։ Ունի վեց վառարան և մի մեծ հնոց։

Փոքրագոյն շերամոցը որ ծառայէ 5 ունկի ձուոց, երկայնութիւնն է 13<sup>ր</sup>, 20, լայնութիւնն 6 մետր, բարձրութիւնն 4<sup>ր</sup>, 20։ Ունի կողմնակի 4 պատուհան և 4 չնչահան։ Նոյնպէս 4 չնչահան երդիքին վրայ։ Ունի 5 վառարան և 2 փոքրիկ հնոց։

Ըստածնէս կը հետևի, որ Տանտոլոյի դրութեան մէջ բազմութիւն ծակուց և վառարանաց անոր համար դրուած են, որպէս զի դիւրեն շերամոցին հովահարումը. և այս է իր դրութեան մեծ օգտակարութիւնը, որուն հետեւող են Լոմբարտացիք։ Փոյթ չէ ո՞յ հասարակ չէնք մ'ըլլայ կամ հիւր, և պատուհաններուն ու դռներուն մեծութիւնը անհաւասար։

66. Գաղոլիյ Կերեննա (Cévennes) լեռանց շենքամոցներն ըստ Փասմէծօրի. — Գաղղիոյ Կերեննա լեռանց շերամոցներն կազմին սովորաբար կամարա-

կապ նկուղի վրայ, և կը բարձրանան այս կամարին վրայ մինչև երդիք (Ձեւ 16)։ Եէնքը կ'ըլլայ բարձր և նեղ. նկուղին չորս անկիւններուն վրայ կը շինուին գեղջային չորս հնոցներ աղիւսակերտ, որք առան-



Ձեւ 16. — Շերամոց Կերեննա լեռանց ըստ Փասմէծօրի։

ձին ծակով կը հաղորդին վրայի շերամոցին, և վառարաններուն մէջ կ'այրեն հանածիոյ մանրուք կամ վառելի նիւթեր։ Պատերուն վրայ կ'ըլլան նեղ պատուհաններ, որք աղակւոյ տեղ պատած են թղթով։

Ճեղունը կղմինտրներով ծածկած, այնպէս որ տաք օդը և գոլորշիք բարձրանալով կարենան անոնց անշըրպետներոն մէջն դուրս ենել: Կրնամք նաև ըստ կամս բանալ երդիքին վրայ քանի մը լուսամուտներ: Զով օդը նկուղին ծակերէն կ'անցնի շերամոցին մէջ, որով ըսել է թէ հովահարումը կ'ըլլայ վարէն դէպ ի վեր, և այնչափ աւելի դիւրութեամբ որչափ արտաքին օդը աւելի ցուրտ ըլլայ, բայց երբ արտաքին օդոյն տաքութիւնը 25 աստիճանէն աւելի ըլլայ և օդը ծանր և անշարժ, յայնժամ դժուարին կ'ըլլայ ինքնին հովահարումը, պէտք է վառարանները այրել, որպէս զի օդը ստիպուի բարձրանալ տաքութեամբ և հովահարել շերամոցին օդը:

Պէտք չէ շերամոցին տակի նկուղին մէջ թթենւոյ տերեւ գնել, վասն զի խոնաւութեան պատճառ կ'ըլլայ:

Կան ուրիշ տեսակ շերամոցներ ալ օդը հովահարելու համար, բայց են անյարմար և բազմածախ:

67. Խոնաւաչափ. — Հարկաւոր չէ մանր դիտութիւն ընել շերամոցի մը խոնաւաչափական աստիճանին վրայ, թէ որչափ չոր կամ խոնսւ է տեղը, վասն զի որդերը նեղութիւն մը չեն կրեր եթէ քիչ մը աւելի կամ պակաս ըլլայ խոնաւութեան աստիճանը: Կրնամք զոյն դիւրաւ մակարերել նայելով որդանց խշտոյն վրայ: Առաջին հասակներոն մէջ մոնաւանդ պէտք չէ որ տերենները շուտով չորնան. և այս բանիս համար գետինը կը թրջեն ու չերմարանին վրայ ամանով չուր կը դնեն: Վերջին հասակներուն մէջ ասոր հակառակն է. խշտին և որդերը շատ խոնաւութիւն կու տան սրահին մէջ. և այս պատճառաւ պէտք է խշտին ստէպ փոխել, և վառարանին մէջ տաշեղով կամ յարդով բոց արձակել, մանաւանդ երբ անձրևոտ է երկինք:

Լաւ է շերամոցի մէջ չերմաշափի հետ ունենալ նաև խոնաւաչափ գործի մը, բայց հարկ չէ ազնիւ տեսակ մը, բաւական է Սոսիւրի մազեղէն խոնաւաչափը, որ մաղին երկննալով կը ցուցանէ խոնաւութեան աստիճանը, և կարճելով՝ չորութեան աստիճանը:

68. Որդանց կերպակրոյն չափը. — Օրական ճաշերուն թիւը համեմատ պիտի ըլլայ օդոյ տաքութեան

և չորութեան. որչափ օդը տաք և չոր ըլլայ, այնչափ աւելի բազմաթիւ ճաշ պէտք է տալ որդանց: Մանկահասակ որդանց, այս ինքն ձուէն ելնելէն մինչև երկրորդ և երրորդ խորխաթափութիւնը, պէտք է 24 ժամուան մէջ տալ վեցէն մինչև ութ անգամ ճաշ. յետ երրորդ խորխաթափութեան չորս անգամ միայն, բայց աւելի ասատ. և սակայն մարդ կրնայ կանոնաւորել զինքը ըստ ախորժակի որդանց:

Բայց գաղափար մը տալու համար թէ 25 գրամ ձուերէ ծնած որդերը որչափ տերեւ կ'ուտեն ամեն օր, գնեմք հու Տանտողյի ըրած դիտողութիւնները 1813 տարւոյն մէջ: Այս երեկելի շերամաբոյծը օրը չորս անգամ կերակուր կու տար որդանց: Իր որդերը նոյն տարւոյն մէջ անցուցին 32 օր ձուէն ելնելէն մինչև ի մացառ, և տաքութեան աստիճանն էր ի սկզբան 25<sup>0</sup> հարիւրամասն չերմաշափի, յետոյ հետզհետէ ինչւ մինչև 21<sup>0</sup>: Բերքն եղաւ նոյն տարւոյն մէջ 57 հազարազրամ, և 200 գրամ:

Կլիու տերևոց բրենոյ առ մի ունիկի կամ 25 գրամ  
առողջ ըստ Տանողոյի

ՕՐ	Ա. Հասակ	Բ. Հասակ	Գ. Հասակ	Դ. Հասակ	Ե. Հասակ
Առաջն	Հզ.դր	Հզ.դր	Հզ.դր	Հզ.դր	Հզ.դր
	0,350	1,680	2,800	9,100	16,800
Երկրորդ	0,560	2,800	8,400	14,000	25,200
Երրորդ	1,120	3,080	9,100	21,000	39,200
Չորրորդ	0,630	0,840	4,900	23,800	50,400
Հինգերորդ	0,140		2,800	11,900	75,600
Վեցերորդ			0,000	2,800	91,000
Եվթներորդ					84,000
Ութերորդ					61,600
Իններորդ					46,200
Տասներորդ					22,400
Բովանդակ	2,800	8,400	28,000	82,600	512,400
Մրգածք (*)	0,700	1,400	4,200	12,600	47,600
Բովանդակ	3,500	9,800	32,200	95,200	560,000

Բովանդակութիւն տերևոց թթւնոց երր 701 Հզ.դր.

(\*) Արբածք (épluchures) կ'ըսուին տերևոց այն մասերը որ  
անուտելի կը մնան, ինչպէս են տերևոց կոթը, նեարդը, մանր  
թութը և այլն:

Ծառերէն քաղուած տերևներուն կշխն էր 750  
հազարագրամ. որով կ'երեւ 49 հազարագրամի կո-  
րուստ գոլորշացմամի և ուրիշ բանով:

Գտաւ խշտեաց վրայ տերև 275 հազարագրամ և 100  
գրամ որ կերուած չէին, որով կը վերածուի իսկապէս  
կերուած տերևոց քանակը 360 հազարագրամի և 500  
գրամի: Կղկղանքը կշռեց 72 հազարագրամի 800 գրամ:  
Բաւնալով 360, 5 հազարագրամ կերուած տերևնե-  
րուն կշռէն, բժուժներուն և կղկղանաց կշռը 57, 2 +  
72, 8, տարբերութիւնը 230, 5 հազարագրամ կը ցո-  
ցանէ կորուստը զոր ունեցեր է ի կերպարանս գո-  
լորշւոյ և զանազան կազից:

Թէ որ ենթազբեմք ըստ Տանտոլոյի մի հազարա-  
գրամ բժուժներուն թիւը 472, բերքն ըլլալով 57  
հազարագրամ և 200 գրամ, հետևաբար ողջ մնացած  
որդերուն թիւը որ ելած են ի մացառ կ'ըլլայ 27,000,  
մինչդեռ մի գրամի մէջ ըլլալով 1400 ձու, բժուժնե-  
րուն թիւը պիտի հասնէր 35,000:

Թէ որ որդանց թիւը մացառ ենելու ժամանակ,  
ըլլար 30,000, յայնժամ բերքը կ'ըլլար 63 հազարա-  
գրամ, և կերուած տերևոց քանակը 780 հազարա-  
գրամ, աւելցնելով  $\frac{1}{9}$  մասն Տանտոլոյին հաշուին  
վրայ, որով և կ'ունենամք հետագայ չափերը իւրա-  
քանչիւր հասակի համար:

Կլիու տերևոց բրենոյ 30,000 որդանց համար.

Ա. Հասակ	Բ. Հասակ	Վ. Հասակ
5,11 Հզ.դր.	0,78 Հզ.դր.	5,89 Հզ.դր.
9,53	1,85	10,88
51,10	4,66	55,76
93,50	14,00	107,50
569,00	52,90	621,90
703,84	75,89	779,75
Գոլորշացել չուր և պակասորդ		54,40
Բովանդակութիւն կլոր ծառէ քաղուած տերևոց.	854,15 Հզ.դր.	

Ուրիշ շերամաբոյծներ քան զայս քիչ մը աւելի կը  
դնեն կերուած թթենոյ տերևներուն չափերը բայց

այս յայտնի է որ այս չափերը մերձաւորապէս ըսուած են և ոչ բացարձակ, վասն զի կախումն ունին տերեւոց տեսակէն, թթենեաց առատութենէն, քաղելու կերպէն, որդանց ցեղէն և իրարմէ ունեցած հեռաւորութենէն. և ի վախճանի, իրենց հասակին երկարութենէն և ախորժակէն։ Տանտոլոյ մասնաւորապէս կ'ապսարէ, Չտաղ նոր տերեւ քանի որ կան ուտեղի տերեւ իրեց խշտիաց վրայ։ Պէտք է մեծ հսկողութին ընել որպէս զի տերեւոց գործածութեան մէջ կարևոր խնայութինը ըլլուի։ Եթէ որդանց հարկաւորէն աւելի տերեւ տրուի, իրենք չկարենալով ուտել բովանդակը, կը թողուն մի մասը, որ թոռմելով և կոխուելով, իրենց անախորժ կուգայ ուտելու, որով կը բարձրանայ խշտին և կը բերէ խոնաւութիւն, և խոնաւութենէ մզլուտութիւն և ապականութիւն, պատճառ զանազան հիւանդութեանց, որով շատերը կը մեռնին, և ոմանք տկարացեալ կը մնան տերեւոց տակ։

69. Թթենւոյ տերեւոց չափը ծառին վրայ կամ խաւ գուշակել։ — Շատ դժուարին է և մեծ վարժութեան կարօս գիտնալ՝ թէ թթենւոյ ծառ մը որշափ տերեւ կրնայ տալ։ Երբոր թթենեաց տերեւները կը գնեն ծառին վրայ, հաշիւ կ'ընեն տերեւոց չափահաս հասակին վրայ, մինչդեռ ի սկզբան քաղուած տերեւներուն կշիռը, չափահաս հասակին տերեւոց կը սոյն չհաւասարիր, որ շատ աւելի է. և հետեւաբար, որդանց չորս առաջին հասակներուն համար հարկաւոր եղած 200 հազարազրամ տերեւոց կշիռը կը համեմատի 400 հազարազրամ չափահաս տերեւոց կշոյն. որոց վրայ եթէ աւելցնեմք 700 կամ 800 հազարազրամ տերեւ վերջին հասակին համար, բայց վանդակութիւնն կ'ըլլայ չափահաս տերեւոց հաշով 1100 կամ 1200 հազարազրամ, մի ունկի շերամի որդ մնուցանելու համար։ Այս հաշիւները համեմատ կու զան կերեննայի շերամոցներուն գործածած կանոնին, որ կ'ըսէ թէ չորրորդ խորխաթափութեան ժամանակ թթենեաց գեռ երեքին մէկը մերկացած պիտի ըլլայ իրենց տերեւներէն։

Ըստ կասփարինի Գաղղիոյ բարեխառն դրից մէջ մնկած թթենիներն, որք իրարմէ 7 մետր հեռաւու-

րութիւն ունենան, կու տան հետևեալ չափերը ըստ իրենց հասակին։

	ՀՆ.ՎՐ.		ՀՆ.ՎՐ.
1 տարեկան	0, 90	12 տարեկան	69, 90
2	1, 40	15	75, 04
3	3, 02	14	77, 06
4	44, 04	15	84, 05
5	47, 09	16	88, 06
6	23, 07	17	94, 08
7	32, 07	18	94, 05
8	42, 06	19	96, 05
9	48, 05	20	98, 02
10	52, 08	21	99, 00
11	64, 06	22	100, 00

Թթենին 22 տարեկանէն վերջ միշտ նոյնչափ տերեւ կու տայ, այս ինքն 100 հազարազրամ այլ ևս քսան տարի, յետոյ քիչ քիչ կը պակսի, և կը մեռնի 60 տարեկան հասակին մէջ։ Բայց թէ որ իրարմէ աւելի հեռի տնկուած ըլլան և իրենց ճիւղերը չկարուին, կրնան ապրիլ երեք հարիւր տարի և աւելի ևս։

Յաւելումք ևս, թէ տարի մը առաջ ճիւղերը կը տրուած թթենւոյ տերեւները քաղելը թէպէտ աւելի դիւրին է, բայց իրենց փափկութեան համար վերադաս համարելի է երեք, չորս և աւելի տարի առաջ կտրուած ծառոց տերեւները։ Թէ որ մէկը ուզէ ծառին վրայ զնել տերեւները, պէտք է զզուշանալ որ շխարուի, վասն զի քաղելու ժամանակ մեծ կորուստ ունի։

Թթենւոյ տերեւները ծառին վրայ միջին հաշով կը վաճառին 5 փրանկ առ 100 հազարազրամ, և 6 կամ 7 փրանկ քաղեալ տերեւները։ Բայց երբեմն զիներն շատ կը բարձրանան, մինչև 10 կամ 15 փրանկ, երբ պակսին տերեւները վերջին օրերը, և յայնժամ օգուտ ըլլալու տեղ վնասու պատճառ կ'ըլլայ շերամաբուժութիւնը։ Ուստի ունեցած տերեւոց կշոյն համեմատ պէտք է մնուցանել շերամի որդերը. լաւ է որ աւելնան տերեւները քան թէ պակսին։

70. Խնամք թթենւոյ տերեւոց վրայ. — Տերեւոց

քաղումը կ'ըլլայ պարկերու մէջ, որոց բերանը բաց կը պահուի փայտեղէն շրջանակով, և անոնց մէջ կը դրուին տերեները կոխած և ձնչած, որով գիւրաւ կը տաքնան և կ'ըլլան վնասակար որդանց. բայց փոյթ չէ, եթէ յետ փոխադրութեան շուտով տարածեմք մաւ քուր գետնոյ վրայ 20 կամ 30 հարիւրորդամետր թանձրութեամբ, և տեղը ըլլայ զով, և երկդանեաւ խառնեմք վեր ի վար, որպէս զի տաքութիւնը ցրուի և անձետ ըլլայ:

Տերեները պէտք չէ ժողվել արեուն սաստիկ տաշքութեան ժամանակ, այլ արեուն ենելու և մտնելու ժամանակ, և այնչափ որ բաւական ըլլայ նոյն օրուան: Տերեները ոչ տաք և ոչ թաց պիսի ըլլան:

Թէ որ տերեներն ըլլան բարակ և վտիտ, կրնամք յետ քաղելոյ շուտ մը տալ. բայց թէ որ ըլլան հաստ, պարարտ և ջրոտ, պէտք է թողուլ գէթ 24 ժամ, որ թուլնան և հաստնանանան:

Ընտիր շերամաբոյծներն կը հոգան նաև որ տերեներուն տաքութիւնը հաւասար ըլլայ շերամոցին տաշքութեան: Այս բանիս համար հարկ է մաստակարարելէն քասորդ մը առաջ կողավոր տանել տերեները շերամոցին մէջ, առանց կոխելու:

Երբ թթենւոյ տերեներն կարծր են կամ լսատ մասին եղեմանէ ապականեալ, յայնժամ պէտք է դանդաղութեամբ առաջ երթալ, պակսեցնելով շերամոցին տաքութիւնը որպէս զի որդերը քիչ ուտեն, և այս պէս ժամանակ կը շահիմք, մինչև որ նոր տերեներն ծլին շուտով:

Եթէ տերեներն մեղրուկով պատած ըլլան, որ է շաքարակամ արտաթորումն տերեւոց, պէտք է նետել: Եւ ընդ հակառակն կրնամք տալ առանց վախնալու այն տերեները որ վրանին քանի մը բիծ ունենան ժանկի. այս բիծերը գաղտասեր բուտէ մը յառաջ գան, և որդերը կը խորշին ուտել այդ բիծերը:

Եթէ անձրեւ գայ, պէտք է չորցնել տերեները՝ տալէն առաջ. տարածելով ծակոտէն աղիւսներու վրայ, կամ ընդարձակ կտաւոյ մէջ զնել և շարժել: Լաւ է որ քիչ մը անկերակուր մնան որդերը, պակսեցնելով տեղւոյն տաքութեան աստիճաննը, քան թէ անպիտան և թաց տերեներ տալ:

71. Տերեւահատ գործի. — Քանի որ գեռահասակ են որդերը, այս ինքնումինչև ցերորդ խորխաթափութիւն, նաև մինչև ի չորրորդ, պէտք է բարակ կարել տերեները, որպէս զի որդերը չկորաւին տերեներուն տակ: Այս բանիս համար կը գործածուին սուր և յարմար դանակներ: Կրնայ գործածուիլ նաև մեքենայներ, որոց մէջ ընտրելագոյն է այն որ կը գործածուի ի Լոմբարդիա, և բաղկանայ երկայնաձև ուղանկիւնի տաշտէ մը Ա, որ կեցած է երեք ոտքի վրայ (Զեւ 17), և մէջը կը դրուին տերեները: Այս տաշտին մէկ ծայրին վրայ հաստատուած է Բ. Պանակը Գ. Ծակին վրայ, և ձեռքով վեր վար շարժելով կը կտրէ տերեները, որք ինքնին յառաջ կը մղուին հաւասար չափով մեքենական զօրութեամբ ետևի կողմէն:


Գործին կրնայ աւելի նեղ կամ լայն կտրել տերեները, տեղափոխելով ԵԶ Ծակը ըստ կամի 1, 2, 3, 4 կէտ առաջ, այնպէս որ գանակին իւրաքանչիւր շարժման ժամանակ ատամնաւոր անիւը 1, 2, 3 կամ 4 ատամնելք առաջ երթայ, և ըստ այնմ աւելի կամ նուազ բարակ կը կտրուին տերեները:

Եթէ տերեները սրբեալ չեն տաշտին մէջ դնելէն առաջ, լաւ է յետ կտրելոյն զնել մաղի վրայ և բաժնել թութերը և կոթերուն կտորները, որք աւելորդ տեղ կը թանձրացնեն խշտին:

Շերամաբոյծներէն շատերը յետ չորրորդ խորխաթափութեան չեն կտրել տերեները և ոչ իսկ կը սըրսեն, այլ մանր ծիւղերով հանդերձ կու տան. որով թէպէտ խշտին կը բարձրանայ, բայց ոչ այնպէս հոծ, և հետևաբար աւելի հովակարեալ. և որդերը կ'ուտեն նաև տերեւոց սրբելի մասերը որչափ ինչ ուտել լիք են:

72. Խնայութիւն տերեւոց դնելով Ֆիւլերով միավին. — Երբ մնուցանեմք որդերը վանդակի վրայ, ինչպէս սովորութիւն է առ հասարակ ի Գաղղիա և Ջիտարիա, հարկաւ տերեւոց մեծ մաս մը կորնչի խըշտեաց վրայ, որոյ կշիռը կը համարուի 300 հազարգրամ, 800 հազարագրամ տերեւոց վրայ, և այն մեծ զգուշութիւն ընելով: Իսկ եթէ սնուցանեմք Ֆիւ-

ղերով, այս կորստեսն մեծ մասը կը պակաի. և ըստ դրութեան Քավալլոյի, փոխանակ 800 հազարագրամ տերեւոց բաւական կ'ըլլայ 500 հազարագրամ. և այս ինայութիւնը անկէ յառաջ գայ, որ որդերը կը դտնեն



Կառավարութիւն

տերեւները աւելի հովահարեալ և մաքուր. թող որ այս դրութեամբ հարէ չէ ամեն օր խշտին փոխել:

Ոմնակ կ'առարկեն թէ ճիւղերով մնուցանելու կերպը ունի իր դժուարութիւնը փոխագրութեան պատճա-

ռաւ, վասն զի ճիւղերն ալ գրեթէ տերեւոց հաւասար կը կշռեն, և թէ ճիւղերով չպահուիր տերեւները երկրորդ օրուան համար, վասն զի տերեւները աւելի շուտով կը թառամին ճիւղերու վրայ քան թէ զատուած ըլլային: Դարձեալ և զայս կ'աւելցնեն, թէ որդերը ամենքը միանգամայն չեն թողուր հին ճիւղերը, որով և անհաւասար կը մնան, և ասով մացառ ելնելը կ'ուշանայ:

Այս ըսածներնէս յայտնի կ'երևի, թէ ստուգութեամբ իմացուած չէ որ կերպը լաւագոյն է քան զմիւսն, ճիւղերով թէ վանդակի վրայ մնուցանելը:

73. Մաքրութիւն տերեւոց. — Բաւական չէ ընտիր թթենիներ ունենալ, և ամեն ինամքով ժողվել և պահել տերեւները, այլ պէտք է որ տերեւները մաքուր ըլլան և մաքուր մնան որդերուն տրուած ժամանակ: Տերեւներուն վրայ կրնայ նստիլ օդոյ մէջ եղած փոշին, որ հանային նիւթեր բովանդակելէն զատ, որոց ազդեցութիւնը որդանց վրայ աննշանական է, կրնայ բովանդակել նաև գործարանաւորեալ սերմեր, որ մեծ վնաս կը բերեն որդանց, ինչպէս է կրախտի և թրթրունախտի քոսասերմիկները կամ անոնց փոշին:

Եթէ տերեւները քաղուին այնպիսի թթենիներէ որ տնկուած են բացակայ դաշտի մէջ, անոնց վրայ զտնուած գործարանաւորեալ սերմերը վնասակար չեն, և ասոր ապացոյց, որդերը կ'ուտեն առանց ամեննեին վնասուելու: Բոլորովին տարբեր են այն թթենիները որք տնկուած են բնակութեանց մօտ, կամ որոց մօտ կը նետովին շերամոցին խշտիները. յաւ է այսպիսի ծառոց տերեւները շուտով պտկելուն պէս քաղել, կամ թողուկ որ երկարատև անձրւով մը լաւ մը լուացուին:

74. Բայց թթենեաց տերեւները շատ անգամ ոչ եթէ գուրսը կը բեռնաւորին վնասակար փոշիներով, այլ շերամոցին մէջ: Դժուարաւ կը գտնուի զեղերու մէջ մաքուր տեղ մը, որ բռեալ և սպիտակացեալ ըւլայ կրով, և ծինեալ քլորով կամ ծծըմբային թթուուտով: Վանդակներն, կողմվներն, էշերն և ուրիշ ամեն գործիներն որ կը գործածուին շերամոցին մէջ, պէտք է որ լաւ լուացուած ըլլան կրածըով կամ

ծըմբատով պղընձոյ և կամ ջրախառն փենսական թթուուտով։ Ամեն սրահներ, շտեմարաններ, ուսկից օդը կրնայ ներս զարնել շերամոցին մէջ, պէտք է որ մաքուր ըլլան։ Եւ եթէ կրախտի հիւանդութիւն եւ զած ըլլայ շերամոցին մէջ, իր ամեն ծածուկ անկիւն ները կրնայ երթալ այս գէջ հիւանդութեան մահաբեր սերմը։ Պէտք է խակոյն այրել կամ թաղել խրշտիները և մացառները, և չպահել, ապա թէ ոչ՝ կորընչի ամբողջ յաջորդ տարւոյն բերքը։ Զեմք կրնար խօս քովբացատրել ասոնց փոշւոյն վնասակարութեան չափը։

Այս բանիս համար լաւ է զիտել զանազան հիւանդութեան սերմանց կենսականութեան չափը։ Փասթէօր փորձով իմացած է, թէ թրթրունախտի մասնիկները տարիէ մը ետքը կ'ըլլան անազդակ՝ խակ փոռութենէ յառաջ եկած թրթրակներուն սերմը կրնայ չատտարի ապրիլ։ Եւ սակայն ասոնց սերմը կը դժնուի ամեն փոշիներու մէջ, և երբ հանդիպին տաք և խոսնաւ օդոյ, խակոյն կը ծնանին թրթրակներ և կը բազմանան շուտով հերձածնութեամբ։ Եւ երբ այսպիսի փոշով աղտեղեալ տերենները ուտեն որդերը, կ'ախտանան խմբախտիւ։

75. Մաքրութիւն շերամոցի։ — Բաւական չէ որ շերամոցը մաքուր ըլլայ ի սկզբան, այլ պէտք է պահել նոյնակէս մինչև որ որդերը մացառ ելնեն։ Ուտի պէտք չէ աւլել և փոշի հանել, մանաւանդ որդանց կերակուր ուտելու ժամանակ։ Լաւ է սպունդով գետինը մաքրել երբեմն երբեմն, քան թէ աւել դորձածել։ Կոյնակէս վանդակեայ խշտին փոխելու ժամանակ պէտք չէ գահավիժաբար գետին թափել, և ոչ ողորեայ կողովներով տանիլ, որոց ծակերէն գուրս կը թափի փոշին։ Լաւ է վանդակին վրայ երկայն թուղթ տարածել, և երբ որդերը կը վերցուին խըշտոյն վրայէն, յայնժամ եղեգնեայ վանդակին մէկ ծայրէն միսեալ որորել թղթով և մէջի խշտով միատեղ մինչև միւս ծայրը, և դնել ողորածը մեղմով մնդուկի մը մէջ որ այս բանիս համար շինուած է, և անով շերամոցէն դուրս տանել մի առ մի։

Պէտք չէ օտար շերամոցէ ուր կան հիւանդ որդեր, ընդունիլ անձ մը ուրիշ շերամոց։ Ինքը կրնայ տանել

իր զգեստներով հիւանդութեանց սերմերը և ցանել որդերուն վրայ, որով կը փոխադրի նոյն հիւանդութիւնը նաև հոն։

76. Շերամոցը տաքցնել։ — Տեսանք վերը՝ որ ոչ տաքութիւն և ոչ ցրտութիւն վնաս մը կ'ընեն որդանց առողջութեան։ Բայց այս աղ սահման մը ունի, չեմք կրնար ըսել թէ անտարբեր է որ և իցէ աստիճան օդախտանութեան։

Եթէ սնուցանեմք որդերը հարիւրամասն չերմաչափի 25 ամտիճանէն վար, երկար ժամանակի կարու կ'ըլլայ, որով շատ աւուրչէք կ'երթայ աշխատաւորաց, և շատ տերեւ կորնչի խոտեաց վրայ։ Եւ եթէ հիւանդութիւն մը ոկսի գանդաղ առաջ երթալ, ինչպէս թրթրունախտ կամ կրախտ, կրնամք կորուսանել որդերուն շատերը։ Բայց և ոչ խակ 25 ամտիճանէն շատ վեր պիտի ըլլայ, որպէս զի արտաքին օդէն մեծ տարբերութիւն մը չունենայ, մանաւանդ գիշերը։ Գործաւորներուն աղ վնասակար է յանկարծական փոփոխութիւն տաքութեան և ցրտութեան, և այս դէսպիս մէջ որդանց աղ մեծ վնաս կրնայ ըլլալ, եթէ անհոգ ըլլամք զիրենք կերակրելու։ Ի վախճանի, եթէ առքութիւնը սասատիկ ըլլայ, որդերը իրենց մետաքը աճապարանօք կը մանեն, և կ'ըլլայ հաստ։ Հաւասար երկայնութեամբ աւելի կը կըսեն քան զայն բժոժները որ մանուած են 25 ց30<sup>0</sup>Հ. Վերմութեան մէջ. և միանգամայն կ'ունենայ շատ պակասորդ ոչ միայն որդակի այլ և քանակի կողմանէ։

Այս բաներս հաշուի առնլով կ'ըսեմք, թէ լաւ է սնուցանել որդերը ոչ զանդաղ և ոչ երագ։ Բայց ըստ զանդազան հանգամանաց կրնամք այս սահմանէն գուրս ելնել. օրինակ յիմ, կրնամք գանդաղել երբ եղանակը ցուրտ է և թթենոյ տերեներն ըստ բաւականին մեծցած չեն. և ընդ հակառակն, կրնամք աւելի տաքցնել երբ ինչելից պատճառի համոր ուզեմք ժամանակ շահիլ։ Հական բանը այս է, մատակարարել կերակուրը ըստ տաքութեան։

Շերամարդներէն ոմանք կ'ըսեն թէ որդերը ծնուցանելու ժամանակ պէտք է տալ 16<sup>0</sup>Հ. և տակաւ բարձրացնել տաքութիւնը մինչեւ 25<sup>0</sup> ծնանելէն մինչեւ


ի մացառ ելնելը: Բայց վերը բասածներնէս յայտնի կ'երեւի, թէ ամենեխն վնաս մը շըներ որդերը ձուերէն ծնուցանելը 25° տաքութեան մէջ, և յետոյ քանի մը ժամէն ետքը իշխցնել տաքութիւնը ի 18°, նաև ի 16°: Վասն զի այսպիսի փոփոխութիւն կը կրեն որդերը նաև բնական կերպով ցերեկի և գիշերոյ օդոյ տաքութեան աստիճանին զանազանութեամբ, որ կը նան իրարմէ տարբերիլ 5 կամ 6°:

Ստուգիւ չեմք գիտե՞ր՝ թէ օրուան տաքութեան բնական փոփոխմունքը արդեօք աւելի զօրաւոր կ'ընեն որդերը: Եւ սակայն սովորաբար լաւ համարուած է ըստ կարի միակերպ բռնել տաքութեան աստիճանը, ի սկզբանէ մինչև ցվերջ. և յարմարագոյն տաքութեան աստիճանն է 23°Հ. Ջերմաչափի: Այս միակերպութիւնը օգտակար է մանաւանդ մացառ ելնելու ժամանակ, որպէս զի բժոժին թելերը միօրինակ ըլլան: Բայց կան շերամաբոյժներ, որք որպէս զի գիշերը կերակրելէն ազատ մնան, կը պակսեցնեն տաքութեան աստիճանը և առաւօտը կ'աւելցնեն կերակրելու ժամանակ:

77. Լուսաւորութիւն շերամոցի. — Շերամաբոյժներէն շատերը կարծեն թէ շերամի որդերը կը սիրեն մթութիւն: Բայց այս բանիս հակառակ, կը տեսնեմք որ իրենք բնութեան մէջ կը սնանին բացօթեայ լուսոյ մէջ: Լաւ է զգուշանալ որ ուղղակի արելը վրանին չզարնէ, և գնել վարագոյր պատուհանին առջև, որպէս զի շերմութեան ազգեցութիւնը զօրաւոր չըլլայ: Յդ և լոյս կենդանացուցիչ են բնութեան. ուստի ինչպէս կը խորշին որդերը սաստիկ լուսէն, այսպէս և կատարեալ մթութենէ: Կը սիրեն չափաւոր լոյս: Եւ ասոր ապացոյց, երբ վրանին զարնէ արեւու շող մը, կը խորշին և կը հեռանան, և երբ մթութեան մէջ լուսոյ շող մը արձակիս, որդունք դէպ ի լոյս կ'երթան:

78. Տաղաւարիանարութիւն. — Երբ կը տեսնէ շերամաբոյժը որ որդերը հասունցած են և մօտ ի մացառ ելնել, կը պատրաստէ որդանց տաղաւարները, նոյն իսկ եղեգնեայ վանդակին վրայ, դնելով որ և իցէ ծառոց չորցած խորիներ, ցախ աւել, թփիկ և յարդ բայց այնպէս որ կազմեն զանազան տաղաւարներ,

մի յարկէ ի միւս յարկ ( Ձեւ 18 ), հաստատելով խորիներուն ոտքը վանդակին վրայ, և գլուխնին



հասցնելով վերին վանդակին, և թողլով մէջերնին դատարկ միջոցներ, և ոչ խիտ առ խիտ, որպէս զի կա-

րենան որդերը համարձակ բարձրանալ և կազմել աշնոնց ճիւղերուն մէջ իրենց բժոժները թելարձակութեամբ, և օդը կարսող ըլլայ համարձակ քալել: Տաղաւարահարութիւնը գիւրաւ կը կատարուի, երբ դժուին երկու վանդակաձեւ բարակ ծողակներ գէմ առ գէմ, և անոնց մէջ լցուին խոխիւներ: Եւ այնպէս կազմել, որ որդերը կարենան տակը կերակրիլ քանի որ գեռ կատարեալ հասունցած չեն: Կոյնպէս և վանդակին չորս կողմէ չորցած խոխիւներ կապել: Եւ երբ ժամանակն հասնի, իրենք իրենցմէ կ'երեն խոխիւներուն մէջ իրենց բժոժը կազմելու համար:

Արևելք և Խտալիոյ զանազան կողմերը մացառը կազմեն առանձին տեղ, այլեայլ ձևերով, և որդերը մի առ մի կը ժողվեն ձեռքով իրենց խշտեաց վրայէն, երբ կը հասունան ճետպհետէ, և կը գնեն ի մացառ: Այս կերպը աւելի ծախքի ենթակայ է, և որդանց ի մացառ ելնելը բռնի և ոչ կամովին եղած կ'ըլլայ: Թող զի պէտք է լաւ զիտել որդանց մացառ ելնելու ժամանակը, ապա թէ ոչ՝ շատերը անկարող կ'ըլլան կազմել իրենց բժոժը և կը մեռնին:

79. Բայց որեւէցէ կերպով ըլլայ տաղաւարահարութիւնը, պէտք է նայել որ որդերը խիտ առ խիտ չգտնուին խոռոյ մէջ, որպէս զի երկուք կամ երեք միասին չիւսեն իրենց բժոժը: Այս կրկնակ ըսուած բժոժները չեն կրնար ճախարակիլ, ուստի և են անյարգի, և ճերչէրելու կու գան:

Յորչափ առէ մացառ ելած ժամանակը, պէտք է տարբութեան աստիճանը պահել 22 ց25<sup>0</sup>Հ. քան զայս ցուրտ օդը կը թմրեցնէ որդերը և կ'ուշացնէ և կ'արգելու իսկ մետաքսին մանելը. քան զայն աւելի տաք օդը կ'աճապարէ մանելը, որով բժոժներուն թելը հաստ կ'ըլլայ:

Բաց ասկէ, պէտք է որ տեղւոյն օդը հովահարեալ ըլլայ և չոր ըստ բաւականին:

Եւ երբ խշտեաց վրայ սակաւաթիւ որդունք մնան, պէտք է զանոնք առնուլ և առանձին տեղ գնել, և վերցնել խշտիները: Եօթն կամ ութ օրէն եռքը կատարեալ կ'ըլլան բժոժները և յարմար ի վաճառ: Բայց այն բժոժները որ սերման համար պիտի պահուին, պէտք է թողուլ զանոնք քանի մի օր աւելի ի մացառ,

որպէս զի հարսանեակը ժամանակ ունենայ աւելի ևս զօրանալու:

80. Վնասակարութիւն բազմաթիւ որդանց բնակալցութեան: — Սենեկի մը մէջ մեծցած որդանց թիւը անտարբեր բան մը պէտք չէ սեպել: Կը խարուիմ մեծապէս եթէ նոյն համարիմք, օրինակ իմն, 10 ունկի որդանց բնակակցութիւնը մի սենեկի մէջ, և 10 սենեկի մէջ մի մի ունկի որդանց բնակակցութիւնը: Շատ ժամանակէ ի վեր յայտնի իմացուածէ սակաւաթիւ որդանց բնակակցութեան օգտակարութիւնը, ուստի և առակ եղած է. Փոքրիկ շերամոց, մեծ մանոց: Եւ յիրաւի, եթէ սնուցանեմք սենեկի մը մէջ մի ունկի որդ, անոր տուած բերքը կ'անցնի 50 հազարտգրամբ, մինչդեռ սնուցանեմք չորս կամ հինգ ունկի, հազիւ կ'ունենամք իւրաքանչիւր ունկիէն կիսոյն հաւասար:

Կան զանազան պատճառներ բերքին այսպէս քիչ նալուն համար: Նախ, մեծամեծ սենեակներու մէջ ուր բազմաթիւ ունկի որդ սնուցանեմք, անկարելի է առողջապահութեան ամեն կանոնները հշդիւ պահնել: Աշխատաւոր անձննք քիչ կ'ըլլան, որդերը սեղմած, տերեները շատ անգամ հսաւարակ և ապականեալ, հովահարումն ոչ ըստ բաւականին: Եւ եթէ վերոյիշեալ արգելները վերնան, կը մնայ միշտ մին, այն է տեղւոյն օդոյ պակասութիւնը, որ միշտ քիչ կ'ըլլայ առ հսմեմատութեամբ մի ունկի բռնած սենեկի օդոյն: Կամ ուրիշ կերպ ըսելով, նոյն տեղւոյն մէջ համախմբեալ կը գտնուին բազմաթիւ որդունք: Այս պայմանը բաւական կը համարուի փոխադրական հիւանդութիւնն մը շուտով տարածելու: Վասն զի ինչ խնամք որ տանիսկը շերամի ձուոց և տերենոց ընտրութեան համար, շերմութեան հաւասարապէս ամեն կողմ տարածուելուն, շատ հաւանական կրնայ ըլլալ որ որդանց մէջ գտնուին քանի մը զէշ որդունք, և տերենոց մէջ ապականեալ մասեր, և սրահին ընդգարձակ տարածութեան մէջ գտնուին կողմեր ուր ցուրտ և խոնաւ օդը աւելի զարնէ քան թէ ուրիշ կողմ, և որշափ սրահը ընդգարձակ ըլլայ, և ճետեաբար եղեգնեայ վանդակաց և որդանց թիւը բազմաթիւ, այն-

չափ աւելի կ'ըլլայ վերոյիշեալ հաւանականութիւնը, որով և աւելի վտանգ կայ որ հիւանդութիւն մը շուտով ճարակի: Եւ եթէ այս հիւանդութիւնը ըլլայ խմորախտ, կրնան ենթակայ ըլլալ նոյն հիւանդութեան սրահին մէջի բովանդակ որդերը:

81. Օգտակարութիւնն սակաւածիւ որդունք քու ժամներու. — Սակաւաթիւ որդունք բուծանելու մեծ օգտակարութիւնը ձեռքի աշխատութեանց նուազման վրայ է: Եւ յիրաւի, մինչդեռ բազմաթիւ որդունք նոյն տեղւոյն մէջ բուծանելը շատ մարդոց կարօտ է, որոց աւուրչեն է թանկագին, երբ սակաւաթիւ ըւլան որդունք, կրնան տանը մէջի մարդիկը բաւական ըլլալ, պարապելով միանգամայն տնական աշխատութեանց. և այս մեծ խնայութիւն է: Այսպէս ենթադրելով, շերամաբուծութիւնը կ'ըլլայ առանին գործ մը, խրճիթի մը, խոհակերոցի կամ շտեմարանի մէկ անկեան մէջ կատարելու, և ոչ ընդարձակ շերամոցի մէջ: Այս բանիս համար գեղացոց կը բաշխեն շերամի որդերը, որք իրենց խելծուկ տանը մէջ աւելի լաւ կը յաջողին քան թէ ընդարձակ շերամոցներու մէջ, և եղած շահը կը բաշխի տուողին և աշխատողին մէջ. Ոմանք միայն շերամի ձուն կու տան, և ոմանք ձուին հետ նաև տերեւ, և ըստ այնմ կ'ըլլան շահակից աշխատողաց հետ կէս առ կէս կամ ըստ մասին:

## ՄԱՍՆ Գ

### ՀԱՐՍԱՆԵԱԿ ԵՒ ԲԺՈՒԺ

#### ԳԼՈՒԽ Է.

ԱՆԴԱՄԱՋՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՀԱՐՄՆԵԿԻ.

82. Փոխարկութիւն թրթրոյ ի հարմնեակ. — Եթէ ձեղքեմք քժոժ մը երեք կամ չորս օրէ ետքը՝ երր սկսեր է որդը մանել զայն, կը տեսնեմք զինքը մէջը պառկած և զրեթէ անշարժ: Իր մարմինը կարցած է, ծալելով մորթը վրայէ վրայ իր մանեակներուն մէջտեղ, և գոյնն է սպիտակ կաթնեղէն, որով յայտնի կերպելն սպիր կեղեքածոյ մորթոյն և թրթրունախտի բժերը, եթէ ունենայ: Կռնակին երակը դէպ առնելի կողմ անցած է, երակին քիչ զարնելուն համար: Կը տեսնուի ևս որ թաղանթեայ ոտքերը և բիտը թումելու վրայ են, մինչդեռ երկրորդ և երրորդ մանեակներուն վրայ կը տեսնուին երկու ուռոյցք, որք են առաջին նշանք կազմութեան թևոց: Ներքին գործարաններն ալ փոփխութիւն կրած են, և գլխաւորն է փոքրկացումն մետաքսարեր անօթոց և կարձումն ստամոքսի: Ի վախճանի, կը նշմարի կազմութիւն նոր մորթոյ ի ներքոյ հնոյն, որ է յայտարար նոր խորխաթափութեան:

Եւ կատարի այս խորխաթափութիւնը, քժոժը մանելէն երեք օր ետքը: Բայց կենդանին որ կ'ենէ յիտ այս խորխաթափութեան, չէ թրթուր երկայնաձև և ոտքեր ունեցող, կարող շարժելոյ և ուտելոյ, այլ

զանգուած մը ձուածե և զրեթէ անզործ : Այս նոր կերպարանը կրչի Հարսնակ (Տես Տախտակ Ա) . և է իսկապէս կերպարանափոխրիւն : Եւ այս կերպարանաց փոփոխութիւնը ի թրթրոյ ի հարսանեակ կը կատարուի աստիճանաբար և դանդաղութեամբ, ըստ բնական օրինի որ կը տեսնուի ամեն կենդանի էակաց աննդեան վրայ . և պատճառ չկարենալնուա նշմարել կերպարանաց վրայ եղած ճետպէտէ փոփոխութիւնը, է վրայի ծածկութին դիմահարութիւնը և պնդութիւնը : Երբ վրայի խորխը թափի, յանկարծ երևան կ'ելնէ նոր կենդանի մը բոլորովին կերպարանափոխ :

Կարեոր է զիտել թէ ինչպէս հարսանեակը կը թողութրթրոյ մորթը որով շրջապատեալ է : Բատ քննութեան Ոէսմիւրի, կենդանին կ'ուռեցնէ և կ'երկնցնէ իր յետակողմեան մասը, և յետոյ խկոյն կը կծկի, որով իր մարմինը կը բաժնուի յետակողմեան մորթէն, և կը զրաւէ միայն թրթրոյ մորթոյն առաջակողմեան մասը : Ուռելով և կծկեռով փոփոխակի, կը պատռէ մորթը կռնակի կողմէն, և կը մզէ գէպ ետե և կը թողու ի բաց իբրև փոքրիկ ծրար մը ցնցուույ : Աը տեսնուին այս խորխին վրայ շնչափողյ ութեւտան երակները իրենց շնչահաններով, և բերնին ամեն մասերը և գանկին թեփերը :

83. Նորակազմ հարսանեակ . — Նորակազմ հարսանեակն է կակուլ, և զոյնն է դեղին պայծառ, մարմիյն երեսը ամրողլ թրջած է հեղկով մը որ մարմին կ'ելնէ : Շնչահաններն են կռնածե բացուածք . կը ռնակի երակին զարնուածքը կը մզէ զարիւն երբեմն յառաջ և երբեմն ետե, և ոտքերը որ դեռ կիսակազմ են, կրնան մարմին զատուիլ և ի լող գալ ճեղկի մը մէջ . և ասով կրնամք որոշել թրթրոյ և թիթռան համեմատակից մասերը : Կը տեսնեմք ևս որ եղջիւրներն կ'ենեն զանկին փորուածքին մէջէն ուր հաստատուած էին իր կակներուն զնդերները . ոտքերն կ'ելնեն ուր էին թրթրոյ առաջակողմեան ոտքերը, և թեւերն կ'ելնեն կուրծքին մանեկաց երկու կողմերէն :

Փանի մը ժամէն ետքը մարմինը կը զօրանայ վրայի ճեղկին չորնալով, որ իբրև շնարակ մը կը պատէ մարմիյն չորս կողմ : Եւ այս շնարակէն կախումն ունի

և մարմիյն գունառութիւնը, որ պայծառ դեղնէ կը դառնայ ի դեղին ոսկեգոյն լամ ի թուխ : Ոէսմիւր զիտեր է որ թխագոյն ննարակ մը տարածելով արծաթագոյն ճերմակ յատակի վրայ, տայ ոսկեգոյն ցոլմունք : Կան միջատներ որոց վրայ այս գեղեցիկ ցոլմունքը յայտնի կը տեսնուի, որով և կ'արդարանայ կոչէն զիրենք հարսանեակ :

84. Հարսանեակ ըրս կամ հինգ օրուան . — Հարսանեակն հետզհետէ բազմակերպ փոփոխութիւններ կրելով . երբ ըլլայ չորս կամ հինգ օրուան, կը կարծի և ևս մարմիյն երկայնութիւնը, զլխոյն նզաց կրկին հանգոյցներն իրարու կը մտենան, նոյնպէս և կուրծքին երեք հանգոյցներն, որոց երկու վերջիններն իրարու կը միանան, և փորին ութ հանգոյցներն իրարու միանալով կազմեն չորս հանգոյց : Կանակի երակին զարնուածքը տկար և անկանոն կ'ըլլայ : Ստամքն է ծուածե քսակ մը, որկորն է երկայնածե խոզակակ մը, որ քովնտի ուռեցք մը ունի որ է խածեակ, որոյ մէջ կը հաւաքուի կալաքարային դեղնացոյն և սահուն հեղուկ մը, զոր կը փսխէ թիթեռն իր բժոժք ծակելու համար : Այս հեղուկը կը լուծէ բժոժին խէժը, ինչպէս կ'ընէ եւացեալ չուրը . որով թիթեռն կրնայ դիւրաւ իր թաթերով և զլխով յաջեակ բաժնել թելերը և ծակ մը բանալ, բժոժէն դուրս ենելու համար : Փորոտիքն երկու որիշ մասերէ կը բաղկանան . առնելի կողմն է երկայն խողովակ մը, որ կ'ընդունի ստամքէն քիչ մը վար երկու ազուգայններ, որոց ճետ կը միանան Մալպիկեան վեց խողովակներն, որոց ծալքը մարմիյն մէջ կը ծածանին : Ետեկի կողմէն փորոտիքն կը վերջանայ տանձածե մեծ քսակով, որ է քսակ կուրազոյ, ուր կը ժողովի Մալպիկեան խողովակներուն ճեռքով աղբային նիւթմը կարմրագոյն կամ թխագոյն, հարուստ աշակերէն միզատներով :

Դնեմք հոս չորս հինգ օրուան հարսանեակի մը ներքին գործարանաց կազմուածքը, մանրացուցով եռապատիկ մեծած ({{թեւ 19}}) :

Ա. Կանակին երակը .

Բ. Ամրածիք ծախակողմեան .

գ. Առամբու.


դ. Քսակ կուրաղւոյ.

ե. Շարունակութիւն ջղաց.

զ. Խողովակք Մալպիկեան.

Զեկին մէջ կիտանիշ դրուած գիծերն կը ցուցանեն մորթին ծալուածքն և չնչահաններն:

84. 19.



85. Կը ցամփին այս հասակին մէջ հարսնեկի լորձնային գեղձերն, կը դատարկին մետաքսաբեր գեղձերն, և կը մնան միայն երկու կարմրորակ ծրարներ, որք են մնացորդք ընդունարանաց մետաքսի, կպած ստամոքսին երկու կողմին վրայ: Շնչափողներէն ոմանք անհետ կ'ըլլան, և այլք աւելի ևս կը

լայննան: Կերպաւորին ծննդական գործարաններն արուի և իգի, և ծուերն կազմին իգին ծուարանին մէջ:

Հինգ օր անցնելէն ետքը որչափ առաջ երթայ հարսնեակը իր հասակին մէջ, իր ամեն գործարաններն կը զօրանան և կը մեծնան, արեան շրջանը կանոնաւոր կ'ըլլայ, և կ'ուղղի կուրծքէն դէպ ի փորը. կազմին ապագայ թիթռան դնդերներն, նոր շնչափողներն կը տարածուին մարմնոյն մէջ իրենց ճիւղերով. ծուերուն կեղկը խեփորտով կը պատի. և ի վախճանի, մորթոյն երեսէն նիւթ մը դուրս կ'ենէ, որով կազմի թիթռան մազոս և թեփոտ մորթը: Համառօտը ըսել, մնար հին հարսնեկէն ուղիլ բան, բայց եթէ վրայի ծածկոյթը, որոյ տակ կերպաւորեալ է թիթեռնիկը կատարեալ կերպով, և ժամանակը հասնելով կը ծակէ և դուրս կ'ենէ:

86. Շնչառութիւնն հարմնեակի. — Հարմնեակը կարու է օգոյ շունչ առնլոյ համար, և իր շնչառութեան գործարաններն են Շնչափողք, որոց արտաքին բերանը կ'ըսուի Շնչահան: Երբ հարսնեակը կատարեալ հասակի մէջ գտնուի, անհետ կ'ըլլան յետակողմեան շնչափողները, և կը շնչէ կենդանին առաջակողմեան շնչափողներով, որոց շնչահաններն կը ծառայն շունչ տալոյ և առնլոյ համար: Մինչդեռ թրթուրը ոչ եթէ շնչահաններով կը շնչէ, այլ բովանդակ մորթոյն երեսէն:

Ինչպէս որ ըսինք թէ հարսնեակը կարօտ է օդոյ, նոյն է ըսել նաև այն բժոժից համար որ կը պահուին ծուոյ համար. վասն զի բժոժին մետաքսեայ փաթոյթը թափանցելի է կազից: Ուստի եթէ բժոժներն նեղ և ամրափակ տեղւոյ մէջ դիզուած կենան, կը մեռնին մէջի հարսնեակներն քանի մը օրուան մէջ, թթուածնի պակսութեամբ, կամ շնչասպառ ըլլալով բնածխական թթուուտով: Կրնամք շուտով սպաննել բժոժին կենդանին, դնելով բժոժները ծծմբային թթուուտի կամ կազեղէն աւշակի, ջրածնական ծծմբուտի, քափուրի, ալքոհոլի և ուրիշ նիւթոց գոլորշեաց մէջ: Ծխախոտոյ ծուին ալ վնասակար է հարսնեկաց և մանաւանդ թիթռանց:

Թուուի թէ հարսնեկաց շնչառութեան գործարանները

աւելի վափուկ են քան թրթուրներու։ Գլշ հովահարեալ հարսանեակներէն տկար թիթեռներ կ'ելնեն, և հետեաբար իրենց ածած ձռն հասարակ կը համարուի։

Հարսանեակներն կ'արտաշնչեն ոչ միայն թթուռուտքնածխական այլ և ջրեղէն գոլորշիք առատապէս։

87. Կորուստ կշռոյ հարսնեկաց. — Հարսնեկաց կմուը հենդիետէ կը նուռազի իրենց արձակած ջրեղէն գոլորշեաց պատճառաւ։

Ըստ Տանտորոյի հասունացեալ որդ մը որ պատրաստ ըլլայ մանելու, կը կշռէ ՅԱ, 66 (բայց որդն է մեծ տեսակէ). որոյ բժոժը ութ օրէն ետքը վաճառման հանելու ժամանակ կը կշռէ 2Կ, 18. ասոր մի մասն է հարսնեկին կշռու 1Կ, 84. ունկից կը հետեւի թէ այս միջոցիս մէջ կենդանւոյն կշռու պակսած է 1Կ, 48. այս ինքն հարսնեկի կշռոյն գրեթէ հաւասար։

Ոնկէ ետքը կորուստը կը նուռազի, և ըստ Տանտորոյի թիթռան կշռան է 0Կ, 80 արուի և 1Կ, 41 իգի։ Եւ նուռազումն կշռոյն յառաջ գայ մանաւանդ այն հեղէն դոր կ'արձակէ կենդանին բժոժէն գուրս ելնելու համար։

88. Ազդեցութիւն ջերմութեան. — Շնչառութիւնը և ոննդեռն ամեն գործերը կախումն ունին շրջասիրու օգէն։ Տաքցնելով տեղը 30 կամ 35°Հ. և տալով քիչ մը խանաւութիւն, բժոժներն որ ժողված ըլլան մացառ ելնելուն վեցերորդ օրը, կ'ելնէ թիթեռնիկը 10 կամ 15 օրէն ետքը. 20 ց25° տաքութեամբ կ'ելնէ 18 կամ 20 օրէն ետքը. 10 ց15° տաքութեամբ կրնայ հարսնեակը մնալ մինչև ցգարուն. և 2° մէջ կրնայ ապրիլ մինչև տարի մը. քան զայս աւելի ցրտութիւն մը որ երկար տևէ, կրնայ վլաստակար ըլլալ իրեն. զրոյ աստիճանի մէջ կը մեսնի յետ չորս ամսոց Եթէ ցըրտութիւնը սակաւատե ըլլայ, կրնայ դիմանալ քան զայս աւելի սաստկագոյն ցրտութեան։

Այս բանս միայն շերամի հարսնեկաց սեպհական չէ. ամեն ձմեռ որ և իցէ տեսակ հարսնեակներն և թիթեռներն կը դիմանան նաև սաստիկ ցրտութեան, և գարնան կը կենդանանան իրբեւ թէ ձմեռն մեղմ եղած ըլլայ։

89. Հարմնեակները իսկոյն սպաննելու տաքութեան աստիճանը. — Հարսնեակները իսկոյն սպաննելու համար բաւական է 75 կամ 80°, բայց 50 կամ 60° տաքութիւնն ալ բաւական կը համարուի եթէ երկարատես ըլլայ իր ազգեցութիւնը. արեւուն տաքութիւնն անգամ բաւական կը համարուի, եթէ ութ ժամ միաւ կերպ անոր ազգեցութեան տակ դրուին։ Հարսնեակները շուտով սպաննելը կախումն ունի նաև օդոյ խոնաւութեան աստիճանէն։ Որչափ օդը խոնաւ ըլլայ, այնչափ աւելի շուտով կը մեռնին։ Բայց լաւ կը համարուի չոր օդը, որպէս զի չկակզնան բժոժներն և երևան չեննեն բիծեր որ կը գոյանան յաւալագոյն մեռած հարսնեակներէ՝ դավկամբ կամ խորախտիւ։

Վերջը պիտի խօսիմք հարսնեակները սպաննելու կերպին վրայ, բժոժին մետաքսը առնլոյ համար (95)։

## ԳԼՈՒԽ Ը.

ՀԻՒՍՆԴՈՒԹԻՒՆՔ ՀԱՐՄՆԵԿԻ

90. Հարմնեակ կրախտացեալ. — Թրթրոյ վրայ տեսնուած (45) ախտաբանական այլայլութիւնները կ'երեին նաև հարսնեկի վրայ: Թէ որ, օրինակ իմ, որդ մը իր հասուննալէն քիչ առաջ հարակի բորբոսիւ կրախտի, կը կազմէ նոյնպէս իր բժոժը որ առաւել կամ նուազ թանձր կ'ըլլայ ըստ մեծութեան մետաքսարեր գեղծից: Բայց այս բժոժին մէջ կը մեռնի անվրէպ կենդանին կրախտի բորբոսէն. իր դիմակը կը չորնայ և կը քարանայ. և եթէ օդը սաստիկ չոր չըլլայ, կը պատի գիտակը ճերմակ փայլուն փոշով: Ոչ երբէք կրախտացեալ հարսնեակը կրնայ դառնալ ի թիթեան և գուրս ենել:

Բժոժ մը որ առողջ թրթուրէ կազմեալ ըլլայ, կը պահէ իր հարսնեակը կրախտին բորբոսէն: Զինքը կրախտիւ ախտացնելու համար, պէտք է կամօք բանալ բժոժը և սերմանել կենդանւոյն վրայ կրախտին սերմիկները:

Տանտոլոյ փորձեր է որ կրախտացեալ բժոժներէ մի հազարազրամ կազմելու համար պէտք է 1442 բժոժ. այս կշռոյն 358 դրամն է մետաքսեայ մասը, մինչդեռ մի հազարազրամ առողջ բժոժներուն մետաքսեայ մասն է իրը 154 դրամ: Ուստի այս երկու տեսակ բժոժներուն գնոյն համեմատութիւնն է 7 առ 3: Բայց պէտք է գիտել որ կրախտացեալ բժոժները կարժառ առնալոյ ժամանակ իրենց թեթևութեան պատճառաւ կորուստ կ'ունենան, որ և կը նուազէ իրենց արժէքը:

91. Հարսնեակ թրթրունախտացեալ. — Թրթրունախտը կրախտի պէս չկրնար հաղորդիլ առողջ հարսնեկի բժոժին վրայէն: Թէ որ հարսնեկի մը վրայ տեսնուի թրթրունախտի նշաններ, ըսել է թէ ստացած է այս ախտը թրթուր եղած ժամանակ: Բայց

որչափ ալ հարակած ըլլայ այս ախտը, և սակայն հարսնեակներէն շատերը կ'երպարանափոխ կ'ըլլան ի թիթեան: Եւ այսպէս այն պատառաբոյծ մասնիկներն կրնան փոխանցիլ յաջորդ ծննդեան՝ մտնելով ձուերուն մէջ: Փասթէօր քննութեամբ իմացաւ որ երբ այս պատառաբոյծ մասնկանց առասութիւնը պատահի թրթրոյ վրայ չորրորդ խորխաթափութենէ առաջ, ըսել է թէ հարսնեակները անդուստ ի սկզբանէ ունէին, և թէ ձուերուն մեծագոյն մասը մալակոնեալ էին այս պատառաբոյծ մասնիկներով: Եւ ընդ հակառակն, եթէ թրթուրներն ստանան այս մասնիկները մացաւ ենելին քանի մը ժամ առաջ, զժուարաւ կը ճանչցուին հարսնեկաց վրայ այս մասնիկները ութի կամ տասն օրէն առաջ: Եւ եթէ տեսնուին այս ժամանակէս առաջ, յայնժամ հարսնեակները կ'ուռին տանձաձեւ և ախտը կը ճարակի շուտով: և սակայն ձուերն համեմատաբար քիչ ախտացեալ կ'ըլլան և երաքանչիւր իգի ձուերուն մի մասը բոլորովին ազատ է այս ախտէ: Եւ ասով կը մեկնուի թէ ինչպէս թրթրունախտացեալ թիթունք երբեմն կու տանձուեր սակաւ ախտացեալ և երբեմն բոլորովին ախտացեալ:

Վերջը պիտի խօսիմք առանձինն թէ ինչպէս թիթաւոր ձուարկութեամբ և թիթունց ընտրութեամբ կրնամք անհոգ ըլլալ այս տարբերութեանց վրայ, և ապահով ձուոց ընտիր ըլլալուն վրայ:

Եթէ ուղէ մէկը գիտել ճշդի կոյտ մը բժոժներուն մէջ ախտացեալներուն համեմատութիւնը, պէտք է առնուլ այն կոյտէն փաքրիկ մաս մը հասակաւոր հարսնեակներ, որք մօտ ըլլան դառնալ ի թիթեան, և կամ լաւ ևս՝ առնուլ թիթեաններ և գնել յերմանոցի մէջ, որպէս զի երկու երեք օր երագէ միջատաց առումը, և ընել անոնց վրայ քննողութիւն:

Պատառաբոյծ մասնիկներն հարսնեակներու վրայ, մտնաւոր տեղ մը չունին իրենց սեպհական այլ ամեն կողմ կը տարածուին, ինչպէս թրթուրներու վրայ:

92. Հարմնեակ խմորախտացեալ. — Ոյս հիւանդութիւնս ալ չարագուշակ հիւանդութիւն մի է, որ կը տեսնուի երբեմն հարսնեկաց վրայ, և կ'ընէ առաւել

կամ նուազ կոտորած, և անոնցմէ միայն անոնք կ'աւպրին որ զօրաւոր են կազմածով կամ քիչ խմբախտացեալ: Կը կազմեն իրենց բժոժը, և ոմանք կը մեռնին յառաջ կամ յետ դառնալոց ի հարսնեակ՝ աղտեղեավ բժոժը, և այլք կ'ասլին և, կը դառնան ի թիթեռն, և կը զուգաւորին և կ'ածեն ձուեր:

Արդ փորձիւ իմացուած է թէ այդ ձուերն յաջորդ տարին յաջող ելք մը չեն ունենար: Այս ձուերէն ծնած որդերը թէպէտ չեն ցուցաներ նշան մը հիւանդութեան, բայց իրենց տկար կազմուածքին պատճառաւ ենթակայ կ'ըլլան խմորախտի: Այս բանիս համար երբ կը տեսնուի սենեկի մը որդանց վրայ խըմորախտի նշաններ մացառ ելնելու ժամանակ, լաւ է անոնցմէ սերմն չառնուլ:

Բայց թէ որ որդանց վրայ դիսողութիւն եղած չըլլայ մացառ ենինելու ժամանակ, և ունենամք միայն բժոժներ, և ուզեմք զիտել թէ հարսնեակներն ախտացեամ են խմբախտիւ թէ ոչ, կրնամք նայիլ թէ բժոժներուն կոյտին մէջ ո՛րչափ աղտեղեալ բժոժներ կան: Մանրացոյցը երեան կը հանէ հարսնեկաց գործարանաց փոտութիւնը. շատ անգամ գարշահոտութիւնն իսկ բաւական կը համարուի իրենց փոտութիւնը յայտնելու: Յետոյ համրել թէ 500 բժոժներու մէջ ո՛րչափ աղտեղեալ բժոժներ կան ի սկզբան բերքը բոլվելու ժամանակ և ո՛րչափ 8 կամ 10 օրէն ետքը: Եթէ թիւը աւելնայ մեծապէս, ըսել է թէ կոյտին մէջ տիրած է խմորախտը, ուստի և պէտք չէ անկէ սերմն առնուլ:

Կրնամք ևս բանալ այս ինչ թուով բժոժներ, և գիտել թէ հարսնեկաց թևերուն պատեանը, կամ նոյն իսկ բովանդակ մարմինը գունաւորեալ է ի թուխ կամ ի սեւաւ. այս գոյնը նշան է խմբախտի:

Ի վախճանի, կրնամք դիտել մանրացուցով հարսնեկի ստամբսին մէջի նիւթերը: Փասթէօր դիտեր է որ բժոժներու կոյտի մը մէջ, ուր ճարակեալ է խըմորախտ, հարսնեկաց ստամբսը աւելի մեծ է քան թէ բնական վիճակի մէջ, և ստամբսին մէջ կը գըտնուին խմբախտը համարչի հատիկներու պէս շարուած, իսկ թրթրակներ քիչ անգամ: Աւելի ևս ախտացեալ

են այն հարսնեակները որոց թւերն սկ են: Եւ եթէ այդպիսիները բազմաթիւք են, յայտնի կը ցուցանեն թէ սենեկին մէջ տարածուած է խմորախտը. այլ եթէ սակաւաթիւք կամ ոչինչ, չեմք կրնար հետևանք մը հանել: Վասն զի Փասթէօր և Ռուլէն դիտեր են բժոժներու ընտիր կոյտի մը մէջ, որ մացառ ելնելու ժամանակ անստգիւտ կը համարուէր, գտնուած են հարսնեակներ որոց ստամբսին մէջ կային համարչի հատիկներ: Եւ ընդհակառակն, այն կոյտը որ թեթև խմորախտացեալ էր, անոր հարսնեկաց մեծագոյն մասը բոլորովին ազատ էր այս ախտին. և այդ կը ցուցանէ թէ իրենք կարող եղեր են մարսելու և հալեցնելու խմորոյ պատճառ եղող նիւթերը, մինչդեռ կային անշուշտ այդ նիւթերը որդան վիճակի մէջ:

Ըսածնէս կը հետևի, թէ անօպոտ է դիտել մանրացուցով հարսնեկաց ստամբսը, վասն զի առանց անոր դիւրին է իմանալ խմորախտին հարակումը:

93. Հարսնեակ դալիացեալ. — Դալրւկն այնպիսի հիւանդութիւն մի է, որ կրնայ տկար ազդեցութիւն ունենալ որդան վրայ, որով արգել չըլլար իր բժոժը կազմելու և դառնալու ի հարսնեակ: Բայց կենդանին երկարակեաց չըլլար, կը սկնայ իր մորթը, և յետոյ կը պատռի. բոլոր մարմինը կը դառնայ սկ, կակուղ և լոյծ, որ կը բժաւորէ ներսէն բժոժը: Այս աղտեղութիւնը կը տարբերի խմորախտի աղտեղութիւնն, վասն զի մանրացուցով կը տեսնեմք բազմանիստ հատիկներ, յայտարար դալկան. մինչդեռ խմորախտի աղտեղութիւնը լի է սերմամբք խմորոյ և թըրթրակի:

## ԳԼՈՒԽ թ.

### ԲԺՌԾ

94. Քաղը Ամբողջ Եւ ընտրութիւն քժոժից. — Երբ ժամանակն համար թժոժները քաղելու, որ կ'ըլլայ յետ եօթն կամ ութ առուր ի մացառ ելնելէն, պէտք է քաղել, մաքրել օտար նիւթերէն որ կպած կրնան ըլլալ, և զատել ճմլածները և աղտեղիները: Սովորաբար չեն զատեր կրկնակները, որք ներելի են 4 կամ 5 առ ¼ եւրոպական ցեղերու համար, և 15 կամ 20 առ ½ յապոնական ցեղին համար, և յետոյ կշռել, և վաճառել մանողաց: Պէտք չէ վաճառումը ուշացնել, վասն զի ամեն օր հարսնեկաց կշիռը կը պակսի, և ճետեաբար նաև թժոժից:

Հարիւր հազարաբամ թժոժ որ կշռի քաղելու օրը, և պահուի 22 Հ. աստիճանի մէջ, կը պակսի օր ըստ օրէ ըստ Տանտոլցի հետագայ չափով,

### ՀԱՅՐ.

Առաջին օրէն ետքը	99, 1	Վեցերորդ օրէն ետքը	96, 0
Երկրորդ	» 98, 2	Եթներորդ	» 95, 2
Երրորդ	» 97, 3	Ութներորդ	» 94, 3
Չորրորդ	» 97, 0	Իններորդ	» 95, 4
Հինգերորդ	» 96, 6	Տասներորդ	» 92, 3

Այս թիւերը քիչ մը կը փոփոխին ըստ ցեղի որդանց և ըստ խօնաւութեան ողոյ:

Թժոժ մը միջին մեծութեամբ և բարեկազմ, իտաւական ցեղէն, կը կշռէ իրը 2 գրամ. ուստի անկէ պէտք է 500 հատ 1 հազարաբամ կազմելու համար: Իսկ այն ցեղէն որ մեծագոյն թժոժ կազմեն, թիւը կ'իջնէ մինչեւ 400 և քան զայն պակաս. յապոնական ցեղին համար կը բարձրանայ մինչեւ 800 և աւելի: Երբ որդերն լաւ սնունդ առած չեն, մանաւանդ յետ չորրորդ խորխաթափութեան, իրենց թժոժներն քիչ կը կշռեն: Օրինակ իմ, փոխանակ 500 հատը հա-

զարագրամ մը կշռելու, հարկ է 600 հատ կամ աւելի: Այսու թժոժներու կշռոյն մետաքսեայ մասն է 14 տիկ առ ½, իսկ էգ թժոժներուն 11 տիկ առ ½: Այնպէս որ եթէ կարենայինք զատել արու թժոժները էգ թժոժներէն, արուներն աւելի մետաքս կու տային հաւասար կշռով քան թէ էգերը. և հաւասար թուով թժոժից, էգերն աւելի կուտային մետաքս քան զարուները:

Լատ Տանտոլցի 100 հազարաբամ թժոժ ընտիր տեսակէն և իտալական ցեղէն, կը բաղկանայ

### ՀԱՅՐ.

Հարսանեակ	.	.	.	84, 200
Խորխ	.	.	.	0 450
Թժոժ մետաքսեայ	:	:	:	15, 550

Այս 15Հայր, 350 մետաքսէն մանողներն կ'առնուն 8 և երեխն 9 հազարաբամ, քիչ անգամ 10 հազարաբամ մետաքս անգործ. մացորդն թերի կը համարուի, դոր կը դղէն, և յետոյ կը մանեն ուրիշ հիւսուածոյ նիւթոց պէս:

95. Թժոժներուն մէջի հարսնեակները սպաննելու կերպ. — Երբ ժամանակն երկարելով վախցուի որ թժոժներուն մէջի հարսանեակներն դառնան ի թիւթեռն, պէտք է զիրենք խեղղել զնելով տափարակ սակառիներով վրայէ վրայ չերոցի մէջ, և տաքցնել 70 կամ 80 աստիճան, արձակելով կամ ոչ ջրեղէն գոլորշէք: Բաւական է 10 վայրկեան այս տաքութեամբ զիրենք խեղղելու համար: Ջրեղէն գոլորշէք կրնամք շնորով չերոցին մէջ այս տաքութեան աստիճանը ունենալ, մինչդեռ չերոցը կրակով տաքցնելու համար երկու ժամ կ'ուցէ: Գոլորշէն այս անյարմարութիւնը ունի որ կը կակցնէ թժոժները, որով և կորուստ կ'ըլլայ, մանաւանդ երբ աղտեղի թժոժները ըլլան:

Թժոժները խեղղելը ծծըմբային թթուուտով, կաղեղէն աւշակով, ջրածնական ծծըմբուտով, բնածխոյ ծծըմբուկով, կու տան պակասաւոր և ոչ ընտիր մետաքս:

Յետ խեղղելու հարսանեակները պէտք է թժոժները

չորցնել տարածելով օդոյ մէջ շուք տեղ, և շարունակ վերի վար ընել, որպէս զի միօրինակ չորնայ և պահուի մէցերէ: Չորս կամ հինգ ամսէ ետքը կը ույ կորուստը եր վերջն կէտը կը համնի. և յայնժամ 100 հազարա գրամ գալար բժոժ գեղին ցեղէն, չորցած՝ կը կշռէ 32 կամ 33 հազարա գրամ, որոցմէ 32պէր, 1 կամ 32պէր, 2 տայ 1 հազարա գրամ մետաքսեայ թել անդործ:

Ի վախճանի, չորցած բժոժները պէտք է. խնամով զատել դաս դաս. ընտիրները, տկարները, աղտեղիները, կրկնակները, ծակոտները, և այլն:

96. Կազմութիւն բժոժի. — Կրնամք իմանալ բը ժոժին մետաքսեայ թելերուն ծալքը, դիտելով որդան աշխատելուն ժամանակ թէ ինչպէս կը կազմէ իր բժոժը. կամ տաք ջրոյ մէջ դնելով մետաքսեայ թելը առնուլ մեղմով ի կարժառ, և կամ ճեղքելով շոր բժոժ մը և դիտել մանրացուցով: Եւ այսպէս կը տեսնեմք որ մետաքսեայ թելը կ'ընէ փոքրիկ գեղեր կամ ծրաբներ, որք ծալլուած են նման 8 թուոյն: Այս թելը տափարակ է, և իր լայնութիւնը եռապատիկ կամ քառապատիկ աւելի է քան զթանձրութիւնն. և թելին երկայնութեան մէջտեղ ակօս մը կայ, որ է երկու բարակ թելերուն իրարու հետ միացած տեղը: Այս ակօսը տեղ տեղ բաց է, երկու բարակ թելերը իրարմէ բաժնուած ըլլալուն համար:

Կաթիլ մը կալի թափելով բժոժին վրայ, մետաքսեայ թելերը կը բաժնուին խակոյն, լուծելով անոր վրայի զունաւոր փաթոյթը:

97. Կարժառումն բժոժից. — Բժոժներուն մետաքսեայ թելը քակելը շատ դիւրին բան է: Պէտք է առնուլ բուռ մը բժոժ և դնել կոնքի մը մէջ, ուր ըլլայ տաք ջուր գրեթէ եռացման աստիճանի մէջ. այս ջուրը կը կակղցնէ բժոժներուն վրայի մածուցիկ նիւթը և կը լուծէ. և յայնժամ պէտք է թեթև կերպ զարնել բժոժներուն վրայ գաւազանով կամ վրձինով, որով բժոժներուն վրայի մազմղուկները կ'ելնեն, և մաքուր թելը աղատ կը մնայ, զոր պէտք է առնուլ ճախարակի վրայ մի առ մի:

Բայց թէ որ այս գործը ուղեմք կատարել առուտուրի համար և խնայողական կերպով, պէտք չէ իւ-

րաքանչիւր բժոժէ առանձին թել քաշել, որ շատ բարակ կ'ըլլայ և գժուարագործելի, այլ պէտք է կցել 4, 5, 6 կամ աւելի թելեր իրարու հետ, և երբ սպասին բժոժներն, նոր թելեր կցել հնոյն հետ, միշտ նայելով որ նոյն թանձրութիւնը պահով և նոյն կը լիու այս ինչ երկայնութեան մէջ, և թելն ըլլայ զլանածն և մաքուր առանց մազմղուկի: Ի վախճանի, պէտք է ջրոյ տաքութիւնը և կարժառին պտոյտը այնպէս յարմարցնել, որ բժոժին վրայի թելերը բոլորովին պարզին և չմնան ծալլուածք կամ համգոյց: Ջրոյ տաքութիւնը կ'ըլլայ սպիրաբար 70 ց80°Հ. և կարժառը որոյ շրջապատն ըլլայ երբ 2 մետր, պէտք է որ վայրկենի մը մէջ ընէ 80 ց120 պտոյտ:

98. Երբ մետաքսեայ թելերն համար ի կարժառ, պէտք է որ բաւական չորցած ըլլան, որպէս զի իրարու հետ չփակչին. ասոր համար կարժառներն կը դնեն ըստ բաւականին հեռի ի կոնքէ, կամ կը փակեն արկղի մը մէջ, ուր կը քալէ տաք օդ:

Բժոժներուն վրայի թելը սպառելէն վերջը մնացորդը ջրոյն յատակը կ'իջնէ, զոր պարզուտով կը հանեն դուրս, և այս մնացորդին վրայի մնացած թանձրագոյն և քիչ մետաքսը կը զգեն, որ կոչի Մետաքս կոնքերէն, և մէջի հարսանեակները կը չորցնեն կը մնարեն և կը գործածեն պարարտութեան:

99. Մաքութիւն անգործ մետաքսի. — Անգործ մետաքսը ընտիր ըսուելու համար պէտք է որ ըլլայ մաքուր, և իր բարակութիւնը, կշուը, առածգութեանը, փայլը և գոյնը միակերպ՝ բոլոր երկայնութեան մէջ: Մաքուր ըլլալու համար պէտք է որ աղատ ըլլայ աղուամազներէ, մանր թեթևէ, մազմղուկներէ, որոցմէ աղատելու համար, կարժառի վրայ փաթութելէն առաջ, կ'անցնի սրծելի մը բերնէն, որով կը վերնան այդ պակասարդ մասերն որք կոչին Փուրծ մետաքսի:

100. Ցարգ անգործ մետաքսի. — Բժոժներէ եւ լած մետաքսը կ'ըսուի Անգործ մետաքս, այս ինքն, հանդերձանք մը գեռ կրած չէ, որոյ յարգը կը տրուի ըստ կատարելութեան և միակերպութեան թելին: Այս բանիս համար պէտք է առնուլ 20 կարժ, հաւասար երկայնութեամբ, և կշռել մի առ մի, և առնուլ

միջին կշիռը, և գիտել թէ այս միջին կշիռը որչափ տարբերութիւն ունի առ առաւելն և առ նուազն :

Կարժի մը երկայնութիւնը կ'ըլլայ սովորաբար 500 մետր, և կշիռն 5 հարիւրորդագրամ, Բայց որովհետեւ օդոյ խոնաւութիւնը կ'աւելցնէ կարժին կշիռը, ուստի փորձոյ համար առնուած կարժերը կատարեալ չոր պիտի ըլլան, գնելով չերոցի մէջ որոյ տաքութիւնը 100° չ. ըլլայ, և յետոյ կշուել, և այդ կ'ըսուի բացարձակ կշիռ, և անոր վրայ աւելցնել 11 առ %, որով կ'ըլլայ մերձաւոր այն կշռոյն զոր կ'ունենամք չափաւոր չոր օդոյ մէջ, և այդ կը համարուի Օրինացոր կշիռ։ Վասն զի խոնաւ օդոյ մէջ կշիռը կրնայ առաւելու մինչեւ 24 առ % բացարձակ կշռէն :

Յետ սահմանելոյ անգործ մետաքսին յարգը, կը ծրարեն և կը խաւրեն ի վաճառ :

101. Կոռուականութիւնն եւ Արածգութիւնն մետաքսի. — Ինչպէս կարեռ է գիտել մետաքսին յարգը, այսպէս և իր մեքենական յատկութիւններն, մանաւանդ իր կառւականութիւնը և առածգութիւնը :

Եթէ անգործ մետաքսեայ թելի մը ծայրէն փոքրիկ ծանրոց մը կախեմք, որոյ կշռն այնչափ ըլլայ որ չփրթի թելը, կը տեսնեմք որ կ'երկննայ։ Այս երկննալը կրնայ երկու մասն բաժնուիլ. մի մասն է տեւական, որ կը մնայ ծանրոցը վերցնելէն վերջնալ, միւսն՝ առածգական, որ անհետ կ'ըլլայ թելին իր վրայ ամփոփմամբ։

Ուսպինէ փորձեր է որ 1 մետր երկայնութեամբ մետաքսեայ թել մը երկննալով 50 հազարորդամետր, այս երկայնութեան 15 մասն է տեւական, 35 մասը առածգական։ Երկննալով 100 հազարորդամետր, տեւական և առածգական երկայնութիւններն կ'ըլլան 50, 50։

Ըսածնիս լաւ ևս կը տեսնուի հետագայ աղիւսակին մէջ, զոր Փերսոզ նշանակած է, փորձելով 50 հարիւրորդամետր մետաքսեայ թելի վրայ։

ԶԳՈՒՄՆ	ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ	ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ	
		Տեական	Առածգական
10	3	»	3
20	5	»	5
30	8	»	8
40	10	1	9
50	13	1	9
60	17	1	9
70	21	1	9
80	26	3	23
90	37	9	28
100	45	14	31
110	57	23	34
120	72	33	39
125	75	36	39
127	77	Խորտակում	

Պէտք է գիտնալ որ նշանակուած են աղիւսակին մէջ տեական երկայնութիւնները, ձգումը իսկոյն գագրեցնելէն վերջ. վասն զի եթէ երկարի ձգումը քանի մը ժամ, շատ կը պակսի տեական երկայնութիւնը։ Փերսոզ փորձեր է որ մետաքսեայ թել մը 50 հարիւրորդամետր երկայնութեամբ, և 40 զրամ կշռով երկնցեր է 25 հազարորդամետր, կշռով իսկոյն վերցնելով։ և թողլով կէս ժամ, երկնցեր է 20 հազարորդամետր. և թթէլով նոյն ժամանակը, երկայնութիւնը մնացեր է 3 հազարորդամետր։

Եւ ասկէ կը տեսնեմք որ տեւական երկայնութիւնը, որ կ'առնուի իբրև չափ տարածականութեան, կ'առաւելու ըստ կշռոյ ծանրոցին։ Եթէ մետաքսեայ թելը ձգտեալ ըլլայ այս ինչ չափով, և թթէմիք զայն, կ'առաւելու առածգութիւնը և կը քաշուի. և ընդ հա-

կառակն։ գտնուելով իր բնական վիճակին մէջ եթէ թրչեմք թելը, կ'առաւելու յայնժամ տարածականութիւնը, լսածնէս յայտնի կը տեսնուի, թէ հաշուի տակ պէտք է ձգել խոնաւութիւնն աստիճանը երբ մետաքսին առածգութիւնը քննեմք։ Եւ սակայն սուվորական գործածութեան մէջ հաշուի տակ չառնուիր մետաքսեայ թելին միջանկեալ երկայնութեան չափերը, ոյլ կը տրուի թելին իսկոյն այնչափ ձգտումն մինչև փրթի, և այս վայրկենիս կը նշանակուի ո՞րդուուրը և երկայնուրիւրը առ մի մետր, և այս երկու քանակները կ'առնուին իբրև չափ կրուականուրեան և առաջգորեան թելին։

102. Մետաքսաչափ. — Մետաքսեայ թելի մը կոռուականութեան և առածգութեան չափը իմանալոյ համար հնարեց Ռոպինէ գաղղիացին մասնաւոր գործի մը, որ բաղկանայ աստիճանաւոր քանոնէ մը, ո՞յս վրայ հաստատուած է փոքրիկ զօրութենաչափ մը զըսպանակաւոր։ Այս զապանակին վրայ պէտք է հաստատել փոքրիկ ունելեօք մետաքսեայ թելին ծայրը զոր կ'ուզեմք փոքրէել, և միւս ծայրէն՝ որ հաստատուած է ուրիշ ունելեօք կէս մետր կամ մի մետր հեռաւորութեամբ, հետզհետէ քարշել մշտնջենաւոր շղթայով մը, որ կը շարժի ծանրոցի մը ձեռքով։ Երբ թելը փրթի, զօրութենաչափին սլաքը կը ցուցանէ ձգման չափը ի գրամ։ և այդ է չափ կրուականուրեան։ Եւ երկու ունելեաց ձգմամբ իրարմէ ունեցած հեռաւորութիւնը կը կարգացուի քանոնին վրայ ի հազարորդամետր, որով կ'իմանամք թէ որչափ երկնցած է թելը առ և մետր։ և այդ ասի չափ առաջգորեան։ Երբ խոնաւաչափի աստիճանը շնչանակուի, ըսել է թէ փոքրձը եղած է օդոյ միջին չորսութեան մէջ։ Կրնամք սոյն փոքրձը կրկնել ութ կամ տասն անգամ այլեւայլ թելերու վրայ, և առնուլ իրենց տուած արգասեաց միջին չափը։

Բայս Ռոպինէի թել մը որոյ յարգն ըլլայ 100, (այս ինքն, որոյ 500 մետր երկայնութիւնը կռակ 100 հազարորդագրամ), կրնայ տասնել 64ր, 38, հետեւք 1 մետր այս թելէն կը կռակ 0ար, 0002. և ենթագրելով որ իր խտութիւնն է 1,367, իր հաստածը


կ'ըլլայ  $\frac{2}{13670}$  հազարորդամետր քառակուսի։ Ուստի մետաքսեայ թել մը 1 հազարորդամետր քառակուսեաւ կրնայ տանել  $6,38 \times 13670$  գրամ, կամ երբ 43

2

հազարագրամ, և այս կռուականութիւնը գրեթէ հաւասար է երկաթէ գաւազանի մը կռուականութեան։

103. Մետաքսագիր. — Սէրբէլ 1880ին ուրիշ գործի մը հնարեց մետաքսեայ թելին կռուականութիւնը և առածգութիւնը իմանալու համար, որ աւելի պարզ և ճարտարիմաց է, և կոչի Մետաքսագիր։

Փորձելու թելը կը փաթութի մի անգամ Ա. թմբը-կին վրայ (Զեւ 20), և յետոյ անցնելով Գ. ճախարակին պարանոցին վրայէն կ'անցնի Բ. թմբկին վրայ, որ հաստատուած է Ա. թմբկին վրայ, ունելով նոյն



Զեւ 20. — Մետաքսագիր գործի։

առանցքը։ Բ. թմբկին շրջապատը մեծ է 5 առ ٪ Ա. թմբկին շրջապատէն. որով թելը կը ստիպուի ձգուելու և երկնալու 5 առ ٪։ Բայց Գ. ճախարակը միացած է Դ. ճաճանակին հետ, և կը հեռացնէ զնագագաթի միացացաց կայտացէ մինչև որ իր կշռու զուգակառի թելին ձգման։ Երբ ուրիշ մաս մը թելի կը յաջորդէ առաջնոյն, ճաճանակը կ'առնու ուրիշ դիրք մը հաւա-

սարակշուռութեան, որ յառաջ գոյ թելին այն մասին կոռականութենէն և առաձգութենէն, և այսպէս հետզհետէ: Եւ ճօճանակին յետ և յառաջ շարժմունքը կը գրուի Ե ծրագրչին ձեռքով Զ թմբկին վրայ, որ կը դառնայ իր առանցքին վրայ. և այս կորագծին ծածանմունքը կը ցուցանեն թելին անմիակերպութիւնը: Սէրբէլի գործոյն մէջ Զ թմբկին մի անգամ պտոյտը կը հաւասարի 1<sup>м</sup>, 250 պարզուածոյ թելին:

104. Մետաքս գործեալ և Ճախարակումն. — Ինչ որ լսինք վերը անգործ մետաքսին յարգը ճանչելու և յատկութիւնները գիտնալու համար, կը ծառայէ նոյնը և Գոյշեալ մետաքսին համար, այս ինքն այն մետաքսին որ անգործ մետաքսին շատ թելերը մէկտեղ պռած և ոլորած է առաւել կամ նուազ: Գործն որք բերոյ ասի Մահումն:

Խորձ մը կազմեալ երկու կամ երեք անգործ մէտաքսեայ թելերէ, և ոլորեալ 75 ց100 անգամ առ մի մետր երկայնութիւն, կոչի թնկան. և այդ է Առաջին հանդերձամբ: Եւ երբ երկու խորձ անգործ թելերէ ոլորին առանձինն առ մի մետր 500 ց600 անգամ, և յետոյ զուգին իրարու հետ, և հակառակ իրենց առաջին գրից ոլորին 400 ց500 անգամ կազմի Աղրիշում, և այդ ասի Երկրորդ հանդերձամբ:

Այս հանդերձանքն կատարի մասնաւոր գործեաք որ ասի Ճախարակ, և գործն Ճախարակումն մետաքսեայ թելից:

Սալորաբար կը կարծուի թէ ոլորմամբ կ'առաւելու մետաքսին կառւականութիւնը. ոչ է այնպէս, մանաւանդ թէ կը պակսի եթէ ոլորումը սաստիկ ըլլայ: Բայց ոլորումը հարկաւոր է, որպէս զի մետաքսեայ թելերն իրարու հետ շխառնուին երբ լուանամք, ներկեմք և հիւսեմք.

Բաց ասկէ, ոլորումը կը պահէ թելերը այս ինչ հեռաւորութեամբ, որով թելերուն խորձերը կը գըտնուին առաւել կամ նուազ ուռած, և այդ պայմանը հարկաւոր է ներկելու և հիւսելու համար: Եւ ի վախճանի, որչափ ոլորումը սաստիկ ըլլայ, այնչափ կը պակսի մետաքսին փայլը. և հետևաբար, զանազան ոլորումն տալով թելից առիջի և թեղանի կրնամք զանազան

կերպասներ ունենալ, ինչպէս նաև փոփոխելով թելից հիւսուածքը:

Կան գործիք որով՝ կը համարուի թելի մը ոլորման թիւը առ մի մետր՝ ճախարակելու ժամանակ, և կոչին Համարիչը հանդերձամաց:

105. Խիժամաքրութիւն. — Անգործ և ճախարակեալ մետաքսը կարծր է և խիստ ի շօշափել, չունի ճոխնչ և գէշ կը ներկուի, և այդ վիճակի մէջ կ'ըսուի Հում Անդրախ մետաքս: Բայց ներկարաբները գիտեն փոխել անթափ մետաքսին յատկութիւնները, գնելով եռացեալ օճառախառն ջրոյ մէջ, որ կը տանի մետաքսին վրայի խեժը և իր գոյնը: Այդ գործը կը սուի Խիժամաքրութիւն կամ պարզ Եփումն:

Խիժամաքրութեամբ մետաքսը կ'ըլլայ կակուզ ի շօշափել, ճոխնող, փափուկ, ճերմակ, փայլուն, և յարմար ի ներկել, և թելերն կը զատուին իրարմէ, որք ոլորմամբ իրարու քով կեցած էին: Այսէ կը հետեւի, որ թեղանի և ապրիչումի բարակ թելերն ուռենով և բացուելով և առնլով սպնդային հիւսուած մը, կ'ըլլան ամենայարմար որևէից ներկ ընդունելու:

Մետաքսեայ թել մը խիժամաքրութեամբ կորուսանէ իր կռէն 25 առ %, իր կռուականութենէն 14 %, և իր առաձգութենէն 24 %, հաշուելով միջին համեմատութեամբ: Անգործ մետաքսին ջրոյ ընդունակութիւնն է 9, 91, և խիժամաքրեալ մետաքսին՝ 8, 45. և հետևաբար իրենց յարգը ճանաչելու համար, յետքացածակ չորցնելու, պէտք է առաջնոյն վրայ աւելցնել 11 առ %, և երկրորդին վրայ 9, 25 առ %:

Մետաքսը կրնայ խիժամաքրիլ մի անգամ եփամամբ, եռացնելով ջրով երեք կամ չորս ժամ 20 կամ 30 մասն օճառի հետ առ 100 մետաքս: Բայց այս չուրը գունաւոր և աղտոտ ըլլալով, մետաքսը գորշագոյն կ'ընէ: Բայց երբ ուզեմք որ մետաքսը կատարեալ ճերմակ ըլլայ, պէտք է գործը երկու մաս բաժնել. նախ եփել ջրով եռացման մօտ ժամ մը, խառնելով հետը օճառ 30 առ 100. և յետոյ հանել, քամել և դնել հաստ կտաւէ պարկերու մէջ, և տալ ժամ մը երկրորդ եփ, դնելով ջրոյ մէջ օճառ 15 առ 100: Հատ անգամ ասկէ վերը կը դնեն ծծլմբային թթուուտի աղեցութեան տակ, որպէս զի կատարեալ ճերմակ ըլլայ:

Փորձեցին ոմանք տալ մետաքսի ըստ մասնեայ խի ժամաքութիւն, բաւական համարելով կորուսանել իր կշռէն 4 կամ 5 առ 0/0. ուստի դրին մետաքսը այս ինչ ժամանակ 90° թեթև թթուուտախան ջրոյ մէջ։ Անող կազմի կակուղ մետաքս, բայց խարդախեալ կը համարուի, եփած չըլլալով օճառացեալ ջրով։

Մի միայն օճառացեալ ջուրն է որ լաւ կը մաքրէ մետաքսին վրայի խէժը, որ է իրը 25 առ 0/0 մետաքսի կշռյն, և բաղկանայ զանազան նիւթերէ. այս ինքն, տեսակ մը մոմէ, պարարտ նիւթէ մը, գեղին թթուուտէ մը՝ որ անախործ հոս ոնի, և զանազան աղերէ։

Մետաքսի մոլիրոյն մէջ կը գտնուի մագնէսիա 8 0/0, կալի և նատրոն 12 0/0, և կիր 41 0/0։ Եւ այս կրոյն առաւելութեան պատճառաւ ոմննք լաւ կը համարին յառաջ քան դնելն մետաքսը օճառացեալ ջրոյ մէջ, լուսնալ ջրով որ խառն ըլլայ քիչ մը ջրածնական քլորուտով։

106. Ներկումն մետաքսի. — Մետաքսը յետ ճախարակելոյ պատրաստ կը համարուի ներկելու, և սովորաբար հիւսելէն առաջ ներկը կը տրուի։ Մենք հոս չեմք ուզեր խօսիլ ներկերու տեսակին և ներկելու կերպին, այլ միայն անոր արդասեաց վրայ։

Ինչպէս ըսինք վերը, խիժմամաքութեամբ թելերը կ'ուոին և յարմար կ'ըլլան ամեն տեսակ ներկ ընդունելու իրենց վրայ, թէ գործարանական և թէ մետաղական։ Բայց թէ որ բաւական համարիմք տալ միայն ուզած ներկերմիս, այս ներկին կլիուը ոչինչ է։ Ուստի մետաքս մը եթէ անգործ վիճակի մէջ արժէ 60 փրանկ առ մի հազարազգրամ, յետ խիժմամաքրելոյ և ներկելոյ կորուսած կ'ըլլայ իր կշռէն իրը 25 0/0, ուրով իր գինը կը բարձրանայ 80 փրանկի, առանց հաշուի տակ ձգելու աշխատութեանց ծախքը։ Եւ ընդ հակառակն, եթէ ուզեմք սև ներկելու ժամանակ այս 25 0/0 եղած կորուսով իրեն ստացնել, կրնամք խառնել այնպիսի գունաւորիչ նիւթեր, որով նախկին կը շիռը աւելնայ երկպատիկ կամ եռապատիկ, և յայն ժամ կը նուազի համեմատաբար մետաքսին գինը։ Թուղ որ ասով մետաքսին թելերն ուռելով, այս ինչ տարածութեամբ կերպաս հիւսելու համար աւելի քիչ

թել պէտք կ'ըլլայ։ Ուստի և անով այսպիսի գործուած մը կրնայ աժան գնով ծախութիւն։

Բայց որչափ որ պարզ ներկ մը մետաքսին կռուականութիւնը և առաձգութիւնը քիչ կը պակսեցնէ, որ և ժամանակին հիննալովն ալ քիչ փոփոխութիւն կը կրէ, ընդ հակառակն օտար նիւթերով բեռնաւորեալ ներկ մը կը պակսեցնէ շատ մետաքսին կռուականութիւնը և առաձգութիւնը, և այս պակասութիւնը կ'աւելնայ հիննալով։

Դնեմք հոս Փոնչի արուեստագիտին ըրած դիտութիւնները 50 աստիճան տաքութեամբ։

#### Կռուականութիւնն. Առաջգուրիւն.

Ապրէշում 52 գանդ անթափ.

	416գր	250ՀՎՀ
— Խիժմամաքրեալ	100	175
— Ապրէակացեալ ծծըմբով.	98	174
— Ներկեալ ալնիւ ներկով.	99 ս99	119 ս170
— յետ տարւոյ միոյ.	99 ս99	119 ս170
Ապրէշում 22 դանդ անթափ.	80	170
— սեներկած և բեռնաւորեալ 48 0/0,	70	158
— յետ տարւոյ միոյ	50	?

Ասկէ կը տեսնեմք որ վերջին ապրէշումը, բեռնաւորեալ 48 0/0 օտար նիւթով, յետ տարւոյ միոյ այնչափ կը կորուսանէ իր կռուականութիւնը, մինչեւ անպէտ ըլլալ, որչափ ևս առաւել եթէ բեռնաւորեալ ըլլայ 200 կամ 300 առ 100 օտար նիւթով։ Այս չափազանց բեռնաւորութիւնը օտար նիւթերով կարելի է միայն սև ներկի վրայ։ և այս բանիս համար պէտք է զնել հետզհետէ զանազան հեղուկներու մէջ, որոց հետ խառն ըլլայ աղաղ, և երկաթոյ, պղընձոյ, անազի աղեր, գունաւոր փայտեր։ և յետոյ թելերը կակզզնելու համար զնել օճառացեալ ջրոյ կամ նատրունի մէջ, և փայլ տալու համար զնել ձիթոյ մէջ։ Միայն այս վախը կայ, որ երկաթ և ձէթ տարածուելով մետաքսի ուռած թելերուն մէջ կրնան ինքնին բորբոքիլ, ինչպէս կը պատահի երբեմն։

Իսկ պայծառ գունոց և ներմակի համար անկարելի է շատ բեռնաւորեալ մետաքսեայ թելերը օտար

նիւթերով, և սակայն երբեմն կը բեռնաւորեն մինչև  
25 % երկբլուռուկով անագի, շաքարով, և այլն:

107. Զեղծումն օտար նիւթերով բեռնաւորելու  
գմետափա այնչափ առաջ գնացած էր երբեմն, մինչև  
շատերը թողուցին մետաքսեայ դործուածները: Բայց  
հիմա միւս անգամ սկսան մետաքսազործք զուտ մե-  
տաքսէ կազմել կերպամներ. և սակայն դժուարին է  
մէկէն ձանչել թէ տարազագործ հիւսուած մը ունի  
արգեօք այն ամեն կատարելութիւնները զոր կ'ըն-  
ծայեն իրեն:

Կայ ուրիշ կերպ մը դիւրագին կերպամներ կաղ-  
մելու, առանց այլայլելու մետաքսեայ թելին յատկու-  
թիւնները. այս է գործածելով մետաքսին պակասա-  
ւոր մասերը, և անոր հետ զուգել դիւրագին հիւսելի  
նիւթեր:

108. Հերիերումն եւ Սանումն պակասորդաց մե-  
տաքսի. — Կոչին Պակասորդյթ մետաքսի իր մազմը-  
զուկները, փուրծը, կոնքեղէն բժոժները, ծակածները,  
կրկնակները, աղտեղեալները, և այլն: Այս պակա-  
սորդք կը դրսին խիժամաքըրութեան համար կալաքա-  
րային ջրոյ մէջ, գաղջ կամ եռացեալ, ըստ դիմակա-  
լութեան նիւթոց: Յետոյ լուսնալ, չորցնել, զարնել,  
որպէս զի օտար նիւթերը հեռանան, հերհերել, սան-  
տրել, և մանել բամբակի պէս, և կազմել պարզ թե-  
լեր թեզանի համար, կրկնակ թելեր առիջի համար,  
և կրկնոլոր թելեր գերձակութեան և ժապաւինա-  
գործութեան համար: Այս ամեն նիւթերն կ'ըսուին  
Քմազարդյթ, իբր զի չեն ի կարեւորաց: Եւ աժան ըլ-  
լալով քան զանգործ մետաքսեայ թել, կազմի իրենցմէ  
դիւրագին կերպամներ: Կը զուգեն ևս անզործ մե-  
տաքսի, բրդի, բամբակի և ուրիշ ստորին հիւսելի  
նիւթոց հետ: Այս խանուուածոյ հիւսուածները գրեթէ  
պարզ մետաքսեայ հիւսուածներուն կերպարանքն ու-  
նին, և իրենց աժան գնոյն պատճառաւ շատերը կը  
գնեն, և որոց գործածութիւնը հիմա շատ յաճախեալ  
է, թէպէտ չեն դիմացկոն:

## ՄԱՍՆ ԶՈՐՌՈՐԴ

Թ Ի ԹԵ ՌԵՆ

ԳԼՈՒԽ Ժ.

ԱՆԴԱՄԱԶՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԹԻԹՈԱՆ.

109. Ելք ի բժոժէ. — Թիթուանացումը մօտ կը  
համարուի երբ հարսնեկին աշքերը սաստիկ սկցած  
ըլլան, և մորթը ոչ այնչափ կիպ փորին մանեկաց  
վրայ ։ Ելքը կը կատարուի սովորաբար առաւօտեան  
ժամը 5:30 մինչև 8 ըստ Եւրոպացոց:

Մկրատով բանալով քանի մը բժոժներ կը տես-  
նեմք թէ ինչպէս կենդանին կը թողու իր խորխը և  
վրայի մետաքսեայ ծածկոյթը: Նախ թիթուան փորին  
մասը կը բաժնուի վրայի խորխէն. յետոյ կուրծքին  
ուռելով կը ճեղքի խորխը կոնակի կողմէն կուրծքին  
երեք մանեկաց վրայ, և այս ճեղքուածը առաջ կ'եր-  
թայ յաջ և յահեակ՝ թեկրուն պատեանին երկու ծայ-  
րերուն ուղղութեամբ. և յայնժամ թիթուան ուրիշ  
բան չմնար ընել, բայց եթէ իր թաթերն, եղիշեր-  
ներն և թեկրուն գուրս հանել վրայի պատեանէն, և  
այսպէս հարսնեկի բովանդակ խորխը կը մզուի դէպ  
ետեւ, և այս գրից մէջ թիթուան զլուխը կու գայ կը  
զարնէ բժոժին վերի կողմին:

Եւ այն ժամանակ կենդանին կ'արձակէ իր բերնէն  
երկու կամ երեք կաթիլ պայծառ հեղուկ մը, որ բը-  
նութեամբ կալաքարային ըլլալով, կը լուծէ մետաք-  
սեայ թելերուն կպչուն նիւթը. և թիթեռնիկը իր


թաթերով կը հեռացնէ թելերը յաջ և յահեակ, և ծակ մը բանալով անոր մէջ՝ կը մոցնէ նախ իր գլուխը և յետոյ կուրծքը և բովանդակ մարմինը, և բժոժին մէջն դուրս կ'ենէ: Մետաքսեայ թելերը կտրուած չեն, այլ միայն տեղափոխեալ. և չորնալով նորէն իրարու կը մօտենան և կը կպչին: Մեծ համբերութեամբ և կալաքարային լուծմամբ կրնամք իւրաքանչիւր ծակ բժոժի թելը առնուլ ի կարժառ միայար կերպով:

Կը պատահի շատ անգամ որ թիթուան փորը և մանաւանդ էգերուն, դժուարաւ կ'անցնի բժոժին ծակէն: Յայնժամ կուրաղւոյ քսակը ճնշուելով, սըրբանէն դուրս կ'արձակի անոր մէջ եղած նիւթոյն մի մասը, որ կարմրագոյն կամ թխագոյն ըլլալով կ'աղտեղէ բժոժին ներքին կողմը, նաև ծակին բերանը, որ արդէն թրջած ըլլալով կալաքարային նիւթով, կը ծծէ շուտով կենդանւոյն աղտեղութիւնը: Եւ երբ այս դէպքս չպատահի, կ'արձակի կենդանին այդ կվզանքը յետ բժոժէ ելնելուն, և գրեթէ միշտ յառաջ քան զզուգաւորութիւնն:

110. Նկարագիր թիթուան. — Թիթեռնիկին մարմինը բժոժէն եւած ժամանակ բոլորովին թաց կ'ըլլայ, իր վրայի ծածկոյթը կակուզ, թելերը թանձր, կարծ և առ ի կախ. բայց քառորդ ժամէ ետքը կը չորնան իր թելերուն վրայի թեփերը և կը կարծրանան, կը բացուին և կը տարածուին թելերը ցամքած և պինդ, և այս յառաջ գայ անշուշտ կենդանւոյն իր կուրծքին շնչահաններով օդ ծծէն և թեռոց շնչափողներուն մէջ օդ մղելէն: Ի նմին ժամանակի խածեակը դատարկելով իր մէջի հեղէին, կ'ուսուի օդովի: Անբաւ շնչափողներն որք տարածուած են փորին մէջ, կը լեցուին նոյնպէս օդովի:

Կենդանւոյն մարմինը այս նոր վիճակին մէջ ծածկեալ է թեփոտ մազերով, որ է աղօտ սպիտակ և երբեմն թխագոյն: Այս մազերը իր մորթին թիջներուն երկայնութենէն յառաջ գայ, որք ի սկզբան երկայնածե փոքրիկ բաժակիներու ձև ունին, և յետոյ կը տափկին և կարծր թեփ կը դառնան: Այս թեփերը տառամածե են առաւել կամ նուազ. և մանաւանդ


թելերուն վրայինները (Զեւ 21), որք կանոնաւոր կերպով դրուած են իրարու վրայ, ինչպէս ձեղուան կղմինտրները, իսկ մարմնոյն ուրիշ կողմերուն վրայ խանուաշփոթ են:



Զեւ 21. — Թեկոք վերին թեռոց. Ստուարացեալ 200 անգամ:

Թիթուան-մարմինը ունի գլխաւոր երեք մասն, գլուխ, կուրծք և Փոր:

111. Գործարան զգայութեան. — Թիթուան գլուխն է ձուածև (Ձեւ 22), որոյ երկու կողմը կան երկու մեծամեծ աչքեր ԲԲ, որոց երկուքին մէջ տեղ ծածկած է թեփոտ մազերով. աչքերէն վար կան երկու բաժակածե ամաններ Գ.Գ. ճերմակագոյն, որք



Ձեւ 22. — Գլուխ թիթուան ճակատէն դիտուած.  
Ստուարացեալ 40 անդամ:


ԱԱ. Երշերք. — ԲԲ. Աչք. — Գ.Գ. Ծամեմք. — Դ. Բողկուկք  
շրթնային:

են ծամելիք կամ բողկուկք ծամելեաց. անկէ վար կան երկու մանր բողկուկք շրթնային Դ, որք ունին կրկին յօդուած: Պլաստ գագաթան վրայ, աչքերէն վեր դէպ ետևի կողմ կան երկու եղշերք ԱԱ, երկայնաձեւ և քիչ մը կոր, կազմեալ յերեսնից մինչեւ քառասուն յօդուածներով, որոց թանձրութիւնը հետզհետէ կը նուազի: Խարսխին մօտ եղած երկու յօդուածներն

թանձրագոյն են և միակերպ, և ընդհակառակն յաջ ջորդները ունին զայդ մը դատարկ խողովակներ՝ աղեղնաձեւ և մազոտ, և այս խողովակներուն մէջէն կ'անցնին դները, չնշափողք և մասնաւոր ջիղ մը:

Եղջիւններն կը համարուին գործարան հոտոսելեաց, սաստիկ դիրապղաց, զորս եթէ կտրեմք, կորընչի հոտառութեան զգայութիւնը:

Իւրաքանչիւր աչքերն կազմեալ են տասն հազարէ աւելի մանր եղջերիկներէ, որք դրուած են նոյնաթիւ կանոնաւոր վեցանկիւնի բջիջներուն մէջ քոլէքտով (Ձեւ 23): Իւրաքանչիւր եղջերիկն տրամագիծ է  $\frac{1}{35}$  հա-




Ձեւ 23. — Թիթուան աչքին մասը. Ստուարացեալ 200 անդամ:

Ա. Տեսիլ բջիջներուն. — Բ. Եղջերիկ իր տակի սառնատեսակով.  
— Գ. Եղջերիկ առանց սառնատեսակի:

զարորդամետրի: Որոց իւրաքանչիւրին տակ կայ թափանցիկ կոն մը որ կ'ըսուի Սառնատեսակ, և կը բաժնուի մանուշակագոյն գունաւորիչ նիւթով մը իր քովինէն: Իւրաքանչիւր սառնատեսակին գագաթին միացած է ջղային ցանց մը որ կ'ըսուի Յանցատեսակ. և այս ցանցատեսակին և լուսերակաց մէջ տարածուած է սև նիւթ մը որ կազմէ զԱկնածրար:

112. Լամզք, թիւք եւ կոնսակի ամանը. — Թիթուան լամզքը կամ կուրծքը երեք մանեկէ կազմեալ է. առաջնոյն վրայ՝ որ իրեն յատուկ շարժում մը ունի, և կոչի Յառաջաղանչք, հաստատուած են առա-


ջն զոյգ ստքերը (Ձեւ 24), և զոյգ մը շնչահաններ. իսկ երկրորդ և երրորդ մանեակները որք կոչին Միջաղանչը և Երաղանչը, իրարու մօտ են, և իւրաքանչիւրին վրայ կան մի զոյգ թեւեր և մի զոյգ ստքեր։ Այս ստքերուն վրայ չեն տեսնուիր ազդրներ, մինչդեռ



Ձեւ 24. — Արմ. լինութիւն բանապահութեան, մանդամ միջաղանչ և մանդամ միջաղանչ անդամ լիջացած . Կ. կարագունութիւն բանապահութեան :

առաջին զոյգ ստքերուն վրայ կան, և առանձին շարժումն ունին : Ոտքերուն թաթերը ունին վից յօդուածներ, և վերջին յօդուածին վրայ են երկու փոքրիկ մագիլներ։ Առաջին զոյգ ստքին որքը ունի երկայն յաւելուած մը, որ թուի լինել իբրև վրձին մը աչքերը մագրելու համար, իսկ միւս երկու զոյգ ստքերուն ուղիներն ունին մի մի փոքրիկ կարծ :

Թեւերը հանգստեան ժամանակ կը ծածկեն մարմինը, և երկրորդ զոյգը առաջնոյն տակ կը մնայ, միայն ծայրերը կ'երկեն։ Առաջին թեւերն են երկայնաձև (Ձեւ 25), և երթալով կը նեղնան կուրծքին մօտ, և ուր որ կը միանան կուրծքին հետ, այն տեղէն կ'արձակի փոքրիկ փող մը կրածւ, որ կ'ըսուի Պահպա-



Ձեւ 25. — Թեւերու թիթւան, 5 անդամ միծքած :

Ա. Պահպանակ թեւոց : — Բ. Մազ :

ևակ թեւոց : Տակի թեւերը աւելի կլորածեն, և ի կիցս թեւոցն ելած է դուրս փոքրիկ ծայր մը մազի պէս բարակ :

Կուրծքին փորուածին մէջ լցուած են զնդերք, յորոց ումանք կը շարժեն թեւերը և ստքերը, և այլք կը միացնեն կուրծքը զլխոյ և փորի հետ։ Կուրծքին մէջն կ'անցնին երկու նեղ խողովակներ, մին կռնակի

ամանին միացած, միւսը որկորին. բաց ասկէ անբաւ չիդեր: Կանակի ամանը զլիմէն մեկնելով և անցնելով որկորին մէջէն կ'երթայ կ'երկննայ ամբողջ կռնակին վրայ, և կը բացուի լայն քսակի մը մէջ, որ սրտի պէս կը բարախէ:

113. Փոր եւ Փորոտիք. — Փորը ինը հատուածէ կամ մանեկէ կը բաղկանայ, որոյ յետակողմը պինդ է կաշոյ պէս, կողերը և առաջակողմը կակուլ թաղանթեայ. իւրաքանչիւր մանեակ կցած է հետեւորդին աւելի փափուկ թաղանթով: Արուներուն փորը աւելի փոքրիկ է և մանեակներն իրարու մօտ, իսկ էգերուն աւելի ընդարձակ և մանեակներն ալ հեռի, բայց ձու ածելէն վերջը կ'ամփոփի, և գրեթէ տարբերութիւն մը չունենար արուներուն փորէն:

Առաջին եօթն մանեակներուն վրայ կան շնչահաններ, բարակ ճեղքուածի մը պէս, որոց եզերքը շըրջապատեալ է առածգական և մանդաղաձև թիթղամբ, որ կը բացուի առաւել կամ նուազ, շարժմամբ դընդերաց՝ որ կից են անոր ծայրերուն: Ութերորդ և իններորդ մանեակներն շոնջին շնչահաններ, և ըստ սեռիցն կը տարբերին իրարմէ:


Փորին մէջ գետեղուած են մննդական և ծննդական գործարաններն: Ստամպսին երկու կողմ կայ փոքրիկ կարմրագոյն զանգուած մը մանրացուցով գիտեալ, կը նմանի աղեաց ծալքի մը, որոյ մէջ կան մանր գեղնագոյն զնդակիկներ. և այդ զանգուածներն են մնացորդք մետաքսելիէն գեղձից. իսկ թելհան գործին և մետաքսի բաշխիչ խողովակներն անհետ եղած են:

Փորոտիք կ'ընդունին երկու կղկղիչ ազուգաները, որոց հետ կը միանան միզական վեց ամաններն կամ Մարդկանայ խողովակներն, որք բարակ են և իրարու վրայ ոլորած, ոլորածոյ սեան մը պէս, և կը հասնին մինչեւ ի ծայր փորին, և կը բաշխեն միզատք նատրի, աւշ շակի, և այլն: Փորոտեաց խողովակը յետ ընդ երկար պտոյտներու կը թափի տանձածե մեծ քսակի մը մէջ, որ է կորաւաղոյ քսակը, որ կ'ընդունի բացի միզատից՝ որք են ի կերպարանս գորշ փոշոյ, նաև պայծառ հեղուկ մը կարմրագոյն. և այս քսակը կը բացուի ի սրբան:

Տաննըյորս շնչահաններէն ծագած շնչափողներուն անթիւ ճիւղերը տարածուած են այս ամեն գործարանաց վրայ, և կը բոնեն զիրենք իրենց տեղը, և կը մատակարարեն կարևոր օդը:

114. Ծննդական գործարանք. — Արու թիթռան երկու ամորձիքը փորին չորրորդ հատուածին մէջ զետեղուած են, յաջակողմ և ի ձախակողմ կուրաղւոյ քսակին, և են երիկամնաձևն. և առանձին երկու խողովակներով կը թափին սերմը վարոցէն դուրս, որ է փոքրիկ խողովակ մը 1 կամ  $1 \frac{1}{2}$  հազարորդամետր երկայնութեամբ:

Իսկ էգերն ունին ութ խողովակք ձուարեր, որոց իւրաքանչիւրին մէջ կը գտնուի 80, 90 և մինչև 100 ձու, որք յետ ածելց կը գատարկին բոլորովին: Այս ձուարեր ութ խողովակներն փորին վարի ծայրէն 10 կամ 15 հազարորդամետր վեր կը բաժնուին երկու ճիւղ, չորս չորս հատ ԴՊ (Զեւ 26), և 2 կամ 3



Զեւ 26. — Ծննդական գործարանք իզի, 5 անգամ մեծցած:

Ա. Քսակ կուրաղւոյ: — Բ. Չուացնցուղ: — Գ. Քսակ զուգաւորութեան: — Դ. Չուաբեր խողովակք: — Ե. Սերմընկալ աման: — Զ. Գեղձք նարակիչք: — Է. Ընդերք:

հաղարորդամետրէ ետքը այս երկու ճիւղերը կը միանան ի մի և կազմեն գջուացնցուզն Բ: Զուացնցուզին հետ միացած են երեք խողովակք, Նախ զուգաւորութեան քասակն Գ աշ կողմէն, երկրորդ, սերմնեն կալ ամանն Ե ձախ կողմէն, առաջնոյն դէմ առ դէմ, և չունի արտաքուստ ծակ բերան, երրորդ, չնարակիչ երկու գեղձերն ԶԶ, կոնակի կողմէն, որք կը պատեն իրենց մածուցիկ հեւթով իւրաքանչիւր ձուն յետ բեղնաւորելոյ, երբ անցնի իրենց առջնէն, որ յետոյ շուտ մը կ'ածի: Զևին մէջ Ա. է կուրաղոյ քսակը, և Ե ընդերք:

115. Պաշտօնը մննիշեան թիթուան. — Թիթուան կենաց բնախօսական պաշտօններն սակաւածանօթք են. այսափ ինչ զիտեմք որ ամեննեին կերակուր շառնուր, և հետեւարար կ'ապրի իր մարմնոյն զիրութեան և մանաւանդ ճարպային նիւթոց կորստեամբ. կը նչէ առատ և կ'արտաշնչէ թթուուտ բնածխական և ջրեղէն գոլորշիք. իր կղկղանքը հարուստ է միզական թթուուտով, Մարմնոյն այգպէս մաշումը պատճառ կըլլայ իրեն երագ մահուան: Յուրա և խոնաւութիւն կը դանդաղէ այդ պաշտամունքը, մինչդեռ տաք և չոր օդ կ'երագէ: Եւ այսպէս թիթուան կենաց երկարութիւնը մեծապէս փոփխութիւն կը կը ըստ այլեայլ հանգամանաց և իրենց առողջութեան վիճակին:

Սիլին համեմատութեամբ թիթուան կեանքը կը տեէ 12 օր. բայց կրնայ մեռնիլ նաև 24 ժամէ ետքը, և ապրիլ նաև 25 կամ 30 օր: Արու թիթեռներն են երագաշարժ, թէպէտ չեն կրնար թռչիլ, և շարունակ կը տղան, իսկ էգերն են դանդաղ և հաղիւ կրնան տեղափոխիլ:

116. Պաշտօնը Ծննդաբերութեան. — Երբ թիթեռներն առաւօտը կանուխ բժոժէն դուրս կ'ելնեն, արուներն կը քնտուն էգերը. և անոնց չորս կողմ սաստիկ բզզալով կը ծուեն իրենց փորը և իրենց զուգաւորիչ ճանկերով կը ջանան բռնել էզը, և երբ հանդիպին իգին փորին վարի կողմին, կը կպչին և կը մնան անբաժանելի, և ահա կատարեալ կ'ըլլայ զուգաւորութիւնը: Եւ այս միաւորութիւնը կը պատահի ըստ դիպաց առանց ինչ ընտրութեան ոչ արուին և

ոչ իգին կողմանէ. և կը տեէ 8 կամ 10 ժամ և աւելի ևս. և երբեմն 1 ժամ, կամ քան զայս պակաս, և յայնժամ գարձեալ պէտք է զուգաւորին: Այս լըծակցութեան ժամանակ իգին զուգաւորիչ քսակը կը լեցուի արուին սերմնական հեղկով, որով և կը սկսի ձու ածեն:

Քանի որ ձուերն շարուած կեցած են ձուացնցուղին մէջ և պատեալ կենդանասերմամբք՝ որք կ'եմնեն զուգաւորիչ քսակին առանձին նեղ խողովակով մը, կը կատարուի բեղնաւորութիւնը. յետոյ չնարակիչ գեղձերէն ելած սահուն հեղկով կը պատի ձուոյ կեղել, կը զուցուի մանրածակը, և կ'ածի ձուն: Զուն ձուացնցուղին դուրս կ'ելնէ լայն կողմով, և նեղ կողմին գագաթին վրայ է մանրածակը, ուսկից կը բեղնաւորի ձուն կենդանասերմամբք, որք այս մանրածակէն ներս կը մտնեն:

Ցայտնի նշան է թէ բեղնաւորութիւնը կը կատարուի ձուացնցուղին առջև, վասն զի երբ սպաննեմբք էզ մը յետ զուգաւորութեան, այն ձուերն որ այս խողովակէն վեր են կը չորնան դեղնագոյն, մինչդեռ անկէ վար եղողները իրենց բնական աճումը կ'առնուն, և են գորշագոյն, և կը ցուցանեն թէ բեղնաւորեալ են: Եթէ էզը բեղնաւորեալ չոլլայ, ամեն ձուերն կը չորնան: Այս զիտողութիւնները ըրած է Մալպիկի:

117. Զուգաւորութեան ժամանակին տեականութեան վրայ զանազան կարեոր դիտողութիւնք եղած են: Քորնալիա որ անդամագնական մանրաֆնին զիտողութիւններ ըրած է թիթուան ծննդաբեր գործարանաց վրայ, կը համարի 20 հազարորդամետր խորանարդ զուգաւորիչ քսակին տարածութիւնը, որոյ մէջ կը գտնուին 20 միլիոնէն աւելի կենդանասերմանք. և ասկէ կը հետեւնէ, թէ կարձատեալ զուգաւորութիւն մ'ալ բաւական է. որովհետեւ ունեցած է ձուածումն լաւ բեղնաւորեալ, վերածելով զուգաւորութեան ժամանակը մի ժամի և երբեմն նաև կէս ժամի: Դիտեց նաև թէ մի արու կրնայ բեղնաւորել շատ էգեր, տալով պատշաճ հանգստեան ժամանակ:

Ալպէրթ Լէվի իմացաւ որ զուգաւորութեան տեականութիւնը կախումն ունի տաքութեան աստիճանէն:

Բաւական է 1 ժամ. 25°Հ. տաքութեամբ 20°Հ. տաքութեամբ, և 4 կամ 6 ժամ տևելով զուգաւորութիւնը, ձուարկութիւնը կ'ըլլայ կատարեալ, և քիչ կը դտնուին փուճ կամ չբեղնաւորեալ. ձու: Անսահման տևականութիւնը կ'արգելու շատ էցերոն ձու ածելը, որք կամ կը մեռնին զուգաւորութեան ժամանակ, և կամ ոյժ չեն. ունենար մաքրելու ձուացընցուղը այն նիւթերէն որով գոյցուած է:

Ասկէ կը հետևի, որ 5 կամ 6 ժամ զուգաւորութենէ ետքը պէտք է զատել զգուշութեամբ իրարմէ, և և պահել արուները որ երկրորդ օրը միւս անգամ զուգաւորին եթէ հարկը պահանջէ: Տարբերութիւն մը տեսնուած չէ ձուոյ հանգամանաց վրայ, որ երկարատե կամ կարճատե զուգաւորութեամբ բեղնաւորեալ ըլլան, այլ միայն դոյզն ինչ կշույ առաւելութիւն երկարատե զուգաւորութեամբ:

Փորձով իմացած է Վերսոն Պատաւիոնի շերամաբանական վարժոցին վարժապետը թէ 1000 ձու

4 1/2 ժամ զուգաւորութեամբ կշռել են	0 գր. 4746
1      »                  »                  »	0 , 48
2      »                  »                  »	0 , 4886
6      »                  »                  »	0 , 55:

118. Խառնածնութիւն. — Զանազան ցեղերը իւրաքանչ գուգաւորելը կ'ըսուի խառնածնուրիշն, որ կը կատարուի առանց դժուարութեան: Անոնցմէ եւ լած բժոժներէն ոմանք արուի ցեղին կը պատշաճին և ոմանք իգին, և կամ միջանկեալ տիպար մը կ'ունենաւ: Օրինակ իմն, զուգելով տեղացի ցեղին արուներն յապոնեան ճերմակ էցերու հետ, կ'ունենամք ցեղին բժոժներ, ճերմակ բժոժներ և յարգագոյն ցեղին բժոժներ: Այս խառնածնութիւնը, որոյ վրայ առանձին պիտի խօսիմք (136), հարկ համարուած է զօրաւոր ցեղեր կազմելու համար, որք կարենան դէմ կենալ խորախուի:

## ԳԼՈՒԽ ԺԱ.

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԹԻԹՌԱԾ

119. Թիթեուն կրախտացեալ. — Կրախտացեալ հարանեկէ չկրնար երբէք ծնանիլ թիթեուն: Ուստի չեմք կրնար վախնալ որ թիթեռն մի կրախտացեալ ըլլայ իր կերպարանափոխութեան ժամանակ. բայց պէտք է զգուշանալ կրախտացեալ որդան մը քով զնելու. ուսկից կրնան այդ ախտին սերմունքը գալ թիթռան վրայ, բողբոջել, և երեք օրուան մէջ սպաննել զինքը:

Կրախտացեալ թիթռան գիակը ճերմկցած կ'ըլլայ ներսէն, և կը նշամարին վրան բասիանեան բորբոսին թելերը և սերմիկները:

120. Թիթեուն թրթրունախտացեալ. — Յոթրունախտս յաճախ կը տեսնուի թիթռան վրայ, սկիզբն աւ սեալ մինչդեռ էր ի կերպարանս թրթրոյ: Թթենոյ տերևոց վրայ գտնուած պատառաբոյծ մասնիկները կամ թրթրունները ուտելով որդը տերևոց հետ, երագապէս կը բազմանան իր մարմնոյն մէջ, ևս առաւել կը բազմանան հարմնեկի վիճակին մէջ, և կ'ըլլան անթիւ թիթռան վիճակին մէջ:

Որոց վրայ աւելի բազմաթիւ են թրթրուններն, անոնց թեներն կը գալարին, կ'ուուին արեան երակներն և կը սկենան չորնալով. նոյնպէս և կողերն կը սկենան. զժուարաւ կրնան զուգաւորիլ և ձու ածել, կամ ամենակին ոչ. ածած ձուերուն մեծագոյն մասը թրթրունով լեցուած է:

Խոկ այն թիթեռներն որ ոչ այնչափ ախտացեալ են, զրուն յայտնի չեն ցուցաներ թէ ունի՞ն արդեօք այս պատառաբոյծ մասնիկները, և ահա այս բանիս համար հարկաւոր է մանրացոյց: Կրնամք այսպիսի թիթեռներ ունենալ, տալով որդանց մացառ ենելու առաջին օրը ապականեալ տերևներ. և յայնժամ կը տեսնեմք որ այդպիսի թիթռան ածած ձուերուն շատերը կատարեալ առողջ են, և մանաւանդ առաջին

ածած ձուերն, որ աւելի հին գոյացած են, քան թէ վերջինները:

121. Ըստրութիւն ծուոց մանրացուցով. — Երկար ժամանակ կը համարէին այդ պատառաբոյծ մասնիկներն, իբր բնական տարեք կազմութեան թիթռան: Կը կարծէին թէ ամեն թիթեան ծերանալով կը գոյացնէ այդ մասնիկները, իբ մարմնոյն հիւսուածին ապականութեամբ: Այդպիսի սխալ կարծեաց պատճառաւ անհոգ կ'ըլլային գտնելու այնպիսի ծնողներ որ չունենան մասնիկներ: Մինչեւ 1860ին Քորնալիա՝ գտիչ այս պատառաբոյծ մասնըկանց, կ'ըսէր թէ անկարելի է մանրացուցով ընտրել թիթեաները, բայց 1862ին Քանթոնի իստալացին մասսամբ մը յաջողեցաւ ընտրել առողջը հիւսնդէն, դիտելով մանրացուցով թիթեաները թէ ունին արդեօք հիւսնդութիւն: Բայց յետոյ թողուց, անյաջող ելք ունենալով: Պահեալ էր Փասթէօր գաղղիացւոյն գտնել 1865ին այս հիւսնդութեան դարմանը, որ տիրած էր յայնժամ ի գաղղիա: Նաև ցուցուց թէ այս մասնիկներն են պատճառաւ հիւսնդութեան: և թէ պատճառը վերցնելով, որդերուն առողջութիւնը կ'ըլլայ կատարեալ. և հետեւաբար, ընտրութիւն ձուոց թիթռանց որ չունենան այդ պատառաբոյծ մասնիկները է պարզ դարման այդ հիւսնդութեան: Եւ սկսաւ առանց գիտելոյ Քանթոնին փորձերը, երկու տարի երկար և համբերատար դիտաղութիւններով վնասուել այդ հիւսնդութեան պատճառը, և վերջապէս յաջողեցաւ գտնել:

Զուգաւորել թիթեաները երկու երկու, իրարմէ զատած, պահել իւրաքանչիւր զոյգին ածած ձուերը, և ածողներուն դիակները, և դիտել մանրացուցով այս դիակները, և որոշել թէ ո՞ր զոյգը հիւսնդ է և ո՞րն առողջ: Հիւսնդին մարմինը եթէ քիչ մը ջրով ճմլեմք և տրորեմք, և անկէ կաթիլ մը դիտեմք մանրացուցով, կը տեսնեմք մէջ անհամար մասնիկներ, մինչդեռ առողջին մէջ չեն գտնուեր: Եւ այս առողջին ձուերն կը համարուին կատարեալ, և հետեւաբար զանոնք պէտք է պահել, և հիւսնդինը նետել:

Այս կերպը պարզ է և ապահով, և ամենքը կարող են ընել. և այսպիսի ընտրութեամբ պահուած ձուերն անկարելի է որ ունենան թրթրունախտի սերմը:

Պիտուարութիւն մը եթէ կայ այս կերպիս մէջ այս է, պահել իւրաքանչիւր զոյգը առանձինն, այն ինչ իրարու հետ կը միանան, որպէս զի արուն չթուչի և ուրիշ էզի հետ զուգաւորի, այս բանիս համար կը փակեն իւրաքանչիւր զոյգը առանձին բջիջի կամ անոսր կտաւեայ քսակի մէջ: Բայց փորձուած է նաև այս բանս, որ այդ հիւսնդութիւնը արուէն չփոխադրի ձուոց վրայ այլ միայն էզէն. և արուէն կ'անցնին միայն կենդանասերմանք՝ իդին զուգաւորի քը սակին և անկէ ձուացնցուղին մէջ. իսկ թրթրուներն չեն կարող այդ անցքը ընել, ինքնին անգործ ըլլալով, որով և իրենց ներկայութիւնը արուին վրայ անտարբեր բան մը կը համարուի:

122. Թիմծուն խմորախտացեալ. — Երբոր դիտեմք այն թիթեաներն որ ելած են խմորախտացեալ սենեկի մը որդերուն կազմեալ թժոմներէն, կը տեսնեմք որ անոնցմէ շատերը երկու երեք օր ապրելէն ետքը կը մեռնին. շատերուն փորը ծանր կ'ըլլայ և առ ի կախ, և ստամոքսը մեծ քան զսովորականն: Կը գտնուի ևս ոմանց վրայ թրթրակներ: Երբոր բըժոմներու կոյտի մը վրայ տեսնուին այս երեսյթները, պէտք է բովանդակ այդ կոյտը ի բաց թողուլ, և չառնուլ անկէ սերմն:

Ոնչնարին է մոտածել ընտրելու այն թիթեաները որք երկարակեաց ըլլան և իրենց ստամոքսը ոչ մեծ: Վասն զի պէտք է դիտել որ խմորախտը կը տիրէ բովանդակ սենեկի մը որդանց վրայ, և ոչ թէ անհատից վրայ միայն, իր աղղեցութիւնը ամենուն վրայ հաւասար ըլլալով: Թաղ որ ստամոքսին փոքրկութիւնը ոչ միշտ նշան է ապատ ըլլալու այս ախտէն:

Բայց հանդերձ այսու կրնայ մէկը ընտրել երկարակեաց և զօրաւոր թիթեաները, սակայն մեծ օդտակարութիւն մը չունենար:

Ոմանք կը համարին նոյն ընտրութիւնը ընել ձուածելէն վերջը, մէկդի թողլով այն ձուերն որոց ածողներն մեռնելէն ետքը փտութեան նշան կը ցուցանեն մանրացուցով: Բայց պէտք է դիտել որ դիականց պահպանութիւնը կախումն ունի չուտով չորնալէն. եթէ չորութիւնը շուտով և ըստ բաւականին չըլլայ,

ընտիր թիթեռներն անգամ կը սկսին փախլ։ Ուստի  
այսպիսի ընտրութիւնը՝ խարէական բան մի է։ Եւ  
խմորախտէ ազատ ըլլալու համար պէտք է կասկա-  
ծաւոր ամեն ձուերն մէկդի թողուլ և ոչ թէ մաս մի։

### ԳԼՈՒԽ ԺԲ.

ԶՈՒԱԲԵՐՈՒԹԻՒՆ

123. Կարեւորութիւն ընտրութիւն ձուոց. — Շե-  
րամաբուծին ամենէն կարեոր խնդիրն է ձուոց ըն-  
տրութիւնը։ Շատ անգամ անյաջողութիւնը ոչ միայն  
դարմանելու կերպէն, շերամոցին անյարմարութենէն,  
այլ ևս առաւել ձուոց գէշ տեսակ ըլլալէն յառաջ  
գայ։ Պէտք չէ զարմանալ այս բանիս վրայ, երբ  
մտածեմք թէ կենդանի էակներն կը վերածնանին ի-  
րենց մերնոց մէջ, որ և կոչի օրէնք ժառանգարեան։  
Ժառանգութիւնը կը պահէ բաց ի այն հանգամանք-  
ներէն որ կը պատշաճ սեսի, տեսակի, ցեղի, դա-  
նազանութեան, այլ և կազմուածոյ ամեն մանրամաս-  
նութիւնները, կը պահէ ևս անասնոյն վրայ իր ծնո-  
ղաց բնազդումը և անոնց կարողութիւնները։ Եւ այս-  
պէս կրնամք ըսել, թէ հնդիկ որդան վրայ գործա-  
րանաց ձեւ, տարածութիւնը, գոյնը, առողջութիւնը  
կամ հիւանդութիւնը, մարմնոյն ոյժը կամ տկարու-  
թիւնը, երկարակեցութիւնը, ծննդաբերութեան կա-  
րողութիւնը ըստ մեծի մասին նոյն են ուսկից սերեալ է։

Չուն կենդանոյն այս ամեն յատկութիւնները կեր-  
պարանեալ է յինքեան, ինքն է յաջորդութիւն նա-  
խորդ ծննդոց, և հետեւաբար անկէ ծնածներն կ'ու-  
նենան այն յատկութիւնները, կ'ըլլան առողջ և զօ-  
րաւոր եթէ իրենց նախորդները այնպիսիք են, և  
ընդհակառակն կ'ըլլան տկար և անկարող ապրելոյ,

եթէ իրենց նախորդները ախտ մը ունենան, և մա-  
նաւանդ պատառաբոյծ մասնիկներ։

Ասկէ կը հետեւի կարեւորութիւն ընտիր ձուոց, որոյ  
հետ եթէ միանայ բարւոք գարման և բարւոք մնունդ,  
անշուշտ է յաջող ելք ունենալը՝ բայց գարձեալ կը  
կրկնեմք, թէ ձուոց ընտրութիւնը առաջին տեղին կը  
բռնէ։

124. Հանգամանք ընտրութեան ձուոց. — Հին  
ժամանակէ ի վեր այս բանիս անփոյթ եղած չեն շե-  
րամաբոյծք, և ընտրութիւն ըրած են որդանց, բժո-  
ժից և թիթւանց մէջ, զոր պիտի պահեն ծննդաբերու-  
թեան համար։ Բայց այս ընտրութիւնը մինչև այս վեր-  
ին տարիներս, տարակուսական և արտաքին հանգամա-  
նաց վրայ հաստատուած էր։ Այսպէս, գոհ կ'ըլլային  
եթէ սենեկի մը մէջ մեծցած որդերը շատ բժոժ տա-  
յին, անկէ հետեւցնելու համար թէ անոնք կրնան պա-  
հուիլ ձուարկութեան։ Բայց այդ սիսալ կարծիք է։  
Ուրիշները ըստ բաղդի կը կատարէին ձուարկու-  
թիւնը, և վերջը վրանին դիտողութիւն կ'ընէին։ Ու-  
մանք կը դիտէին բժոժներուն վրայի բիծերը. ուրիշ-  
ները ձաւ ածել կու տային բչիներու մէջ, և կը ընե-  
տէին այն ձուերն որ այս ինչ ժամանակէ ետքը կա-  
տարեալ չէին գոնաւորիլ։

Գլխաւոր յառաջադիմութիւն մը եղաւ 1857ին Վլա-  
գուիչի և Ովիմոսի ըեռքով, դիտելով ձուածև մասնիկնե-  
րը ձուոց մէջ և 1859ին Վլաթթատինի և Փորմնալիս դի-  
տելով ախտակիր հանգամանք այս մասնը կանց վրայ,  
կերպ մը հաստատեցին այս ախտակրեալ ձուերը հանչե-  
լու, և հետեւաբար ի բաց օրոցելու համար։ Զմերանէ ետքը  
կ'առնուին ձուոց զանազան կոյտերէ ցոյցի համար քիչ  
քիչ, և ծնանել կու տային, և յետոյ կը դիտէին մանրա-  
ցուցով այս ծնած մանք որդերը, ճմելով զանոնք մի առ-  
մի, կամ երկուք երկուք և կամ երեք երեք ապակի  
թիթղան վրայ ամենաքիչ շրով։ Թէ որ չգտնէին ա-  
նոնց վրայ մասնիկներ, կը համարէին հաւատնականա-  
բար բայց ոչ ասուցիւ թէ այդ ձուերն առողջ են, և  
եթէ գտնէին՝ կը համարէին թէ գէշ են այն ձուերն,  
բայց ներելի կը համարէին առետրոյ մէջ եթէ ախ-  
տակիր ձուոց համեմատութիւնը ըլլար նուազ քան

գ5% դեղին ցեղին համար, և 10% յապոնեան ցեղին համար:

Փորնալիոյ գիւտը թէպէտա առջիններէն շատ վերադաս է, բայց ունի այս անգիտութիւնը որ գիւտութիւնքը կ'ըլլան ձուոց վրայ. մինչդեռ Փասթէօրի գիւտով ընտրութիւնը կ'ըլլայ ոչ եթէ ձուոց վրայ, այլ նոյն սենեկի մէջ ծնած որդանց և թիթռանց վրայ: Վասն զի լատ օրինաց ժառանգութեան, չկընար ձուն առողջ ըլլալ, եթէ թիթեռն ազատ չէ որեկից ժառանգական հիւտանգութենէ մը: Ուստի ձուոց պատրաստութեան կամոններն կախումն ունին բոլորովին մետաքսաբեր որդան հիւտանգութեանց ճանաչողութենէն:

125. Փասթէօրի ոճը. — Փասթէօր յետ բազում քննութեանց ցուցուց, ինչպէս ըսկնք վերը, թէ թըրթրուն կամ մասնիկ ունեցող թիթռանց ածած ձուերըն, ունին առաւել կամ նուազ այդ մասնիկներէն կամ իրենց պատառաբոյծ բողբոջներէն, և հետեւբար այդ թիթռանց ածած ձուերն պէտք է նետել, և պահել միայն այն ձուերն որ ածած են այդպիսի մասնիկներէ բալրորվին ազատ եղող թիթեռներէ.

Ուստի ձուաբերութիւնը ընել քամկաձե բջիջներու մէջ, և յետոյ մանրացուցով դիտել թիթեռները, և ըստ այնմ ընտրութիւնը ընել ձուոց մէջ:

Փասթէօր դիտեր է որ խմորախտով ախտացեալ թիթռանց ձուերն աւելի ենթակայ են թրթրունախտել քան թէ ուրիշներն. կամ այլապէս ըսելով, ոչ եթէ խմորախտը յաջորդութիւն ունի ժառանգական, այլ տկարութիւն մը կը բերէ ներքին կազմածոյ: Եւ հետեւբար, խմորախտով կասկածաւոր որդերէն պէտք չէ առնուլ սերմն:

Համառօտ ըսել, Փասթէօրի դրութիւնը ձուոց ընտրութեան համար կախում ունի այս հետազայ երկու կանոններէն:

Նախ, Պահել սերման համար այն սենեկին որդերը որ խմորախտով չեն ախտացեալ:

Երկրորդ, Քննել թիթեռները, և պահել թրթրուն չունեցողներուն ձուերը:

Առաջին ընտրութիւնը կարօտ չէ դործիքի, բաւական

է զիտել աչքով որդերը մացառ ելնելու ժամանակ: Խակ երկրորդին համար որ կ'ըլլուի թիթռանց վրայ, հարկաւոր է մանրացոյց: Առաջինը չկընար երկրորդին տեղը բռնել, և ոչ երկրորդը առաջնոյն, վասն զի իւրաքանչիւրը առանձին նպատակ ունի: Ուստի, շերամի ձու պատրաստողներն երկուքին ալ մեծ կարեորութիւն պէտք է տան և հաւասար հոգ:

126. Զկայ ուրիշ ընտրութիւն մը ընել վասն զի ցարդ անձանօթ է մեզ ուրիշ հիւտանգութիւն մը որ թիթռանէ անցնի ձուոց: Այսպէս, ոչ կրախա, ոչ դալուկն, և ոչ խակ ծիւրութիւն չեն կընար անցնիլ որշ դուոց յորդիս: Բայց այս ըսելով չեմք ուզեր ըսել, թէ պէտք չէ քննութիւնը ընել ախտակիր որդանց, հարանեկաց և թիթռանց հանգամանաց վրայ, բայց այս դիտողութեանց նպատակն պիտի ըլլայ, նետել զանոնք որ մասնըկային հիւտանգութեան ենթակայ են: Օրինակ իմն, պէտք է նետել բժաւորեալ որդերը, ու կող ունեցող թիթեռները, այն բժոժներուն կոյտը ուր մահը կոտորած կ'ընէ, կամ ուր թիթեռներն շուտով կը մեռնին, և այլն:

127. Պայմանը լաւ շերամաբուծութեան. — Խօսելով ձուոց ընտրութեան վրայ, խօսիմք հիմա թէ ինչպէս պէտք է ի գործ դնել շերամաբուծութեան կանոնները:

Առաջին բանն է ընտրել աղէկ տեսակ ձու, և քիչ չափով բամենել զանազան շերամաբուծից, որք իրարմէ շատ հետու չըլլան, որպէս զի կարենամք քննել դիւրաւ այս փոքրիկ խումբերը: Խրաքանչիւր սենեկ պէտք է իրարմէ զատուած ըլլայ, կամ տեղւոյ հեռաւորութեամբ, և կամ մին քան զմիւն ութ օր վերջը սկսելով գարմանել շերամի որդերը, որով հիւտանգութեանց փոխադրութեան վասնդ չըլլար: Որդերը իրենց խշեաց վրայ իրարմէ հեռի պիտի ըլլան ըստ իրենց հասակին, և ոչ խիտ առ խիտ և իրարու վրայ: Պէտք է իրենց հասակին յարմար տալ կերակուր ընտրի տերեներ. և սաստիկ տաքութեամբ չըլլաթացնել իրենց մեծնալը. 30 կամ 32 օր բաւական կը համարուի ձուն ելնելէն մինչեւ ի մացառ երթալը. ոմանք կ'երկնցնեն այս ժամանակը մինչեւ 35 կամ 40

օր և աւելի ևս առանց կրակ վառելու։ Բայց տաշ կաւին անյայտ է թէ ժամանակը երկնցնելը ստուգիւ օգտակար է առողջութեան որդանց թէ ոչ։

128. Երբ որդերն մացառ ելնելու վրայ են, յայն ժամ պէտք է որոշել թէ ո՞ր բնակակից որդերն պահելու է ձուարերութեան համար, որ խմբախտով ախտացեալ շըլլան։ Կրնամք առաջին նշանը ունենալ դիտելով մացառ ելնելու ժամանակ թէ որչափ որդունք դժուարաւ և առ ի քարշ զաւով կ'ելնեն ի մացառ։ Թէ կա՞ն իրենց մէջ թրթրունախտի նշանը ունեցողներ, գէթ 10 առ ٪/։ Այսպիսի խումբերը պէտք է մէկդի թողուլ, և պահել միայն այն բնակակից խումբերը որոց վրայ չտեսնուին վերջին օրերը թըրթրունախտի նշաններ։

Բայց ասոնց վրայ ալ ապահով ըլլալու համար, թիթեռը բժոժէն դուրս չելած երեք չորս օր առաջ, առնուլ ընտիր համարուած խումբերէն քանի մը հարիւր բժոժ, օրինակ իմն 500 հատ իւրաքանչիւր խումբէն որ կըսէ 40 հաղարագրամ, և տանել զանոնք սենեակ մը ուր տաքութեան աստիճանը ըլլայ գիշեր ցերեկ 30 ց35°Հ. և տեղը սաստիկ խոնաւ, որով կ'երագէ թիթռան դոյացումը։ Մինչդեռ բժոժներուն կոյտերը կը գտնուին 20 կամ 25°, և շատ անգամ գիշերները քան զայս վար, որով կրնամք ունենալ ժամանակ խեղզելու նոյն կոյտերուն որդերը եթէ փորձը անյաջող ելք ունենայ. և եթէ յաջողի, պահել կոյտերը և անոնց հարսնեակները թիթռանացնել ձուարերութեան համար։ Եւ այս բանիս համար, պէտք է երկու օրը անգամ մը փորձի համար պահուած բժոժներէն առնուլ տասը հատ, և դիտել մանրացուցով անոնց հարսնեկաց վրայ թէ ունին պատառքոյժ մասնիկներ։ Թէ որ առաջին ութ կամ տասն օրերուն մէջ դիտուին սակաւաթիւ մասնիկներ, կրնամք ապահովապէս հետևացնել թէ մասնիկ ունեցող թիթռանց թիւը անհամար պիտի ըլլայ։ Երբ հարսնեակները հասունցած ըլլան, որոյ նշան է աշքերուն սենալը և ձուոց կարծրանալը, և երբ քանի մը հարսնեակ առնուն թիթռան կերպարան, յայնժամ պէտք է ընել վերջնական փորձը։ Առնուլ քանի մը թի-

թեռներ և նմէկ մի առ մի, և դիտել թէ անոնց վրայ կա՞ն մասնիկներ։ Որչափ որ գտնուին անոնց վրայ առ հարիւր, ըսել է թէ նոյնչափ կան նաև իւրաքանչիւր խումբին մէջ։

129. Խնամք ընտրած բժոժներու վրայ. — Յետ ընտրութեան բժոժից և անոնց կոյտերուն, պէտք է զանոնք դնել հովահարեալ սենեկի մը մէջ, ուր ոչ ժխախտուոյ ծուլս, ոչ քափուրի հոտ, և ոչ ուրիշ որպէսից հոտաւէտ նիւթեր գտնուուին։

Չուարերութեան ետեւէ եղող խնամուտ անձինք կը զատեն տկար և կրկնակ բժոժները և անոնցմէ ձու չեն առնուր, վախնալով որ առաջիններէն տկար յաջորդութիւն ունենան, և վերջիններէն այնպիսի ծնունդներ որ հակամէտ ըլլան կրկնակ բժոժներ կազմելու։ Այս վախը հաւանական կ'երեւ և գործադրելի. բայց Տանտույց անօգուտ կը համարի այս ընտրութիւնը, և կ'ըսէ թէ որդան առողջութիւնը կախումն չունի ամեննեին մետաքսեայ փաթութիւն առաւել կամ նուազ կշուն։ Կամ այլապէս ըօելով, զօրաւոր որդ մը կրնայ երբեմն թեթև բժոժ կազմել։ Իսկ Սոված քահանայն քան զայս աւելին կ'ըսէ, թէ տամանըինք տարի միակերպ տկար բժոժներէ աւելի լաւ սերմն ունեցած է, նաև կրկնակ բժոժներէ ալ սերմն առնուլը կ'ապահովինէ և կ'ըսէ թէ աւելի խնայողական է։ Յիրաւի խնայողական կրնայ ըլլալ կրկնակ բժոժներէն ձու առնուլը. բայց թէ ստուգիւ լաւ կը համարուի, այդ տարակուսական է։

130. Ընտրութիւն բժոժից արուի եւ իգի. — Կրբնամք նաև ընտրութիւն մը ընել բժոժներուն վրայ ուրիշ նկատմամբ, այս ինքն արուները էգերէ բաժնելու համար։ Նախ պէտք է սահմանել բժոժի մը միշին կշիռը, բաժնելով 500ի վրայ 500 բժոժներուն բովանդակ կշիռը. յետոյ այս միջին կշուոյն չափը կնել կշուոյ մը թաթին վրայ, և միւս թաթին վրայ հետզետէ մի առ մի բժոժ գնել. թեթև բժոժներն ըստ մեծի մասին արու են, և ծանրները էկ։ Բայց այսպիսի ընտրութիւն մը այն ժամանակ կարևոր է, երբ ուզեմք երկու սեռը իրարմէ զատել, ուրիշ խումբերու հետ խառնածնութիւն ունենալու համար։ Բայց

սովորական ձուաբերութեան համար սեռերը իրարմէ չեն զատեր, վասն զի մեծ աշխատութիւն է:

131. Սովորական կերպ ձուաբերութեան առուտութիւն համար. — Սովորական ձուաբերութեան կերպն է, ամեն ձու ածող էգերը ժողվել խմբովին ընդարձակ կտաներու վրայ, նախնաբար քննելով ըստ ոճոյ Փասթէօրի թէ իրենք ենթակաց են արդեօք թրթրունախտի, և ըստ այնմ առնուլ իրենցմէ ձու: Մինչև վերջին ժամանակը ներելի կը համարուէր առնուլ ձու այն կոյտերէն որոց վրայ տեսնուի 10 առ 100 նշան թրթրունախտի, բայց հիմա վերածեցաւ 3 %, 2 %, 1 % և մինչև ի զրոյ: Այս կերպին զլասաւոր օգտակարութիւնն է իր աժանութիւնը, թէ պէտք բերքը համեմատաբար քիչ կ'ըլլայ և հասնիր 40 հազարամբամի առ մի ունկի:

Թիթունց խմբովին ձուաբերութեան կերպը շատ պարզ է: Առաւօաը ժողվելու է զուգաւորեալ թիթեռները, և զնելու է արածուած կտաւի մը վրայ: Այս բանիս համար լաւ է առնուլ փոքրիկ փայտեղէն շրջանակներ, որոց կողմանց երկայնութիւնը ըլլայ 40 կամ 50 հարիւրորդամետր, և վրան գամել բարակ ցանցառ կտաւ մը, և ասոնց վրայ դնել զուգաւորեալ թիթեռները: Իսկ անոնք որ գեռ չեն զուգաւորեալ, ժողվել և դնել այսպիսի շրջանակի մը վրայ, և անոնց մէ զուգաւորողներն վերցնել և դնել ուրիշ շրջանակի վրայ: Այս գործերը ընելու ժամանակ, պէտք է ընտրել և նետել այն թիթեռները որ աղէկ չեն երկիր, մանաւանդ զանոնք որոց կողերը սև բիծեր ունին, որը ամենքն ալ ենթակայ են թրթրունախտի:

Կէս օրէն վերջը զուգաւորեալները բաժնել իրարմէ, և նետել արուները, և եթէ վախցուի թէ քիչ են արուները, մէկդի դնել երկրորդ օրուան համար: Իսկ էգերը գնել ընդարձակ կտաւի մը վրայ որ կանգուն գրուած ըլլայ, կամ քիչ մը առ ի շեղ: Երկու օրուան մէջ ձուերը ածած կ'ըլլան, և կրնամք նետել էգերն ալ:

132. Հուաբերութիւն բջիջային. — Բջիջային ձուաբերութիւնը, որ է ոճ Փասթէօրի, կը կտաւուի դնելով իրաքանչիւր զոյգը առանձինն, բայց նախ

լաւ մը քննելով մանրացուցով թիթեռները որ են՝ թակայ չըլլան թրթրունախտի:

Բջիջային ձուերը պատրաստելու համար, պէտք է առաւօտը կանուխ երբ թիթեռներն դուրս ենեն բըժոժներէն և զուգաւորին իրարու հետ, առնուլ իւրաքանչիւր զոյգը և փակել փոքրիկ քսակի մը մէջ, բարակ և ցանցառ կտաւէ շինուած, մէկդի թողլով այն զոյգերը որք պակասաւոր կ'երկնին:

Իւրաքանչիւր քսակին բերանը դերձաննով կապելին եաքը կախել օդոյ մէջ: Քսակին մէջ զուգաւորութեան վախճան կը տրուի, ձուերը կ'ածին ու թիթեռները կը մեռնին, ուսկից ետքը դուրս կը հանեն թիթեռները՝ մանրացուցով քննելու համար:

Քսակիներու մէջ զնելով առանձնացնելը ունի այս անյարմարութիւնը, որ չեմք կրնար դիտել թիթեռներուն վիճակը քանի որ քսակիներու մէջ փակուած են, և ուզելով գիտել, գործողութիւնը շատ դժուարին կ'ըլլայ: Բայց հանդերձ այսու այս կերպը նախապատիւ համարուած է և գործածական:


Եթէ ուզէ մէկը չափաւորել զուգաւորութեան ժամանակը, կրնայ դիւրաւ բաժնել արուն էգէն առանց քսակին բերանը բանալու, և փակել արուն քսակին մէկ անկիւնը զնդասեղով:

Եթէ ուզելով միայն է զը առանձնացնել, որ աւելի սովորական կերպն է, գործը պէտք է առաջ տանիլ ինչպէս ըսինք խմբովին զուգաւորութեանց համար, այս տարբերութեամբ որ էգերը արուներէն բաժնելին ետքը փոխանակ զնելու ամենքը միասին կտաւի մը վրայ, կը դրուի մի առ մի առանձինն փոքրիկ կտաւի վրայ առ ի կախ (Զեւ 27), կամ փոքրիկ քսակի մը մէջ:

133. Ոմանք թիթեռները առանձնացնելու համար փոխանակ փոքրիկ կտաւներու վրայ դնելու, կը զնեն մի առ մի թանագէ կամ քարտէնէ շինուած զլանածե խորչերու մէջ՝ որք են քովերով գրուած, և մէկ կողը ցանցառ կտաւով ծածկած, որոյ վրայ կածէ է զը իր ձուերը: Կրնայ իւրաքանչիւր խորշին մէջ գրուիլ զոյգ մը և կամ է զը միայն: Եւ խորշերուն իւրաքանչիւր կարգին վրայ թուանշաններ զնել, և նոյն

թուանչաններով պահել իւրաքանչիւրին մէջէն ելած դիակները քննութեան համար։ Բայց այս կերպը ոչ այնչափ ընդունելի է։

134. Չուաբերութիւն բջիջային առուտութիւն համար։ — Թէ՛ որ մէկը ուզէ շատ բջիջաւոր ձու պատրաստել առուտուրի համար, լաւ է Սուզաննիին կերպը գործածել, որ քիչ տեղւոյ մէջ մինչև շորս միլիոն



Գեւ 27. կտաւ էգը առանձնացնելու։

բջիջ կը բովանդակէ։ Առնուլ 18 հարիւրորդամետր երկայն և 9 լայն կտոր մը ցանցառ կտաւէ բարդարած բառած և ծալել երկու, և կարել երկու կողմը բարակ և դիւրաբեկ գերձանով, որ կարենամք դիւրաւ փըրցնել, երբ ժամանակը գայ ձուերը լուալու։ իսկ բերնին կողմը ամուր գերձանով շուլլալ ընել, որ քաշուելով կ'ամփափի, և կը կախուի կեռէ։

Այսպիսի քսակներ որոց մէջ թիթեռն փակուած է, որպէս զի կարենան համարձակ օդ ծծել, պէտք է կախել փոքրիկ կեռով մը իւրարու քով, բայց առանց իրարու գոյշելու, բարակ քուղերու վրայէն, որ հաստատուած են թեթև շրջանակներու մէջ 1մ, 80 երկայնութեամբ և 0մ, 90 լայնութեամբ, որոց մէջ են քուղերը ձգուած 18 հարիւրորդամետր հեռաւորութեամբ։

Իւրաքանչիւր շրջանակն մէջ կրնայ գրուիլ 500 քսակ, և շրջանակներուն վրայ կարգաւ կը նշանակուին թուանշաններ, և կը կախուին կեռով լնդարձակ և հովակարեալ սրահներու մէջ իրարմէ չափաւոր հեռաւորութեամբ։ Երկու կամ երեք օրը անգամ մը այց ենել, և մի առ մի քննել քսակները, և սպաննել մեցերը եթէ գտնուին քսակներուն վրայ. վասն զի այս միշտաները կ'երթան ձու ածել թիթուանց գիւղանց մօտ, և այս ձուերէն ելած թրթուրները կ'ուտեն նախ թիթեռները և յետոյ անոնց ձուերը։ Ուստի հարկ է շարունակ որսալ այս վնասակար միշտաները։

135. Մանրացուցական լնտրութիւն բջիջային թիթուանց վրայ. — Այսպի անբաւ բջիջները մի առ մի քննելու համար, հաստատած է Սուզանի գործարաններ, ուր ամեն բան կարգաւ և անշփոթ առաջ կ'երթայ։ Գործաւոր կին մը կը հանէ քսակները լըրջանակներուն վրայէն, կը նետէ իրեւ անպիտան զանոնք որոց մէջ ձու չկան և ձուերն բեղնաորած չեն։ և մնացածները կը զնէ մի առ մի մասնաւոր տուփի մը խորշերուն մէջ, որոց իւրաքանչիւրը ունի իր քով փոքրիկ սանդ մը։ Ուրիշ գործաւոր կանայք կը հանեն թիթեռները քսակներուն մէջէն, և կը դնեն իւրաքանչիւր խորշին թիթեռը իր սանդին վրայ քիչ մը լրով. բաւական է մի կամ երկու հարուած սանդիսով, գիւղները թրթնելու և ճմիելու համար։ Փանի գիտուոփ, գիւղները թրթնելու և ճմիելու համար։ Մը ժամեն երաքը այս տուփը կը համնի ուրիշ գործաւոր կանանց ձեռքը որբ կ'աւարտեն թիթեռները ճմիելու գործը, և կը տանին սկաւառակածե սանդերը մածրարուցի գործանոյց։

Հոս ցերեկը լոյսը կը զարնէ ցած պատուհաններէ, որ աշխատութեան սեղաններուն բարձրութեամբ դրուած

Են. կամ ուրիշ բարձրադոյն պատուհաններ սրահը ըստ արժանւոյն լուսաւորելու համար: Խւրաքանչիւր անձն կը դիտէ մանրացուցով այս ինչ թուով սկաւառակներ, և կը դնէ անոնց վրայ իր անունը կամ իր կարգին թուահամարը, և կը խաւրի համարառութեան, յետ նշանակելոյ այն սանդերը որոց մէջ գտած ըլլայ պատառաբոյծ մասնիկներ:

Համարառութեան տեղւոյն մէջ կը դնեն մեծկակ և կոնաձեւ սանդի մը մէջ փոքրիկ սանդերուն նիւթոց մի մասը, որ պատ համարուած է, կը խաւանեն և քանի մը վայրկենէ ետև համարառուն կ'առնու քիչ մը սանդին տակի զանգուածէն. և եթէ գտնէ պատառապոյծ մասնիկներ, կը կնքէ և կը խաւրէ սկաւառակը յետս առ գործաւորն, որ նորէն պէտք է սկսի իր աշխատութիւնը: Եւ եթէ չգտնէ, կը վերցուին ողջ բջիջներն և կը դրուին առանձինն, և կը նշանակէ համարառուն լաւ դիտող կնոջ աշխատութեան վարձը:

Երրեմն այս ինչ կոյտերուն համար կ'ըլլայ կրկեն համարառութիւնն, ստիպելու համար առաջին համառուն որ լաւ ընէ իր պաշտօնը և ըլլայ անստգտանելի:


Այս քսակներն որ առողջ համարուած են, կը բացուին յետոյ ուրիշ գործաւոր կանանց ձեռքով, և կը նետուին պաղ ջրով լցուած տաշտի մը մէջ, և կը թողուուին ջրոյ մէջ ժամ մը: Ուրիշ գործաւորներ ջրոյ մէջ կը բաժնեն ձուերը լաթէն, թեթև կերպով քերելով ձեռքով: Այս ձուերը յետոյ կը լուացուին մաղի մը վրայ վազուկ ջրով, որ մաղին տակէն կ'անցնի և վերին եզերքէն կը թափի:

Չուն լուանալէն և շուքի մէջ չորնալէն ետև, կ'անցնի հողմաշունչ մեքենայէն, և յետոյ 25 կամ 30 գրամ բաժնած կը դրուի առանձին քսակներու մէջ թարւաթանէ շինուած: Կը կնքուի և կը դրուի իր կարգին թուանշաննը: Այս փոքրիկ քսակներն կը տարածուին շրջանակներու մէջ որոց յատակը երկաթի թելերով վանդակածե շինուած է, և կը դրուին թելահիւս դարաններու մէջ, որը ըստ ժամանակին կրնան փոխադրիլ ձմերելու սենեկին մէջ:

Այս դիտողութեանց համար գործածուած մանրացոյց պէտք է որ մեծցնէ առարկայն 400 յ500 ան-

դամ ի տրամագիծ, և կը դնեմք հոս այսպիսի մանրացուցի մը պատկերը (Ձեւ 28): Մանրացոյցը պէտք է որ ունենայ քանի մը առարկական և աշամերձ ոսպնաձեններ, և ի սկզբան գործածել տկար մեծցնողները և յետոյ զօրաւորները:

Քաջալվարժ կին մը կրնայ ժամուան մէջ քննել մանրացուցով 150 թիթեռն, և հետեւաբար օրը 8 ժամ



Ձեւ 28. — Մանրացոյց:

աշխատելով յուլիս, օգոստոս ամսոց մէջ կրնայ դիտել 1200 թիթեռն: Ուժ ժամէն աւելի աշխատելը անկարելի է, ապա թէ ոչ աշքին տեսութիւնը կը տկար բանայ: Գիշերային լուսով աշխատիւը կը տկարցնէ աշքը:

Ժամուերկու վարժ կանայք օրուան մէջ կրնան պարատել 80 ունկի ձու:

Սովորաբար բաւական կը համարուի քննել մանրացուցով էզ թիթեռը, վասն զի անկէ կ'անցնի մասնը-կային հիւանդութիւնը ձուոց մէջ, և արուն աղդեցութիւն մը չունի:

136. Չու զանազան ցեղից.—Խաւանածնութիւն։ — Անձն որ կը պատրաստէ շերամի ձուերն, ոչ միայն կը հոգայ որ ամեն հիւանդութիւններէ ազատ ըլլան, այլ և կը նայի որ անոնցմէ առաջ եկած բժոժներն ըլլան ընտիր տեսակ և գիւրաւ մանելի:

Արդ մանողներն կը փնտուեն այնպիսի բժոժներ որ դիւրին ըլլան մանելու, քիչ կորուստ ունենան, քիչ կրկնակ բժոժներ, և տան ընտիր մետաքս։ Թէպէտ բնիկ ցեղերն, դեղին կամ ճերմակ, այս հանգամանաց կողմանէ նախապատիւ են քան յապոնեան ցեղը, բայց քան զայս ենթակայ են խմորախտի։ Այդ յապոնեան ցեղերուն կորովութիւնը տալու համար եւ բոպական ցեղերուն մտածուած է խառնածնութիւնը։

Առաջին փորձերը եղան իտալիոյ մէջ տեղացի շերամը յապոնեան կանաչ բժոժէ ելած շերամի հետ զուգելով և ծնան որգունք զօրաւորք և խմորախտի դիմացողք, բայց իրենց բժոժն ձեւ և գոյնը շատ տարրեր, և գժուարաւ մանելի։ բաց ասկէ, տուին 12 ց15 % կրկնակ բժոժներ։

Վերջը մտածեցին գործածել յապոնեան ճերմակ բժոժը փոխանակ կանաչին, և զուզաւորելով տեղացի գեղնյն հետ, ունեցան յարդագոյն դեղին բժոժներ, խիստ գեղեցիկ, խառն քանի մը ճերմակ և դեղին բժոժներու հետ սկզբնական ցեղէն, որոց ընտրութիւնը դիւրին է, և երեքն ալ յարմար մանելու։ Յիւրակի այս յարդագոյն գեղին բժոժին մետաքսը յարգի է, բայց գժբաղաբար այս տեսակին մէջն ալ կրկնակներն աւելի են քան 12 առ %, որ զըթէ կ'անհետացնէ այս տեսակ բժոժներուն օգտակարութիւնը։ Եւ միայն կրնամք պակսեցնել այս կրկնակներուն թիւը, կրկնելով շատ անդամ խառնածնութիւնը տեղացի գեղնոյ հետ։

Թէ որ զուգելմէ յարդագոյն գեղին բժոժներուն շերամները իրարու հետ, յաջորդ տարին կ'ունենամք գեղին յարդագոյն, դեղին տեղացի և ճերմակ յա-

պոնեան, երեք նախական ցեղերը։

Եւ որովհետեւ տեղացի դեղին բժոժներուն գինը աւելի բարձր է, և քիչ կրնակ ունի, պէտք է ջանալ զուգելու ասոնց զանազան տեսակները, և խառնածնութեամբ ունենալ կորովի որդունք և միանդամայն ընտիր մետաքս։

## ԳԼՈՒԽ ԺԳ

ՇԱՀԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՇԵՐԱՄԱԲՈՒՆՈՒԹԵԱՆ

137. Շահ բժոժներէ։ — Թէ որ շերամի որդը դարմանելու օգուտը կախումն ունենար միայն առատ բերք ունենալէն, խնդիրը լուծուած կը համարուէր։ Վասն զի հիմա ձուոց ընտրութեան և շերամաբուծութեան կերպը լաւ գիտելով, կրնամք ապահով ըլլալ թէ 50 հազարագրամէն աւելի բերք կ'ունենամք 1 ունկի կամ 25 գրամ ձուերէ։ Եթէ ունկին ըլլայ 30 գրամ, բերքն կ'ըլլայ 60 հազարագրամէն աւելի։ Խտալական ցեղին շերամին մի ունկւոյ մէջ, ունկին գնելով 30 գրամ, կը գտնուի իրը 37000 ձու, որք եթէ ամենէն յաջող ծնունդ ունենան և կարենան կազմել բժոժ, պիտի ունենամք միջին չափով 70 հազարագրամ բժոժ, իրը 500 բժոժ կը գովազ մի հազարգրամ։ Քան զայս աւելի բերք յուսալը անկարելի է։

Բայց խնդրոյն կարեսը մասն է, քիչ ծախքով գործը կատարելը։ Տերեոյ և ձեռքի աշխատութեան ծախքը, բժոժներէն եղած շահին մեծագոյն մասը կ'ուստէ, և երբեմն վնասակար իսկ կ'ըլլայ շերամաբուծութիւնը։ Վանաւանդ հիմա որ բժոժներուն զինը վար ինկած է, և է 3 ց4 փրանկ առ հազարագրամ, և ձեռքի աշխատութեան ծախքը աւելցած, որով և շահը պակասած։ ուստի պէտք է ամեն չափ և խնայութիւն ընել, այս հարտարութենէն օգուտ քաղելու համար։

138. Խնայութիւնն ճուղոց. — Կրնամք ձուերը ունենալ և պահպանել քիչ ծախքով: Խւրաքանչիւր շերամաբոյժ կրնայ 4 կամ 5 գրամ առողջ ճու առանձինն դարմանել, և անոնցմէ ունենալ քիչ ծախքով իբր 20 ունկի ընտիր ճու: Այս կերպը հազար անգամ լաւ կը համարուի քան թէ գրսէն գնելը ծանր գնով և անստոյգ ընտրութեամբ: Չուոց ձմերելու տեղ գտնելը գիւրին է ցուրա աշխարհներու մէջ. և եթէ այս տեղերը ըստ պատշաճի կարգի գրուին, հոն կը ընան պահուիլ և մերձակայ տեղերուն համար:

139. Խնայութիւնն տերեւոց. — Շերամաբուծութեան մէջ մեծագոյն ծախքն է տերեւոց և ձեռքի աշխատութեան ծախքը: Ով որ գիտէ ասոնց վրայ խընայութիւնը ընել, անշուշտ շահ կ'ընէ շերամաբուծութենէ, իսկ ով որ փոյթ չըներ, ապահով ըլլայ որ կը կորսնցնէ, նաև առատ բերք ունենալով: Պարզ հաշուլ մը կրնամք յայտ յանդիման տեսնել:

Թթենւոյ տերեւոց գինը շատ փոփախական է, ինչպէս ամեն վաճառք, ըստ սակաւութեան վաճառողին և ըստ առաւելութեան խնդրողին: Շատ անգամ վաճառանոցի մէջ կը տրուի 15 փրանկ և աւելի ևս առ 100 հազարագրամ, մինչդեռ գնելով ըստ ժամանակին և ծառի վրայ կը տրուի 5 կամ 6 փրանկ: Կալուածատէր մը որ իր թթենեաց տերեւները կը գործածէ, անոր աւելի աժան կ'իյնայ, հատուցանելով այն գինը որ թթենեաց բերքին աել կրնար ունենալ նոյն տեղոյն չոր խոտէն, որ է 8 կամ 9 փրանկ 100 հազարագրամ չոր տերեւներուն համար, որ կը համեմատի 300 հազարագրամ դալար տերեւոց, որով և վերջնոյն գինը կ'ըլլայ 2, 60 կամ 3 փրանկ: Ապէէ կը տեսնուի թէ կալուածատէրը որչափ մեծ օգուտ կ'ունենայ նուազ գնով տերեւ ունենալով:

Ենթագրելով թէ կալուածատէր մը իր տերեւները զործածէ, տալով շերամի որդանց 1000 հազարագրամ, ծախքը կ'ըլլայ

Արժեք տերեւոց . . . . .	50 փրանկ
Ծախք ժողվելու 1,50 առ 100 հզր. . . . .	15 » //
	45

### Դամար գնողին.

Տերեւ գնեալ 5,10, 15 փր. առ 100 հզր. . . . .	50, 100, 150
Ծախք ժողվելու 1,50 փր. առ 100 հզր. . . . .	15, 15, 15
	65, 115, 165

Հոս չդրինք տերեւոց փոխագրութեան ծախքը. թէ որ այս փոխագրութիւնը ըլլայ հեռուէն, երկաթուղով, ևս առաւել շահաւոր չըլլար: Ուստի ով որ թթենի ունի, անոր օգտակար կ'ըլլայ շերամաբուծութիւնը, և մեծագոյն շահ կ'ընէ եթէ քիչ քանակով բաժնէ շերամի ծուերը կամ որդերը զանազան տուներ:

140. Խնայութիւնն ճեռքի աշխատութեան նախքին վրայ. — Թէ որ մէկը աւուրչէքով գործաւոր բռնէ շերամի որդերը խնամելու համար, և զնեմք թէ մի գործաւոր կարող ըլլայ խնամել երկու ունկոյ շերամի որդեր, առ նուազն պէտք է տալ որը 1,25 փր. որով 30 օրուան աշխատութեան վարձք պէտք է տալ 37, 50 փր. և եթէ աւուրչէքը ըլլայ 2 փր. պէտք է տալ 60 փրանկ:

Եթէ գեղացի մը իր խոհանոցին կամ խրձին մէկ անկիւնը քանի մը վանդակ շերամի որդ բռնէ, իր կնոյմով, զաւակներով կրնայ դարմանել առանց ծախքի պարապ ժամանակներուն մէջ:

Ուստի ըսածներնէս կը հետեւի, թէ շերամի որդը խնայութեամբ զարմանելու համար, պէտք է նախ թթենիներ ունենալ. երկրորդ, բաշխել գեղացի ընտանեաց որդ աշխատին մնարգ զնով:

Այս երկու պայմանները միացած կ'ըլլան, երբ մեծ թթաստանի տէր մը ընկերակցի բազմաթիւ փոքրիկ շերամաբոյժներու հետ, որոց տայ ինքն շերամի ծու թթենւոյ տերեւ, և իրենք բնակարան և աշխատու-

թիւն, և բերքը բաժնուի կէս առ կէս, ծախքը մէջէն  
հանելէն ետքը:

Դնելով թէ բովանդակ ծախքն ըլլայ 80 փրանկ առ  
մի ունկի, և մի ունկոյ բերքը ըլլայ 50 հազարա-  
զրամ բժոժ, և գինը 3,50 փրանկ, կու գայ 175  
փրանկ, ծախքին կրկնապատկէն աւելի: Զկայ երկրո-  
գործական աշխատութիւն մը որ մէկ ամսոյ մէջ այս-  
պիսի մեծ շահ բերէ:

Այս կերպս յաճախեալ է յիտալիա, և կը բաժնեն  
գեղացւոց տուները, տալով 1 կամ 2 ունկի, և իրենք  
մատակարարելով շերամի ձուն և թթենոյ տերեւ և  
հսկելով գործոյն յաջողութեան վրայ:

Հոս վախճան տալով շերամաբուժութեան կարեոր  
զիտելեաց, դնեմք որչափ մետափ գործածուած է  
Եւրոպայի մէջ 1892 և 1893 տարիներուն մէջ ըստ  
հաշուի վաճառատեղոյ Լիոն քաղաքի Գաղղիոյ: Ո-  
րով յայտնի կը տեսնուի թէ տարուէ տարի կ'աւել-  
նայ մետաքսի քանակը, բաղդատելով 1889ին տուած  
քանակին հետ, զոր դրած եմք յառաջարանին մէջ:

	1892	1893		
Խոսկիոյ բերք ՀՊԿՐ.	2,965,000	ՀՊԿՐ.	5,984,000	
Գաղղիոյ	»	640,000	»	852,000
Աւստրիոյ	»	220,000	»	245,000
Սպանիոյ	»	72,000	»	77,000
Արևելքի	»	709,000	»	906,000
Ճենառապանի	»	4,856,000	»	5,550,000
Յագոնիոյ	»	2,858,000	»	2,685,000
Հնդկաստանի	»	250,000	»	287,000
Կոմիսու	»	65,000	»	85,000
Բովանդակ	ՀՊԿՐ.	12,655,000	ՀՊԿՐ.	14,669,000

## ՑԱՆԿ

### ԳԼԽԱԿԱՐԳՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՆԻՒԹՈՅՑ



ԵՐԵՎԱՆ

#### ՅԱռաջաբան

#### ԵՐԵՎԱՆԸ ԲԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ Ա. Ռ. Ա. Զ Ի Ն . — Զ Ա Խ

ԳԼ. Ա. Բանութիւն յայու վերաբեր և պահպանաթիւն  
նոր:

- |   |    |
|---|----|
| 1. Ընդհանուր գիտելիք շերամի ձուոց վրայ                        | 7  |
| 2. Կազմուած ձուոց   | 8  |
| 3. Տարրաբանական բաղկացութիւն ձուոց                            | 10 |
| 4. Զու ախտացեալ . . . . .                                     | »  |
| 5. Ազգեցութիւն օդոյ և նշառութիւն ձուոց                        | »  |
| 6. Ազգեցութիւն խոնաւութեան ի վերայ ձուոց շերամի               | 11 |
| 7. Ազգեցութիւն տաքութեան և ցրտութեան ի վերայ<br>ձուոց շերամի  | 12 |
| 8. Երկաժին, Եռաժին կամ Բաղրամին որդումք                       | »  |
| 9. Ելմկուութեան և թթուուտից ազգեցութիւնը շերամի<br>ձուոց վրայ | 13 |
| 10. Եերամի ձուոց վանագան ժամանակները                          | »  |
| 11. Սենեակ ձմերելոյ   | 15 |
| 12. Զմերոց կամ Սառնարան դիւրատար                              | »  |
| ԳԼ. Բ. — Թիւածն, Ծնառութ է յայու                              | 17 |
| 13. Սաղմանութիւն  | 18 |
| 14. Ծնունդ ինքնեակ  | 18 |

Երես	Գրես
15. Ժամանակ ծննդեան	18
16. Պայմանք թխման	»
17. Զերմասնեալ թխելոյ	19
18. Տեականութիւն թխելոյ	»
19. Թիսոց կամ Ծնուցիչ գործի	20
20. Թիսոց Ալնի իտալացւոյն	21
21. Կշիռ ծնաժ որդանց	22

**ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴԻ. — ԹՐԹՈՒՐ**

---

Գլ. Գ. — Անդամական բնական բնիւն Երերոյ	.
22. Երազ աճումն թրթրոյ, իր զանազան հասակները	25
25. Նկարագիր արտաքին գործարանաց թրթրոյ	25
27. Նկարագիր ներքին գործարանաց որք են ի սերունդ	28
30. Գործարանք շարժման և զգայութեան	32
31. Գործարանք ծննդականութեան	55
Գլ. Դ. — Բնափոսութիւն Երերոյ	.
32. Կազմուած մորթոյ, խորխաթափումն և զանազան բաշխք	55
34. Շրջան արեան, տաքութեան աստիճան մարմարն	37
35. Արդեցութիւն տաքութեան և ցանութեան շերամի որ- դան զարգացման վրայ	»
36. Պաշտօն շնչառութեան	58
37. Արտաշնչութիւն ջրեղին գոլորշեաց	58
38. Կերակուր հնդիկ որդան. — Տերեւ թթենւոյ	59
39. Բաղկացութիւն տերեւոց թթենւոյ	40
40. Հասունութիւն հնդիկ որդան	41
41. Կազմութիւն քժոժի	»
42. Բարխումն մետաքսի	42
43. Զգայարանք հնդիկ որդան	45
Գլ. Ե. — Հետարարութիւն և դրահան հայոց	.
44. Զանազան հիւանդութիւնք հնդիկ որդան	45
45. Կրախտ	»
47. Թրթրունախտ	48
49. Խմորախտ	51
51. Ծիւրութիւն	55
52. Դաշուկն	»

Երես	Գրես
Գլ. Զ. — Շետական բնիւն Երերոյ	.
53. Առատութիւն բերոց ի շերամաբուժութեան	57
54. Պայմանք յաջողութեան ի շերամաբուժութեան	»
55. Կանոնք բուժանելոյ շերամի որդերը.	»
56. Զգուշութիւն որդանց վրայ խորխաթափութեան ժա- մանակ	58
57. Հաւասարութիւն որդանց, և պայմանք լաւ բուժանելոյ զնոսա և առատ բերք ունենալու	»
58. Հեռաւորութիւն որդանց	61
59. Վանդակ ելեկինեայ	»
60. Որդանց բնակութիւնը լայնելու և խշտին փոխելու կերպ	65
62. Ճեւդերով մնուցանելու կերպ	65
63. Քավալլոյին կերպը	67
64. Հովակարումն շերամոցի	69
65. Տանտուցյին շերամոցը	71
66. Գաղղիոյ կերենսա շերանց շերամոցներն ըստ Փառ- թօքի	72
67. Խոնաաչափ	74
68. Որդանց կերակրոյն չափը	»
69. Թթենւոյ տերեւոց չափը ժամին վրայ կանխաւ գուշա- կելու կերպ	78
70. Խնամք թթենւոյ տերեւոց վրայ	7
71. Տերեւահատ գործի	81
72. Խնայութիւն տերեւոց գնելով ճիւղերով միասին	»
73. Մաքրութիւն տերեւոց	83
75. Մաքրութիւն շերամոցի	84
76. Շերամոցը տաքցնելը	85
77. Լուսաւորութիւն շերամոցի	86
78. Տաղաւարահարութիւն	»
80. Վնասակարութիւն բազմաթիւ որդանց բնակակցու- թեան	89
84. Օգտակարութիւնք սակաւաթիւ որդունք բուժանելու	90

**ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴԻ. — ՀԱՐՄՆԵԱԿ ԵՒ ԲԺՈՒ**

---

Գլ. Ե. — Անդամական բնիւն և Բնափոսութիւն հար-	.
82. Փոխարարութիւն թրթրոյ ի հարանեակ	91

## ԵՐԵՒ

85.	Կորակազմ հարսնեակ	92
84.	Հարսնեակ չորս կամ հինգ օրուան	93
86.	Շնչառութիւն հարսնեկի	93
87.	Կորուստ կըույ հարսնեկաց	96
88.	Աղջեցութիւն ներմութեան	»
89.	Հարսնեակները խկիյն սպաննելու տարութեան առավելանը	97
ԳԼ.	Ը. — Հիւանդանութեան հարսնեկի	
90.	Հարսնեակ կրախտացեալ	98
91.	Հարսնեակ թրթքունախտացեալ	»
92.	Հարսնեակ խմորախտացեալ	99
93.	Հարսնեակ դալկացեալ	101
ԳԼ.	Թ. — Բժուծ	
94.	Քաղցւմն և ընտրութիւն բժոժից	102
95.	Բժոժներուն մէջի հարսնեակները սպաննելու կերպ	105
96.	Կաղմութիւն բժոժից	104
97.	Կարժաւումն բժոժից	»
99.	Մաքրութիւն անգործ մետաքսի	105
100.	Յարդ անգործ մետաքսի	»
101.	Կոռականութիւն և առաձորութիւն մետաքսի	106
102.	Մետաքսաչափ	108
103.	Մետաքսագիր	109
104.	Մետաքս գործեալ, և ճախտարակումն	110
105.	Խիժամաքրութիւն	111
106.	Ներկումն մետաքսի	112
108.	Հերհերումն և մանումն պակասորդաց մետաքսի	114

## ՄԱՍԻ ԶՈՐՅՈՒԹԻ. — ԹԻԹԵՈՒ

ԳԼ.	Ժ. Անդամանութեան և բանանութեան նիւթեան .	
109.	Եւք ի բժոժէ	115
110.	Նկարագիր թիթուան	116
111.	Գլուխ և գործարանք զգայութեան	118
112.	Լանջք, թնք և կունակի ամանը	119
113.	Փոր և փորոտիք	122
114.	Ծննդական գործարանք	123
115.	Պաշտօնք սննդեան թիթուան	124

## ԵՐԵՒ

116.	Պաշտօնք ծննդարերութեան	124
118.	Խառնածնութիւն	126
ԳԼ.	Ժ. Անդամանութեան նիւթեան .	
119.	Թիթեան կրախտացեալ	127
120.	Թիթեան թրթքունախտացեալ	»
121.	Ընտրութիւն ձուոց մանրացուցով	128
122.	Թիթեան խմորախտացեալ	129
ԳԼ.	Ժ. Անդամանութեան .	
123.	Կարևորութիւն ընտրութեան ձուոց	150
124.	Հանդամանք ընտրութեան ձուոց	151
125.	Փասթէօրի ոճը	152
127.	Պայմանք լաւ շերամաքուծութեան	153
129.	Խնամք ընտրած բժոժներու վրայ	155
150.	Ընտրութիւն բժոժից արուկ և իգի	»
151.	Սոլորական կերպ ձուաբերութեան առուտուրի համար	156
152.	Զուաբերութիւն բջիջային	»
154.	Զուաբերութիւն բջիջային առուտուրի համար	158
155.	Մանրացուցական ընտրութիւն բջիջային թիթուանց վրայ	159
156.	Զու զանազան ցեղից. — Խառնածնութիւն	142
ԳԼ.	Ժ. Անդամանութեան նիւթեան ժողովաբանական .	
157.	Շահ բժոժներէ	143
158.	Խնայութիւն ձուոց	144
159.	Խնայութիւն տերեոց	»
140.	Խնայութիւն ձեռքի աշխատութեան ծախքին վրայ	145



# ԳԼԻՒՄԱԿՈՐ ԲԱՆՔ ՃԵՐԱՄԱՐԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱՆԴԵՐՁ ԳԱՂԴԻԵՐԷՆՈՎ ԵՒ ԻՏԱԼԵՐԻՆՈՎ.

Ակնածրաբ . Choroïde, իս . Coroide.

Առան ժննդական , Capsule génératrice.

Ապրէլ . Նորածին որդն չերամի , իս . Bacolino.

Ապրիշիմագործ որդն կամ ձեմ . ան Շերամ .

Ապրիշում , Organsin, իս . Organzino.

Առաձգութիւն , Élasticité, իս . Elasticità.

Արգասագեր տարր . Vitellus, իս . Elemento fecondatore.

Բազմածին , Polyvoltin, իս . Polivoltino.

Բաշխ , Sécrétion, իս . Secrezione.

Բեղնաւոր փոչի , Conidie, իս . Conidia.

Բժոժ , Cocon, իս . Bozzolo.

» աղտուղեալ , Cocon fondu.

Բլթակ , Lobule, իս . Lobula.

Բնակակից որդունք , Chambrée.

Բնակի սերմական , Vésicule germinative.

Բողոք , Germe, իս . Germe.

Բողովկ , Palpe, իս . Palpa.

Բորբոս բասինանեան , Botrytis Bassiana, իս . Botrite Bassiana.

Բջիչ , Cellule, իս . Cellula.

Գեղձ , Glande, իս . Ghiandola.

Ջալուկն , Jaunisse, իս . Giallume, Iterizia.

Եղիսրիկ (ալաց) , Cornée, իս . Cornea.

Եղլիւր (թրթրյ) , Antenne, իս . Antenna.

Ենթալանջք , Météathorax, իս . Metatorace.

Ենթամաշկ , Hypoderme, իս . Ipodermo.

Եռածին , Trivoltin, իս . Trivoltino.

Երկածին , Bivoltin, իս . Bivoltino, Fiorone.

Եփութ , Cuite.

**Զօրութենաչափ**, Dynamomètre, *լու*. Dinamometro.  
**Թեղան**, Trame, *լու*. Trama.  
**Թել մետաբռի**, Brin, Bave, Fil, *լու*. Stelo, Filo.  
**Թեհան**, Filière, *լու*. Filiera.  
**Թեկ (թթվոյ)**, Squame, *լու*. Squama.  
**Թիթեռն**, Papillon, *լու*. Farfalla.  
**Թիթեռնացմն**, Papillonnage.  
**Թիւսմն**, Incubation, *լու*. Incubazione, Covo, Covatura.  
**Թիւսոց կամ լինուցիչ գործի**, Couveuse, Incubatrice, *լու*. Incubatrice.  
**Թր՛ուր**, Chenille, Larve, Verme, *լու*. Larva, Verme.  
**Թրթրակ**, Vibrion, *լու*. Vibrione.  
**Թրթրուն**, Vibrant, *լու*. Vibratile.  
**Թրթուռնախուն**, Pébrine, Maladie corpusculaire, *լու*. Atrofia, Pebrina, Malattia corpusculare.  
**Թրթուռնախուակնալ**, Pébriné.  
**Ժանկ**, Rouille, *լու*. Ruggine.  
**Լուսիկ**, Lucette, Clairette.  
**Խածեակ**, Jabot, *լու*. Gozzo.  
**Խառնածութիւն**, Croisement, *լու*. Incrocamento.  
**Խառնուած օդոյ**, Température, *լու*. Temperatura.  
**Խեփոր**, Coque, *լու*. Guscio.  
**Խեփորին**, Chitine, *լու*. Chitina.  
**Խեփորուային**, Chitineux, *լու*. Chitinoso.  
**Խէժ շերամի**, Grèse, *լու*. Gomma.  
**Խիժամաքրութիւն**, Décreusage, Décrue, Dégommage.  
**Խմորախտ**, Flacherie, *լու*. Flacidezza, Macilenta.  
**Խմորախտացեալ**, Flat, Attaché de flacherie.  
**Խշտի**, Litière, *լու*. Letto.  
**Խողովակք կամ Ամանք Մալպիկիայ**, Tubes կամ Vaisseaux de Malpighi.  
**Խողովակք կոկուչք**, Tubes excréteurs.  
**Խողովակ ձնաբեր**, Tube ovarique.  
**Խողովակք միզական**, Vaisseaux urinaires.  
**Խոնաւաչափ** Hygromètre, *լու*. Igrometro.  
**Խորխ**, Dépouille, *լու*. Spoglio.  
**Խորխաթափուն**, Mue, *լու*. Muta.  
**Խամիկք**, Mâchoire, *լու*. Mascella.  
**Խիթրութիւն**, Gattine, Atrophie, *լու*. Atrofia.  
**Ծնունդ**, Ծնանելն, Ելանելն ի ձուց, Éclosion, *լու*. Schiudimento, Schiusura.


**Ծնուցիչ գործի . աևս թիւսոց**.  
**Կարժ**, Échevette, *լու*. Matassa.  
**Կարժառ**, Dévidoir, Asple, Bobine, *լու*. Aspo, Naspo.  
**Կարժառութիւն**, Dévidage, *լու*. L'annaspares.  
**Կենդանասերմն**, Zoosperme, *լու*. Zoospermo.  
**Կերպասաբեր կամ կերպասաբործ զեռուն**, Ver à soie.  
**Կղակ (թթվոյ)**, Mandibule, *լու*. Mandibola.  
**Կուրաղի**, Cæcum, *լու*. Cieco.  
**Կոռականութիւն**, Ténacité, *լու*. Tenacità.  
**Կրախոս**, Muscardine, Calcine, *լու*. Calcino.  
**Կրախոսացեալ**, Muscardiné, *լու*. Calcinato,  
**Համարիչ**, Compteur, *լու*. Contatore.  
**Հանգոյց ջղաց**, Ganglion, *լու*. Ganglio.  
**Հանդերձակ (մետաբռի)**, Apprét, *լու*. Apparecchio.  
**Հարսանեակ**, Հարսնեակ, Chrysalide, Aurélie, *ուղ*. Fève, *լու*. Crisalide.  
**Հեռաւորութիւն որդանց**, Espacement, *լու*. Spaziamento.  
**Հերցերունին**, Cardage.  
**Ջմբելն**, Ջմբունին, Hibernation, *լու*. Ibernazione, Svernatura.  
**Ջմբոց**, Chambre d'ibernation.  
**Ջու (շերամի)**, Oeuf, Graine de ver à soie, *լու*. Uova, Seme, Semente.  
**Ջուաբերութիւն (շերամի)**, Grainage.  
**Ջուացնցուղ**, Oviducte, *լու*. Ovidotto.  
**Ճախարակ (մետաբռի)**, Moulin à soie, *լու*. Molino di seta.  
**Ճախարակումն**, Ouvraison կամ Moulinage à soie.  
**Մալմուկ (մետաբռի)**, Frison.  
**Մաժան նիւթ կամ Խէժ շերամի**, Grès, *լու*. Gomma.  
**Մակլու**, Maclure, *լու*. Filatura.  
**Մանումն**, Filage, Filature, *լու*. Filatura.  
**Մանրածակ**, Micropyle, *լու*. Micropilo.  
**Մանրակեաց**, Microbe, *լու*. Microbo.  
**Մանրիկք Քորնախոյ**, Corpuscules de Cornalia, *լու*. Corpuscoli di Cornalia.  
**Մացառ ելանելն**, Montée.  
**Մեղրուկ**, Miellat, *լու*. Melata.  
**Մեց**, Dermeste.  
**Մետաբռ անգործ**, Soie grège, *լու*. Seta gregia.  
 >> գործեալ, Soie ouvrée.  
 >> հում կամ անթափ, Soie crue կամ écrue.

**Սետաքսարեր**, **Սետաքսադորժ որդն**, տես **Շերամ**.  
**Սետաքսագիր**, Séraphype, *իւ*. Serigrafo.  
**Սետաքսալամ**, Sérimètre, *իւ*. Serimetro.  
**Միջալանջք**, Mésothorax.  
**Յառաջալանջք**, Prothorax.  
**Յարդ (մետաբի)**, Titre, *իւ*. Titolo.  
**Յետմակային**, Posthivernale.  
**Նախաղի**, Rectum, *իւ*. Retto.  
**Ներհոսուլն**, Endosmose, *իւ*. Endosmosi.  
**Կառակերպութեան հասակ**, Période de frêze.  
**Շերամ**, Ver à soie, Magnan, *իւ*. Baco, Bigatto, Bacolino  
 (*մանր*), Filugello (*մակր*).  
**Շերամաբան**, Sériculteur, *իւ*. Bacologo.  
**Շերամաբանութիւն**, Sériculture, *իւ*. Bacologia, Sericoltura,  
 Bachicoltura.  
**Շերամաբոյծ**, Élevage des vers à soie, Sérici-  
 cole, *իւ*. Allevatore, Sericolo, Bachicoltore, Seri-  
 cultore.  
**Շերամաբութիւն**, Élevage, *իւ*. Allevamento.  
**Շերամոց**, Magnanerie, *իւ*. Bigattiera.  
**Շնչահան (որդան)**, Stigmate, *իւ*. Stimate.  
 » **շերամոցի**, Soupirail, *իւ*. Spiraglio.  
**Շնչափող**, Trachée, *իւ*. Trachea.  
**Շուրթն վերին**, Labre, *իւ*. Labbro.  
 » **ներքին**, Lèvre, *իւ*. Labbro.  
**Շօլափուկ**, տես **Բողկուկ**.  
**Որդն գալացեալ**, պարաբեալ, Ver jaune, gras, porc, vache,  
*իւ*. Vacca.  
**Որդն ծիւրացեալ**, Ver gattiné *կամ* Arpian.  
**Որդն (շերամի)**, Ver, *իւ*. Verme.  
**Որդն օթոցարար**, Ver tapissier.  
**Որկոր**, Oesophage, *իւ*. Esofago.  
**Պակասորդ**, Déchet, *իւ*. Cascame.  
**Պահպանակ թևոց**, Parapêtre, *իւ*. Parattero.  
**Պատիճ**, Trompe, *իւ*. Tromba.  
**Պորտամիզն**, Péritoine, *իւ*. Peritonio.  
**Պառուկ** Mamelon, *իւ*. Papilla.  
**Ջերմաբեր**, Calorifère, *իւ*. Calorifero.  
**Ջերմարան, Ջերոց**, Poèle, *իւ*. Stufa.  
**Սաղմառութիւն**, Développement de l'embryon, *իւ*. Sviluppo  
 dell'embrione.


**Սառնամեսակ**, Cristallin, *իւ*. Cristallino.  
**Սառնարան զիւրատար**, Meuble glacière, *իւ*. Svernatrice,  
 Ibernatrice.  
**Սերմիկ**, Spore, *իւ*. Spora.  
**Սերմ (շերմակ)**, Graine de ver à soie, *իւ*. Seme, Semente.  
**Սերմիկուլա աման**, Vésicule séminale.  
**Սպիտակուց սնկը**, Mycélium, *իւ*. Micelia.  
**Մրբածք**, Épluchures, *իւ*. Mondiglia.  
**Վանդակի եղեգնեայ**, Cliae, *իւ*. Graticcio.  
**Վանարան**, Cheminée, *իւ*. Cammino.  
**Վերնամաշկ**, Cuticule, *իւ*. Cuticola.  
**Տաղաւար**, Cabane.  
**Տաղաւարահարութիւն**, Encabanage, *իւ*. Imboscatura.  
**Տերևահատ գործի**, Coupe-feuilles, *իւ*. Trincia-foglia.  
**Յանցատեսակ**, Rétine, *իւ*. Retina.  
**Փառ**, Chorion, *իւ*. Corione.  
**Փորսակը**, Intestin, Viscère, *իւ*. Intestino.  
**Փուրժ (մետաբի)**, Bourre (de soie), Blase, *իւ*. Borrà.  
**Քմազարդ**, Fantaisie, *իւ*. Fantasia.  
**Քոսասերմիկ**, Psorospermies, *իւ*. Psorospermi.



D  
Contra eum dicitur quod dicitur deus deus tuus  
in te et tu in deo. Et hoc dicitur deus tuus  
in te. Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.  
Et hoc dicitur deus tuus in te. Et hoc dicitur  
tu in deo. Et hoc dicitur deus tuus in te.  
Et hoc dicitur tu in deo. Et hoc dicitur  
deus tuus in te. Et hoc dicitur tu in deo.







8569-8575

«Ազգային գրադարան



NL0081570

«Ազգային գրադարան



NL0081569

«Ազգային գրադարան



NL0081568

«Ազգային գրադարան



NL0081567

«Ազգային գրադարան



NL0081571

«Ազգային գրադարան



NL0081566



2013

